



ԱՐԴԻՇ  
ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՆԻԿԱՐ



(ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԾՈՅ)



1940

ԽՍԹԱ. ԵՊՈՒ. ԽԳՈՒ. Խ

-6.NOV 2011

Հ 212

«ՄՇԱԿՈՅԹ» Հրատարակչական

Մատենաւար թ. 11

891.99

4-52

Ս Ի Պ Ւ Լ

## ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Ա.

## ՔԵՐԹՈՒԹՅՈՒՆ



ՅԱՀՈՐ ԱՐՄԱՆՅԱՆ  
ԿՐԱԿԱՀՈՅ-ՀՐԱՑԱՐԴԻ  
ԵՎՐՈՊՈՒ ՊՐԵՍԻ  
ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

«ՄՇԱԿՈՅԹ» Գրատու

Պիլոր սօֆան, Կիւլ Խան, թ. 8-9

Կալաքա-իՍթլլուՊՈՒԻ.

1939

31 JUL 2013

55957

«MIŞAGUYT» (Kültür) Neşriyat Evi      Seri No. II

S I B I L

**ÜMÜM ESERLERİ**

I

**Ş İ İ R L E R**



«MIŞAGUYT» Kitapevi

Billor Sok. Gül Han No. 8 - 9

Galata - İSTANBUL

1939



2. Հ. Ա. Ս Ա Մ Ա Խ Ե Ր (Սիսի)

(իր աղջկան՝ Օր. Աւելիթ Տօնելեանի  
իւղաներկ ծեռակերտն է այս անտիպ նկարը)

Տպագրութիւն  
ՑԱԿՈԲ Ա.ԲՐԱՀԱՄԵԱՆ  
Անգարա ձատակէսի  
Բէշիտ Էֆ. Խան, Թ, 14  
ԻՍԹԱՆՊՈՒԼ



## ՍԻՊԻԼԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐԸ

Քերթուածներու հաւաքածոն, որ լոյս կը տեսնէ նախածեռնութեամբը Սիպիլի երախտագէտ սանութիներուն, կը պարունակէ Յոլֆերը (բոլորովին սպառած) եւ անոր հարատարակութենէն ետք, զանազան թուականներու զրի առնուած բանաստեղծութեանց զրեթէ ամբողջութիւնը: Ասոնք հաւաքուած էին Տիկ Զապէլ Հ. Ասատուրի յորելեանին առիթով, սակայն մեծ քերթողուհիին անակնակալ մասք ոչ միայն պատեհութիւն չտուալ իրեն ընծայուելիք մեծարանքին, այստեղ, այլեւ, հնարաւոր չեղաւ որպէսզի յաջորդական մէկ քանի հատորներու մէջ ամփոփուի անոր գրական բեղուն վաստակը (բնարերգութիւններ, արծակներ, թարգմանութիւններ, թատրոլգութիւններ, եւն.):

Սիպիլի մահէն տարի մը յետոյ, 1935ին, երեւանի Պետհրատը լոյս ընծայեց զեղարուեստական հատոր մը, որ կը բովանդակէր Յոլֆերը եւ 23 նոր քերթուածներ (հեղինակին կողմէ ընտրանօք զրկուած): Ներկայ հաւաքածոյին մէջ Երեւանեան հրատարակութեան վրայ կ'աւելնան ՅՈԷ աւելի ինքնազիր նոր բանաստեղծութիւններ, ինչպէս նաեւ շարք մը լաւազոյն թարգմանութիւններ ու հայացումներ, որոնք ի յայտ կը բերեն Սիպիլի լեզուական բժախնդրութիւնն ու ներդաշնակ ոճը, տեղ տեղ բնազրերը զերազանցելու աստիճան: Իր քերթողական մատենին մաս կազմող մէկ քանի յանգաւոր մտածումներէն զատ, յարմար դատուեցաւ տալ նաեւ նմոյշներ սկզբնական շրջանի այն գրաբար ոտանաւորներէն, որոնց ներքեւ Զապէլ Խանճեան ստորագրած է:

Իւրաքանչիւր քերթուածի ներքեւ դրուած է արտադրումի թուականը (անոնք որ ունին), առանց պահպանել կարենալու անոնց ժամանակագրական կարգը: Զանադրութիւն եղած է, նոյն ոգին ու նոյն իմաստը ունեցող քերթուածներու քով քովի մօ-

տեցումով առաջ բերել խմբաւորութեար, որոնք անսարակոյս աւելի կը դիւրացնեն անոնց հետաքրքրական ընթերցումն ու ուսումնասիրութիւնը:

Որպէս նախարան հատորին սկիզբը դրուած է Սիափիլի անձնական մէկ տնօսութիւնը բանաստեղծութեան մասին: «Ինչպէ՞ս կ'ըմբռնեմ Բանաստեղծութիւնը» խորագրին ներբեւ, տաղանդաւոր բերթողուհին իր այս իմասսալից յօդուածը լոյս ընձայած է Մանգումէի Էֆենարին մէջ (1902 Հոկտ. 18, թիւ 450), Յոլքերուն հրատարակումէն յետոյ: Թերթին խմբագրութեան կողմէ եղած մասնաւոր հրաւէրի մը պատասխանելով զրի առած ու հրատարակութեան դրկած է իր հեղինակաւոր կարծիքը, հետագայ տողերուն հետ «Բանաստեղծութեան վրայ կարծիքն հարցնելու պատիւր կ'ընէլ ինձիք: Պղատօնեն, Արատիոնէն մինչեւ Թէն եւ Թրսէին հազարաւոր գրողներ իրենց կարծիքը, իրենց բուլքը յայցնած են, յանախ խկածիս եւ երթեմն տիրական: Զեմ զիւեր թէ յաւակնաւրիս մը չպիտի՞ ըլլայ իմ կողմէս բառ մը աւելցնել անոնց վրայ, երբ այն- տան աննաևն կերպով միայն մասնակցած եմ գրականութեան: Սակայն բանի ու կը փափաքիք, ինքովին ծանրէն ծանիսն ու գալափարը չեմ ուզեր տալ, եւ բոլորովին ան- կախ մեծ միտերու խորունկ տեսուքիւններէն, կը փոր- ձան մեծ բացառութեան իմ անձնական բիրունում, որ տա պարզ է»:

\* \* \*

Սիափիլ նուիրագործուած արժէք մըն է մեր գրականութեան մէջ: Իր արդուեստը վերագնահատելու կամ իր գործը վերլուծելու ծգտող ու եւ է նոր աշխատանք աւելիորդ պիտի ըլլար այստեղ: Նոր ու զալիք սերունդներուն համար անհրաժեշտութիւն մըն էք միշտ աչքի տակ ունենալ թրքահայ միակ բանաստեղծութիւն քննարկութեանց ամբողջական հաւաքածոն: Ուրեմն որքա՞ն գնա- հատելի է ծառայութիւնը՝ անհրաժեշտ շտ այս պակասը լրացնելու նախածեռնութեամբ տոգորուած իր սանուհիներուն, որոնց ա- նուններու յիշատակութիւնը պէտք եղաւ զանց ընել՝ նկատի առնելով իրենց համեստութիւնը վիրաւորելու հաւանականութիւ- նը: Օրինակելի այս ծեռնարկը, որուն ապահովաբար պիտի յա- ջորդէ Սիափիլի արծակ երկերուն ամբողջական հաւաքածոն, ա- ռանձնապէս ուշագրաւ է երախտազիտական զգացման որպէս գերազոյն արտայայտութիւն:

21 Օգոստ. 1939

թ. Ա Զ Ա Տ Ե Ա Ն

## ԻՆՉՈՒ՞Ս Կ'ԸՄԲՈՒՆԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

Բանաստեղծութիւնը կ'ըմբռնեմ ես իբրև գերա- / հաւ մեկ ոյժը զգացման եւ երեւակայութեան, որ փոքրիկ հպումով մը միայն լոյս, կեանք ու խանդ կ'ընձիւլիք: Մոգական գաւազանն է ամ՝ պարիկին որ կը գեղափոխէ, կ'ազնուացնէ ամեն բան: Սիրոյ ար- տափայլումն է ամեն առարկայի վրայ, բեղմնաւոր սի- րոյ, ստեղծագործ սիրոյ, գուրգուրանենով եւ գուրով հիւսուած աղապատանիներու տաք փառումը՝ դեպի կեանքը, անոր ամենէն տիւուր՝ ինչպէս ամենէն բարե- բաստիկ փուլերուն մէջ լայն, անհատնում զմայլանքը՝ բնուրեան բոլոր տեսարաններուն հանդէպ, եւ գորովը անոր արարաններուն ամենէն վեստն մինչեւ ամենէն ստորեապոյնին համար. Ատահոփումը՝ չորցած չիւլին առջեւ, որ համաստեղուրեան մը չափ կենսականութիւն ունի, եւ նոյնիան իմաստուն օրէնքով մը կազմակերպուած է: Բափանցուն իմացականութիւնը՝ ներգգալու համար կարիլ մը չուրին գեղլը, անոր կոչումը, անոր խորհուրդը, եւ ամենուն երածութիւնը որ տիե- զերքի ներդաշնակութեան ոգին կ'արտայայտէ:

Բանաստեղծութեան համար մեծ պատիկ նիւր չկայ բնուրեան մէջ: Բանաստեղծին համար որոշելուս շան- րը, գուպարայալը մարտիկը, անդմուխուր ովկիսմնը չեն միայն վեստը: Լուին թելիկը, շամբին վարամը, քնոդին մետախն ալ վսեմ է զինքը կազմակերպով ան- րափանց գաղտնիքին մէջ: Քերուլը պէտք է ունենայ մանաւանդ պարզ եւ փանախի ևակներուն վրայ զմայե-

Ը

լու զգայնուրիւնը ռամիկին աւելի, որ վերջալոյսին վրայ լոկ զիտէ սբանչանալ, եւ լուսնին ողբերուն տակ միայն երազել: Պէտք է բանասեղծին մոգական մականը լուսերփնէ ցորենի հատիկը որ մարդկուրիւնը կը սնուցանի, եւ անոր միտքը՝ տապալուն եղեւինի մը բունին առջեւ անրջայոց՝ վերկենցաղէ պատմուրիւնը սերունդներու, որոնցմով կը հիւսուի ու կը բակուի մարդկային նակատագրին հանգոյցը:

Բանասեղծը, իր գերզգայնիկ ներօնչումով, զոյն, ձայն, սլաց պէտք է տայ ցամաք բառերուն, եւ տայ նաև անոնց՝ կոչերը բոլոր ցաւերուն, եւ ծիծաղը բոլոր երանուրիւններուն. փարատէ ձանձրոյքը, սփոփէ բախիծը, վշտակցի սուզերուն, մոռցնէ սրտի զրկաները, եւ տառապանինները մարդկուրեան: Այս պատօնին համար, ամեն ժամանակի, միջավայրի եւ ընկերական ամեն խաւերու յատուկ զանազան միջոցներ պէտք է փնտու: Ոլիմպոսի Մուսանները եւ Դափի Սերովքենները չեն որ խաններորդ դարու խոնջենները պիտի կարենային ամոնել. անոնք բնուրեան գիրկը ապրող նախնական մարդուն առոյգ լանջքը կ'ոգեւորեին ներկայի տունչովը, տանելով զայն մինչեւ հանդին ներածները առայինուրեան եւ անմահուրեան: Խոկ մեզի համար, որ նիւրով տաղախուած, պերճանի ու գերանուր հանոյիններու իտեալին հետապնդող հակներ ենք, եերբողը պէտք է բարին, դիպակին, արծարին մեջն բառէ հանէ բանասեղծուրիւնը: Ժապաւենէ ելնարանի մը փերտոս աստիճաններուն վրայէն պատցնելով, պէտք է վերացնէ մեր միտքը, մեր հոգին ուր մոխրի պէտք է միայն կայծը՝ հոգեկան վայելիններու տենչանելով տակ կը միայ կայծը՝ հոգեկան վայելիններու բանասեղծը պէտք է իր աղբիւրները փնտու նոյն խոկ միայն ծառուրներու, դերբուկ խարակներու, լոռուս փիւրուն լեսուրներու, դերբուկ խարակներու, լոռուս փապարներու եւ փլաս բագիններու մէջ, ուր բնուրիւնը իր մեծ վայելչուրիւնը կը պահէ:

Սիրս բգիտող վիշտերը եւ արիւն արցունի լացող մահերն անգամ ծաղիկներու եւ մարմաչներու դիւրանելով կը պննուին նիմայ: Արցունիքը կը ձանձրացնէ, տրտուրիւնը կը հեռացնէ բարեկամները, եւ սիրելիի մը դագաղին առջեւ՝ ոչ թէ անոր հոգւոյն, այլ անոր համբաւին է որ կը մածեն: Վասնզի, աւաղ, հոգին եւ համբաւը նոյնը չեն աշխարհիկ կեանին համար: Ճերմակ հոգին կրնայ սեւ համբաւով մը արասիլ, երե սպաւորները, արցունիքի անձնատուր, բարձրողի ընեն սին պատշաճուրեան եւ ստկ կեղծաւորութեան պարտքերը:

Ուրեմն մեր բանասեղծուրիւնն ալ պէտք է հազորի վերջին նորաձեւուրեան համաձայն բարիզեան ժիւով, եւ ձեռնոցներով, բոլիկով ծածկուած՝ պատի ծառերուն տուքին տակ, արեւեն չսեւնալու համար, երե չ'ուզեր որ բոլոր սիրտերուն դուռները իր երեսին գոցուին: Սարերուն զագարը կայնած՝ թերեւ ձորձիկը մերկ ուսերուն վրայ, կարշենդ կուրծքը հովերուն տուած, պատզամախոս Սիբիլան ծալր ու ծանակ պիտի ըլլար մեր օրերուն:

Որպեսզի բանասեղծը կարենայ երգել ամեն միջավայրի, ամեն ընկերուրեան համար, պէտք չէ իր ոյժը բաղէ արտաքին առարկաններէն, այլ իր հոգին, ազնուացնելու համար ամեն բան: Հակառակ պարագային, մասնաւոր միջավայրերու մէջ միայն կարելի պիտի ըլլար բանասեղծուրիւն ընել, բանի որ ամեն տեղ սիրունկ ցաւերը, սրտազն բղանինները բաղաբացիական իրաւունի չեն վայելեր: Երե բանասեղծին սահմանուած ըլլար միայն ծիծաղախի դարասներու կանանչութենեն բաղել իր ներօնչումները, երե դարավէժ հեղեղներու ձայնեն միայն յօրիներ իր ներդաշնակուրիւնները, ի՞նչ պիտի երգեր բեւեռներու բնակիչը որ ուսիներու վրայ կ'ապրի գիշեր ցորեկ:

Ժ

Սակայն նշմարիս բանասեղծին սիրը սառոյցին կտորին մեջ խսկ կը ստեղծէ ադամանդի, կարկենանի, զմրուխսի ծիրանի գօփին: Անիկա իր հոգիին գորովովը դիւրանի մը կը հրաւակերտէ բոլոր վայրի բաներէն, ու Երեմի մինչեւ վանմը կը բարձրանայ, երբ մանաւանդ իր տաղերն ալ բառերու եւ յանգերու երաժշտութեան հմայքը աւելցնեն անոր վրայ:

Ասիկա բաել չե անուած քերեցիկ տաղաչփութիւն բանասեղծութիւն է, սակայն տաղաչփութեան ներդաշնակութիւնը որ պարզապես կիրք հաւակի խնդիր է, անհրաժեշտ պայման մը կը նկատեմ երբուածի մը կատարելութեան:

Ինձի համար բառերու երաժշտութիւնը տաս վեր է նուազի երաժշտութենեն, եւ անոնց լուսեղին փալիլու-մը տաս աւելի արտայայտիչ՝ բան նկարներու երանգները: Աղուոր ձայն մը որ կը կարդայ Ռիբեկնեն, Վեռլենեն տաղ մը, երկնային վայելք մըն է, որուն ոչ մեկ վայելք կը հաւասարի երկրի վրայ:

Կրնա՞նք ամբողջ օր մը երաժշտութիւն լսել առանց յոգնելու: Նախ կը զմայլին, յեսոյ կը վարժուին, յեսոյ կը յոգնին գոնէ Ֆիզիքապէս: Բայց օրերով մեր սենեակին մեջ կը կարդան, ու կը կարդան, եւ ոչ միայն չենք ձահճանար, այլ եւ մեր վերացումին մեջ պահ մը կը մոռնանք իրական կեանքը, մեր բանասեղծին հոգիովը ապրելու համար:

Քանի մը տոյէ բայկացած ուսնաւորներ կան, զորս հարիւր անգամ կը կարդայ մարդ, զոյ կը սորվի, եւ սակայն չի յագենար: Ինչո՞ւ ուռվիթենեւ բանասեղծը դրած է անոր մեջ իր հոգիին գոյնը, իր նկարագրին ցոլքը եւ իր հաւակին հմայքը:

1902

ՈՒՊԻԼ

## ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԻՆ

Դուն առաջին վանկ շրթունքիս, առաջին վանկ իմ հոգւոյս,  
Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ,  
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս,  
իմ մայրենի քաղցրի՛կ բարբառ, ողջոյն քեզ:

Քու բառերէդ արեւէն վառ ու բիւրեղէն ալ վըծիս՝  
իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,  
Հուր ծալրաւ մը անհունութեան, բարւոյն, մեծին ձշմարիտ։  
Ո՞վ մանկութեանս ագնիւ լեզուն, կ'օրհեմ քեզ։

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,  
Զուրկ մնացի ընտանիքս, արնակէս.  
Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ սրտիս կարեվէր,  
Ո՞վ իմ լեզուս, ամէն իղձ զո՞ն ըլլայ քեզ:

Չարմանահաշ վըսեմթարդման դուն սրբութեանց անմատոյց  
Դուն արձագանդ հայ անցեալին, կեանքին վէս,  
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացոյց,  
Ո՞վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատիւ քեզ:

Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր,  
Ծոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես.  
Մշտափթիթ գարուն մ'անանց կը պըսակէ դէմքդ աղուոր,  
Անզուգական քնքուշ լեզուս, համբոյր քեզ:

Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթոռումը ոսկի,  
Որ հայրենի յուշերն անդուլ կ'եղերգես.  
Իր պաշտելի աւանդութեանց, նշխարներուն սուրբ ըսկի,  
Ո՞վ անման չքնաղ լեզու, բուրգա՛ռ քեզ:

Ծով ծիածան որ կը գըլես լայն կոհակներդ այգարեր,  
Մերթ գոհարներ ծաւալելով, մերթ բեհեզ.  
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վէպեր.  
Ո՞վ հայ լեզուս իմ պաշտելի ողջո՞յն քեզ:

Դուն թրթոպացիր անտառներու ոսոիներուն տակ ըստէպ,  
Հայ աշուղին քընարին պարծանքն եղար վէս.  
Հիմա կ'երգես զաւակներուդ նժդեհ կեանքը երաշխէպ,  
Քերթողներու անմահ բարբառ, բի՛ւր փառք քեզ:

Վ 0րհնեա՛լ ըլլան մեր հայրերը, որոնք թէեւ ցիր ու ցան,  
Մութ օրերուն՝ մոլորած չոր շիւղին պէս,  
Մոռցան իրենց տունն ու տեղը, զաւակներնին ուրացան,  
Իրենց անձն ալ, բայց չը մոռցան երբեք քեզ:

Վ 0րհնեա՛լ ըլլան մեր մայրերը, որոնք ըզքեզ ոընուցին,  
Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ.  
Խարխուլ, փըլած կըսուրին տակ, կարօտ պատառ մը հային,  
Գուրգուրանքով պահպանեցին միշտ ըզքեզ:

Վ Թո՛ղ որ ես ալ, մեր հայրերու յետին զաւակը թշուառ,  
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ.  
Վ Միշտ տառապած, երբեք շիջած ոիրտէս կայծ մը խանդավառ  
Հոգւով պաշտեմ ու քընարովն օրհնեմ քեզ:  
1912

## ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԾԱՐԱԿ

Չուզեցի խաբուիլ մանկութեանս օրէն,  
Կեղծիքը ահն էր, սարսափն էր կեանքիս.  
Պատրանքներու մէջ պարիլ վատօրէն  
Միշտ մերժեց, ատեց իմ խըրովս հոգիս:

Վէրքերը փաթթող չըդարձնե՛ր քնքուշ,  
Ծաղիկնե՛ր որոնք թոխ կը պարփակեն,  
Սիրացս փայփայող խոստումնե՛ր անուշ,  
Որքան գողացի ձեր սուա դիւթանքէն:

Տենչոտ, հըրաշունչ համբոյրնե՛ր անյագ,  
Խուսափուկ սիրոյ գողտըիկ փսփըսո՛ւք,  
Ծով նայուածքներու ահե՛ղ կախարդանք,  
Լանջքըդ տոչորող հրախանձ պասուք,

Ի՞նչպէս մերժեցի ի՞նչպէս վանեցի  
Զեր արթեցընող խըռովքն անսահման ,  
Զնշեցի խսպառ յանձնելով բոցի  
Ինչ որ խաբուսիկ երազ էր միայն :

Եւ թմրեցընող յանկուցիչ սուտեր ,  
Դուք որ անգունդին եզերքը անլոյս  
Կամ գերեզմանի փոսին առընթեր՝  
Բուռ բուռ կը սփոէք ցընորքներ և յոյս .

Երբեք ձեր գույժին չը դիմեցի ես ,  
Որպէսզի սուգիս , աագնապներուս մէջ  
Փարատէք , անայդ գիշերներու պէս  
Մեւ կոկիծներուս խաւարը անվերջ :

Կեանքին իրական մհծ սարսափներէն  
Երբեք չը վախցայ . չուզեցի որ զիս  
Սուռ տեսիլքներով գգուեն , օրօրեն .  
Մերկ ճշմարտութեան ծարաւ էր հոգիս :

Խուժդուժ վայելք մ'էր միշտ ինձի համար  
Շօշափել դաշոյնն որ պիտի խոցէր  
Իմ հէք , բաբախուն սիրաըս խանդավառ  
Որ ցաւէն կու լար ու կ'ալեկոծէր :

Միշտ բզքացեցի ձեռքով մ'անսարսուռ  
Քօղը վարդագոյն , քօղը ոսկեթել  
Որ ճշմարիտը ծածկեց ինձմէ զո՞ւր ,  
Եւ խարկանքներով ուզեց զիս դիւթել :

Ու հիմայ , թո՞ղ զիս գալարեն , տանշեն .  
Հոգիս մի՛շտ աղատ , անայլայլ ու սէգ՝  
Յաղթապանծ կ'ելլէ ցուերու մէջէն .  
Միայն թէ զինքը չրխարեն երբեք :

1915

## ԺԱՄԱՆԱԿԻՇՆ

Դուն զոր շատեր ուրացան ,  
Աստուածներու կարգ գասեցին շատեր աւ ,  
Անջրպետին չորրորդ ծաւալն է , ըսին  
Մեծ գիտուններ բազմաձայն :

Այլ ո՞վ երբեք չափեց քեզ ,  
Ո՞վ թափանցեց գաղտնիքներուդ քու ամբաւ ,  
Մշտաթաւալ քու որարշաւ կասքիդ վէս  
Ո՞վ երբեք անցքը տեսաւ :



Հսկայ ծառեր գոսացան ,  
Փըշուր փըշուր ինկան խըրոխտ , սէգ լեռներ ,  
Ահեղ պորմեր ու տաճարներ փոսացան .  
Դուն անսասան կ'ապրիս դեռ :

Սնգոյն , անծիր , ու անձայն ,  
Մայրածաւալ ունայնութիւն համագրաւ ,  
Ոչինչ մը չես , էակ մ'ալ չես , անբաժան  
Խսկութիւն մ'ես դուն , իրա՞ւ :

Խոստումներով բոլոր սուտ՝  
Տառապողին համար կեցած անխըլիրտ ,  
Գոհ սիրտերու համար կ'անցնիս որքա՞ն շուտ ,  
Անանց հետքեր թողլով բիրտ :

Օրէ՞նք մ'ունիս արդեօք դուն ,  
Թէ օրէնքըդ անհեթեթ կամքն է անբան ,  
Եւ կ'անսաստենք երբ խօլ կամքիդ տառերուն ,  
Մեզ կը պատժես անխափան :

Այդ ուժն ահեղ գըտար ո՞ւր ,  
Ո՞վ դատաւոր կարգեց ըզքեզ մեր վըլան ,  
Ո՞վ քեզ տըւաւ երկաթէն կուն , սուրէն սուր ,  
Իշխանութեան դաւազան :

Եթէ անզօր չըլար մարդ ,  
Եւ կամ ըլլար գոնէ նըւազ անարի ;  
Արդեօք քեզ կէմ չէ՞ր հոչակեր մահ ու մարտ  
Բանակներով վիթխարի :

Մա՞րտ ; ի՞նչ գէնքով ; անանուն  
Անէութիւն քեզ դէմ ; ոսին ուրուակա՞ն ,  
Հերոսներու , հանձարներու վեհագոյն  
Համայնակուլ գերեզմա՞ն :

Ո՞ր շանթ , ամպրոպ բազմաբոց  
Երկինքներու , աշխարհներու քէնն ու վրէժ  
Ըզքեզ անէծքն աստուածներու և մարդոց  
Կրցան ընել գահավէժ :

Դուն ապրեցար մընացիր  
Որ ծովերը ցամքին , հատնին կեանքերն ալ ,  
Որ աստղերը մարին , իյնան ցանուցիր  
Խոր փոսերուն մէջ մըռայլ :

Անհունին մէջ տարուբեր՝

Միտքս անզօր է պայքարելու քեղի դէմ.  
Այլ քեղմէ խոր, քեղմէ անհուն, քեղմէ վեր  
Հոգւոյս ուժը ես դիտեմ:

Ան է միայն որ ազատ,

Պիտի սլանայ անցնի դարերն ապագայ,  
Թափանցելով խորհուրդներու միգապատ,  
Պիտի տիրէ անոնց վրայ:

1931

Դու յո միան կանչու ունիս ով միեւնու ուշածով  
Հայու նոր աղմանակուց ունիս ունիս ունիս  
Կայսի ու մարդու աղմանակուց ունիս ունիս  
Հայու ու մարդու աղմանակուց ունիս ունիս

Հայու միան պայտի պայտ, պայտի պայտ մարդ  
Աղմանակուց ունիս ունիս ունիս ունիս  
Երանեակուց ունիս ունիս ունիս ունիս  
Հայու մարդու աղմանակուց ունիս ունիս ունիս  
Վայու մարդու աղմանակուց ունիս ունիս ունիս

## ԽՕՄ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Աստուածութեամբը բարի հոգւոյդ անծայր ու անծիր,  
Եթէ զուն մայր ըլլայիր,  
Փոխանակ հայր ըլլալու,  
Աշխարհք արդեօք չէ՞ր բարձրանար առանց արցունք  
մը լալու:

Դեռ նորածիլ՝ կը մեռնէ՞ր գաշտին ծաղիկն առաթում  
Նախիրներու կաշըմբուռ  
Սմբակին տակ ոգեսպառ,  
Աստուածային հոգիդ դթած եթէ գրգար մայրաբար:

Անշուշտ խուժին կը յաղթէր գութը՝ ուժէն ալ արի  
Թըփուտներու կամ սարի  
Թռչնիկն անդէն ու տկար՝  
Արիւնախանձ ուրուրներու ճիրանին տակ չէր տըքար՝

Եթէ գուն մայր ըլլայիր, մարդը կ'ըլլար անձին տէր,  
Ազատ, անկեղծ, անվեհեր.  
Երախտիքի բեռան տակ,  
Հոգին երբեք չէր կորանար անարդ նիւթին նահատակ:

Ո՞հ, եթէ մայր ըլլայիր, հանդուրժէի՞ր պիտի լուռ՝  
Երբ գեղարդին ներքեւ սուր՝  
Կողէն արիւն կը պոռթկար տըկար»:  
Յիսուսիդ որ կը պաղատէր. «Գըթա՛, մարմինս է

Եթէ գուն մայր ըլլայիր, բիբովդ անհուն, որ բոց էր,  
Արդեօք չէի՞ր թափանցեր  
Խորախորհուրդ ալքերուն  
Հոգիին որ յաւէտ կուլայ թօշնած երազն իր դարուն:

Ո՞հ, կ'ըղձայի, կ'ըղձայի՝ մայր ըլլայիր պահ մը լոկ  
Հանդէալ կեանքին անողոք  
Օրէնքներուն անսասան,  
Եւ ըզգայիր թէ մեծ սրտէդ մարդիկ ի՞նչ սէր կը յուն  
սան:

## ԱՆԷԱՑՈՒՄ

Անապատ մը կը տարածուի շուրջն հոգւոյս,  
Ուրկէ կեանքի ամէն բողբոջ կու տայ խոյս:

Ոչ մէկ սըլացք, ոչ մէկ ընձիւղ, ոչ մէկ ալիք կը թաւալի,  
Երկինքն ի վեր չի բարձրանար բուխերիկ մը յորձանքով լի.  
Ո՞ւր փնտըռեմ և ո՞ւր դտնեմ ես յուզումներս իմ երբեմնի:

Ցամքած է շունչո հեղձամըղձուկ.  
Ցաւ չեմ ըզգար, չունիմ արցունք:

Եթերին մէջ ուր օդ չըկայ,  
Հոգիս խպառ կ'անշարժանայ,

Եւ բեկորի մը պէս սառի,  
Կը քարանայ, կը մարմարի:

Ո՞հ, շըշուկ մը, գէթ հառա՛չ մը, չի՞թ մը լացի...  
Հով մ'որ շարժէ եթերին մէջ կայծ մը բոցի.  
Ո՞հ, իմ վիշտերս, հեծերն հոգւոյս տուէ՛ք ինծի:

1924

Դպրու միջու պատճենու ու պատճենական  
տարած լուս ու խորու միջու պատճեն միջու

Դպրու միջու պատճենու ու խորու միջու  
ուղարկու ու մաս ուղարկու խորու ուղարկու  
տարած լուս ու խորու պատճեն խորու միջու  
ուղարկու ուղարկու պատճենու շաբաթ միջու

Դպրու միջու պատճեն ուղարկու միջու  
ուղարկու ուղարկու պատճեն ուղարկու միջու  
ուղարկու ուղարկու պատճեն ուղարկու միջու  
ուղարկու ուղարկու պատճեն ուղարկու միջու

## ԻՆՉՈՒ... ԻՆՉՈՒ...

Տէ՛ր, եթէ հուր վառքով լոյսէն անթափանց  
Յօրինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր,  
ինչո՞ւ արեւն ալ վառեցիր լուսապանծ.  
Իր նայուածքը կեանք սփսելու չէ՞ր բաւեր...

Եթէ վարդին բուրմունքներովն օծեցիր  
կընոջ ժըպիտն, իր պերճանքներն ու ցաւեր,  
Ծաղիկներով ինչո՞ւ պճնել զաշտն անծիր.  
Իր խունկն աշխարհ հըմայելու չէ՞ր բաւեր:

ինչու առուին և թոչունին տուիր ձայն,  
Բիւր երգերով լեցուցիր ծառն ու ջուրեր,  
Մի՞թէ կընոջ բարբառն աղու, հեշտ այնքան  
կեանքին անուշ երազներուն չէ՞ր բաւեր:

ինչու կոհակն, ինչու անտառն ու վըտակ.  
ինչու երկինքն ըստեղծեցիր ու ծովեր,  
Եթէ կընոջ պիտի տայիր, օր մը կեանք,  
Աչքն իր հոգւոյն խորհուրդներուդ չէ՞ր բաւեր:

Եթէ կինը հակադրութիւն մ'ըրիր պերձ  
Բարւոյն, չարին, որ փոթորկէր ու թովէր,  
Ինչու պատրանք տըւիր կեանքին, յոյսին վերջ.  
Իր հըմայքը մարդ տանջելու չէ՞ր բաւեր:

Եթէ վըսեմ հըմայքներով երկնաձիր  
Սիրտ մը տըւիր իրեն, պատիժ կամ նըւէր,  
Ինչու սիրով աշխարհն ամբողջ լեցուցիր,  
Իր սէրն անհուն տիեղերքիդ չէ՞ր բաւեր:

Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ

Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ

Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ  
Եթէ վըսեմ առաջնորդն առաջ առաջ

## Մ Ո Ռ Ն Ա Լ

Եթէ բային ըսկիւռներէն թեւել վեր,  
Այցել բոցէ արեւներուն, ծովերուն,  
Շամանդաղին ձայնը լըսել և հեռուն  
Միջոցին մէջ՝ ականջ դընել, երբ հովեր  
Կը խօսակցին խնդադին:  
Եթէ պատրանք են այս տենչերս իմ անգին,  
Ո՞հ, կ'ըղձայի մոռնալ խորհուրդը կեանքին:

Լուռ, անշըշուկ խորհրդաւոր արցունքներ կան,  
Որ կը բերեն հոգւոյս խորէն սիրոյ կարօտ.  
Անոնք ցաւեր մեղ կը պատմեն երկայն երկայն,  
Թաղուած սէրեր, զոր կնքած է սուգին նարօտ:

Արցունքներ կան, որոնք քրքիչ ինձ կը թըւին,  
Միշտ գոռացող ամպին նըման փոթորկայոյզ,  
Որ փայլակներ թօթափելով ծովին, հովին  
Մշուշի պէս կը փարատեն կեղրոնախոյս:

Արցունք մ'ալ կայ, որ միշտ կ'այրէ բայց չի կաթիր,  
Հեղուկ բոց մը, բուռն ըսպասիչ, ահեղ կըրակ,  
Ցամքած արցունք, որ չի հատնիր մինչեւ մոխիր  
Դառնան աչքերն, ըլլայ հոգին կոյտ մ'աւերակ:

Ո՛վ արցունքներ, ամէնքնիդ ալ ես կը ճանչնամ,  
Թէեւ դժբախտ իմ օրերուն, յուշերն ըլլաք:  
Զերմ յուղումով ըգձեղ կ'օրհնեմ ես յարաժամ,  
Զեզմով կ'զգամ սրտիս ապրիլն ես չարունակ:

1907

— 30 —

Քաղաք առ գման մասնակ խռո և ուղարկ  
Անդուն անդամն ման մաս պատ  
Եթե մասն մաս առան մասն ուղարկ  
, պատար ու անոն առ անդամն ուղարկ  
Պատար ու անոն առ անդամն ուղարկ  
, մասն անդամն մաս պատար  
Անդամն պատար ու անդամն ուղարկ  
, անդամն ուղարկ ու անդամն ուղարկ  
, անդամն պատար ու անդամն ուղարկ

## Խ Օ Ս Ի Լ

Վեր՝ հաւատքէն, սէրէն, յոյսէն  
Որոնք այնքան միտքս ու հոգիս կը յուղեն  
Լզմայլանքի ժամերէն կոյս՝  
Որոնց պաշտումն այնքան անուշ է հոգւոյս,  
Վայելք մը կայ ինծի համար,  
Խօսիլ ազատ մտքիս խոհեր անհամար:

Փոյթ չէ ինծի ըլլալ գերի:  
Թո՛ղ կեանքս համակ փուշերու մէջ գեղերի:  
Թեւերս ըլլան շղթայակապ,

— 31 —

Ոտքերուս տակ բացուին վոսկը ու վիրապ.  
Բայց տան ինձի վայելքն անգին  
Ազատ թըռիչ տալու սրտիս խոյանքին :

Շըքեղանքի փափա'ք պատիր,  
Ի՞նչ չուտ կ'անցնին ցանելով բուռ մը մոխիր  
Փառքի ոսին ուրուակա'ն,  
Քու լուսասփիւռ սադրանքներէդ մոգական  
Կ'ընտրեմ որ միշտ զիս զրկես.  
Միայն, խօսի'մ ինչ որ բըլսի հոգիէս :

Փայփայանքի ծաղիկ անուրջ,  
Նուիրուելու և զոհուելու տենչեր լուրջ,  
Դուք որ այնքան զիս դիւթեցիք,  
Գուցէ օր մը ձեր սէրն ըլլայ վաղանցիկ:  
Ի՞նչ որ կեանքին կը կապէ զիս,  
Ազատ արձակ խօսելու ուժն է սրտիս :

Թէ մահուան մօտ ըլլամ, թէ ողջ,  
Վախ չ'աղգեր ինձ վոհմակ մ'ամբողջ.  
Կրնայ կեանքը զինուիլ ինձ դէմ.  
Իր թշնամանքն ես քաջութեամբ կը դիտեմ.  
Բաւ է միայն որ ինձ տան  
Ազատ խօսքի սուրբ իրաւունքն անողայման :  
1911

## ՄԻ ԸՍԷՔ

Մի' ըսէք թէ բարութիւնն է լոկ կեղծիք,  
Թէ ժըպիտը կնձիռ մըն է սնգուրուած,  
Թէ ոչինչ կայ աղնիւ, ոչինչ գեղեցիկ,  
Թէ պատրանք են սէրը, ծաղիկն ու քերթուած :

Մի' ըսէք ինձ, թոյն է բուրումը գարնան,  
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին,  
Թէ լուսագեղ ցօղերն ամպրոպ կը գառնան,  
Եղերքն է լոկ մեղրը կեանքի բաժակին :

Ո՞հ, մի՛ ըսէք, շրթունքները կը սըտեն,  
Երբ կը զեղուն հըրայրքներ, գութ ու գորով.  
Թէ յոյզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սըտեն,  
Թէ կայծեր են անոնք մտքի մ'անխրոռվ:

Ո՞հ, մի՛ ըսէք, նայուածքները բոցավառ  
Չոր քարեր են, սուտակ, զմրուխտ կամ ոքալ,  
Որոնք օծուած սուտի փայլովը բուրուառ,  
Գիտեն արտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:

Ո՞հ, մի՛ ըսէք թէ ձայները կը խարեն  
Իրենց անկեղծ հնչիւններովը ծալ ծալ:  
Մի՛ ըսթափէք սիրոս իր անուշ տագնապէն.  
Թողէք ինծի երազներովըս պանծալ:

Մի՛ ըսէք ինձ թէ մարդիկ չեն անձնըւէր,  
Թէ շահերով ըստոր լեցուն է աշխարհ,  
Եւ ուխտերը, երդումները օդն ի վեր  
Կը վարատին, ինչպէս թերթեր հողմավար:

Մի՛, մի՛ ըսէք, խաւար է ծայբը կեանքին.  
Անմահութեան յոյսն ազուռը տենդ մ'է փարթաս,  
Թէ հող, մոխիր ոլխտի դառնայ մեր հոգին...  
Ո՞հ, թողէք որ ցընորքներուս հուատամ:

Հայոց է մեջ արած ուրած միւսնակին  
Հայոց արած ուրած ուրած ուրած ուրած  
Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած  
Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած

Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած  
Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած  
Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած  
Հայոց է մեջ արած ուրած ուրած ուրած

## Ի Տ Է Ա Լ Ը

Կուսնին շողն է զոր կը մարէ շուտ արփին,  
Հուր երազ մը որ այգուն դէմ կը զեղնի,  
Փայլակն է ան շանթին վաղանց գարնայնի,  
Մաղիկ մ'որուն թերթերն հովէն կը թափին:

Հուր երազ մը որ այգուն դէմ կը զեղնի,  
Ծիածանին լոյս ժապաւէնն է նըրբին,  
Մաղիկ մ'որուն թերթերն հովէն կը թափին,  
Լուրթ կամարին հիւսիսայդն է ծիրանի:

Միածանին լոյս ժապաւէնն է նըրբին,  
Փըշոտ վարդ մը որմէ լանջքըդ կ'արիւնի,  
Լուրթ կամարին հիւսիսայդն է ծիրանի,  
Միշտ փըշըւող ձիւն փըրփուրն է քարափին:

Փըշուտ վարդ մը որմէ լանջքըդ կ'արիւնի,  
Փետուր մըն է թըռած կուրծքէն կարապին,  
Միշտ փըշըւող ձիւն փըրփուրն է քարափին,  
Ինչ որ հովը, օդը, ջուրը կը տանի:

Փետուր մըն է թըռած կուրծքէն կարապին,  
Սուրբ համբոյր մը եթերին մէջ հոլանի,  
Ինչ որ հովը, օդը, ջուրը կը տանի,  
Իտէալն է՝ օրօրն հոգւոյն մըրափին:

Սուրբ համբոյր մը եթերին մէջ հորանի,  
Կոյսն անմատոյց բոց տենչերու տարափին,  
Իտէալն է՝ օրօրն հոգւոյն մըրափին,  
Խըռովիչ հոյլն անուրջներու պատանի:

Կոյսն անմատոյց բոց տենչերու տարափին,  
Ըզմեզ կեանքին կապող ոսկի մատանի,  
Խըռովիչ հոյլն անուրջներու պատանի,  
Սիրոյ երգը որբարի խորունկ պարապին:

## Ի Ն Զ Ո Ւ Ի

Ինչու կը խօսիս, ինձ կը հարցընեն,  
Քու շուրջդ ամէն մարդ երբ լուռ է կեցեր.  
Սրտէն եկածը գուրս չի տար բերնէն  
Խոհեմ անձն ըլլայ ծաղկահաս կամ ծեր,  
Ինչու կը խօսիս ինձ կը հարցընեն:  
— Ինչու... բայց, ինչու ես ալ չեմ գիտեր:  
Ամպրոպը գիտէ կը գոռայ ինչու,  
Ինչու կը հոսին, կը սուրան գետեր  
Կամ կը որլանայ թռչնիկն օդաչու.  
Ինչու... բայց, ինչու ես ալ չեմ գիտեր:

Ինչո՞ւ կը խնդաս ինձ կը հարցընեն,  
 Երբ սեւ ձանձրոյթ կայ յատակն իրերուն,  
 Երբ ծաղիկները կը սառին ձիւնէն,  
 Եւ այնքան կարճ է մեր սրտին գարուն:  
 Ինչո՞ւ կը խնդաս ինձ կը հարցընեն:  
 — Լերան կատարներն ինչո՞ւ են ձերմակ,  
 Մինչ մենք միշտ այստեղ ցեխէն կը նեղուինք.  
 Անոնք ուրախ են. կը խնդան համակ  
 Մաքուր ճակատնին ուղղելով երկինք:  
 Լերան կատարներն ինչո՞ւ են ձերմակ:

Ինչո՞ւ զըւարթ ես կ'ըսեն ինձ շատեր.  
 Կեանքն հապոյր չունի և աշխարհն է սուտ.  
 Զե՞ս տեսներ սրտիդ հաճոյքն է հատեր,  
 Եւ շուքն ու պերճանք ուրուներ են զուտ  
 Ինչո՞ւ զըւարթ ես կ'ըսեն ինձ շատեր:  
 — Գիտէ՞ լըճակը ինչու կը ցոլայ,  
 Երբ արեւն իր մէջ կ'արձակէ ձաճանչ,  
 Երբ այգն իր ցոլը կաթէ արծաթեայ,  
 Ինչո՞ւ կը ժպափն տփերը կանանչ:  
 Գիտէ՞ լըճակը ինչու կը ցոլայ:

Ինձ կը հարցընեն ինչո՞ւ կը սիրես,  
 Երբ կեանքէդ ինկան այնքամ թարմ թերթեր,  
 Երբոր խոյս տըւաւ քու սիրոյդ երազ,  
 Եւ զզճանքներդ աւ կ'ըւան տարութեր.

Ինձ կը հարցընեն ինչո՞ւ կը սիրես:  
 — Հարցուցէ՞ք շիւղին հողին մէջ յուոթի  
 Ինչո՞ւ չի ցամքիր անձրեւներէն վերջ.  
 Հարցուցէ՞ք աղբիւրն ինչո՞ւ կը յորդի,  
 Երբոր սահանքներ կը հոսին իր մէջ:  
 Հարցուցէ՞ք շիւղին հողին մէջ յուոթի:

Հարցուցէ՞ք դաշտին հասկերուն դողդոջ:  
 Ինչո՞ւ կ'օրօրուին ու կը վէտվէտին,  
 Ինչո՞ւ ծառերը կ'արձակեն բողբոջ  
 Սոս եղեւինէն մինչ պտերն յետին:  
 Հարցուցէ՞ք դաշտին հասկերուն դողդոջ:  
 Ինչո՞ւ, ա՞ն, ինչու ես ալ չեմ գիտեր:  
 Բայց կ'ուզեմ խօսիլ, երգել անխընայ,  
 Յորդ, անդուլ ինչպէս կը գըլեն գետեր,  
 Եւ խնդակ կեանքի անուրջին վրայ.  
 Ինչո՞ւ, ո՞ն, ինչո՞ւ ես չեմ գիտեր

---

Համար պատճեն ունի այս  
համար ու առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ  
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

## Ա Պ Ր Ի Լ

Ինչու գըրել, խօսիլ, խսկալ,  
Հարցում ուղղել չորս հովերուն տիեզերքին,  
Երբ գոչիւններդ, հարցումներդ ալ  
Պիտի մարին, պիտի հալին, պիտի ցնդին,  
Ալքերուն մէջ մեծ անդունդին :

Ինչու խորհիլ, տըքնիլ ինչու,  
Երբ անկարող ես թափանցել, հըպանցել գէթ  
Կեանքն ըսպառող գաղտնիքներուն,  
Երբ խեղճ մտքիդ բոլոր ճիգերն, յումպէտ  
Անէանայ պիտի յաւէտ :

Ինչո՞ւ երկնել, ինչո՞ւ տալ կեանք  
 Սրտիդ հըրուտ յուզումներուն, թէ ցիրուցան՝  
     Փամանակին ճիրանին տակ  
 Օր մը անոնք բրդիկ բրդիկ պիտի ըլլան  
 Մոռացութեան դարձած ճարակ։

Ինչո՞ւ հեծել, ինչո՞ւ հեւալ,  
 Երբ ոգեսպառ աղաղակովկ անհուն, անծայր,  
     Դուն չես կարող պահ մը վերջ տալ  
 Թըշուառութեան յորդ հեղեղին ամպրոպավար  
     Որ կ'ողողէ համայն աշխարհ։

Ինչո՞ւ սիրել սերտ, խանդակաթ,  
 Թէ չես կարող պահել դրկէց յար անբաժան,  
     Հոգէ ցաւէ, վէրքէ աղատ,  
 Եւ կը թողուս որ մահն անդութ գայ խըլէ զայն  
     Զու սիրեցիր հոգիէց շատ։

Ինչո՞ւ ապրիլ, թափել արցունք,  
 Երբ չես կարող ըսել դժբախտ էակներուն  
     Զորս կը տանջէ քաղցն ու պասութ։  
 «Ե՛ զբկըւիք. ահա՛ մարմինս, ահա՛ արիւն, /  
     Առէք կերէք, ապրեցէք դուք»։

1931

## ԱՐՈՒՐ ԵՐԱԶ

Ամպերէն վեր, աստղերէն վեր, կանքէն վեր  
 Աստուածութեան մը պալատը կ'երաղեմ.  
 Կ'ուզեմ որ զայն պատեն լայն լայն ջինջ ծովեր,  
 Եւ դուռներուն աղատութիւնն ըլլայ սեմ։

Իր գմբէթը չըլլայ ոսկի, ոչ արծաթ,  
 Բայց զայն բռնեն ճերմակ ճերմակ երաղներ  
 Որոնց ծաղիկ ծիծաղներէն լուսացայտ  
 Ուրախութեան ճառագայթում մը հասնէր։

Եւ կ'արթըննան անհուն սլացքով տարմատարմ  
Յիշատակներ հին օրերու  
Շատոնց կեանքէս մեկնած հեռու  
Իրենց անցեալ պատկերներով նոր ու թարմ :

Անոնք ունին լուրջ ժըպիտներ հըրեղէն  
Երկնատեսիլ զմայլանքի ,  
Սըրբութիւններ, ուր կը յանդի ,  
Սիրտն ողողուած սիրոյ անձիր հեղեղէն :

Անոնց աչքն է վլճիտ , ճակատն է պայծառ ,  
Եւ նայուածքներ ունին կոյսի ,  
Ուր կայլակ մը տարակոյսի ,  
Զի փրբքրիր բիբերուն մէջ բոցն անձառ :

Սուտը , սինը և կիրքերը ցածողի ,  
Մըգձաւանջնե՛ր անգութ , դաժան  
Հեք աշխարհէն մեր անբաժան ,  
Կը փարատին , կ'անէանան զերթ շոգի :

Եւ ես կ'ապիիմ այդ աշխարհքը աննըման ,  
Ուր սիրտերը բիւրեղէ են ,  
Ինչպէս ամպերը լուսեղէն ,  
Ուր կը վառի սիրոյ արեւն անսահման :

## ԱՆՈՒՐԶԻՍ ՄԷԶ

Զիւն ըսպիտակ , թեթեւ , մաքուր , լուսամած  
Որ կը թըսիս այդ թեւերով  
Ծաղիկ , ծիծաղ թօթափելով  
Եւ նաղանքոտ շըջաններով օղայած ,  
Որչափ փայլիս , որչափ ծըփաս ու նաղես ,  
Իմ աչքերուս քու գեղըդ ջինջ  
Գալուկ մըն է պղտոր ոչինչ ,  
Զի քեզմէ չա՛տ ջինջ են ձիւնելն երաղիս :

Սո՛ւրբ արեգակ, հրպեհ բոցեղ կենսաձիր,  
 Ճաճանչներովդ ոսկի բիւրեղ  
 Երբ ողողես աշխարհ բիւր հեղ,  
 Հիւլէները, ծովերն անծայր ու անծիր,  
 Մութ փոսելուն մէջ սփսես շող արփենի,  
 Կանթեղ մըն ես ինծի համար  
 Զի իմ մտքիս անուրջն յիմար  
 Քեզմէ փայլուն արեւներով կը վառի:

Դուք անդունքներ, անլոյս, աչքեր թանձրամէդ,  
 Սարաւանդնե՛ր, լեռներ տիտան,  
 Արտեւաննե՛ր, ժայռե՛ր խողան,  
 Արծիւներէն, ամպերէն վեր իսկ թիւէք,  
 Ո՞չ, չէք կրնար ճախրել հոգ ոյս հաւասար,  
 Զի վիճերը իմ երազիս  
 Խորհուրդներով կ'օրօրեն զիս,  
 Եւ լեռները երկինքիս մէջ չունին սար:

Կըրա՛կ աչքեր, ծաւի՛ աչքեր լուսահոծ  
 Վեհ հանճարով, սիրով օծուած,  
 Հըմայքներու խո՛ր առեղծուած,  
 Զեր բիրերէն զո՞ւր կը ցայտէ մեղր ու բոց,  
 Երազիս մէջ անճառ աչքեր կան խորին,  
 Որո՞ց գեղին կապուած հոգիս  
 Երկինքն ի վեր կը տանի զիս,  
 Եւ ես գիւթուած, չեմ նայիր սուստ աշխարհին:

Իսկ հրձուանքներ, վիշտեր, սէրեր համօրէն  
 Ու աշխարհիկ վայելքներ դուք  
 Քիչ մ'անտարբեր զիս կը թողուք:  
 Թէեւ հոգեր ու արցունքներ զիս փորեն,  
 Ճակատս ըլլայ նոյնիսկ փառքով լուսապանձ,  
 Ինծի համար մեծ յոյզեր չեն,  
 Զի իմ հոգւոյս մէջ կը ննջեն  
 Ցնծութիւններ, ցաւեր անհուն ու անանց:

1907

մարտնութեան ամառա պատճենական քաշ  
ու առ զարդարական քայլական ալ  
ու առաջական գոյ պատճենական քաշ  
ու մարտնութեան պատճենական քաշ  
անառական անառական պատճենական քաշ  
անառական պատճենական քաշ  
անառական պատճենական քաշ

102

մարտնութեան պատճենական քաշ  
ու առ զարդարական քայլական քաշ  
ու առաջական գոյ պատճենական քաշ  
ու մարտնութեան պատճենական քաշ  
անառական անառական պատճենական քաշ  
անառական պատճենական քաշ  
անառական պատճենական քաշ

մարտնութեան պատճենական քաշ  
ու առ զարդարական քայլական գոյ պատճենական քաշ  
ու առաջական գոյ պատճենական քաշ  
ու մարտնութեան պատճենական քաշ  
անառական անառական պատճենական քաշ

մարտնութեան պատճենական քաշ  
ու առ զարդարական քայլական գոյ պատճենական քաշ  
ու առաջական գոյ պատճենական քաշ  
ու մարտնութեան պատճենական քաշ  
անառական անառական պատճենական քաշ

## ՏԵՍԻԼՔՆԵՐ

Մոխիրներու և փուլերու կոյտին մէջտեղ,  
Զոր միզամած շամանգաղով սուգը կ'օծէ,  
Ի՞նչ տեսիլքներ սեւ յուշերով լեցուած ահեղ,  
Ի՞նչ երազներ, ի՞նչ պատրանքներ, յոյսեր բոցէ:

Հոն, աձիւնին տակ կ'երեւան շէնքեր փարթամ,  
Եւ պարաէզներ և ցորեններ կուռ ոսկեգէս,  
Ճերմակ ձիով կարիճներու ձեւեր տարտամ  
Աչքիս առջեւ կը թեւածին ամպերու պէս:

Հուսկ, խաւարը, մեծ ջղջիկ մը թեւատարած,  
Կը սաւառնի աչքիս առջեւ . համայնակուլ  
Դագաղ մըն է բոլոր աշխարհք . և ես յառած  
Աղջամուղջին, կը մաքառիմ. պայքար ամուլ . . .

Հիւսայգներ լուսափողփող ինձ կ'երեւան,  
Արտեւաններ կանանչ, կազոյո բըլուրներով.  
Արծիւները բոյնին մէջ են աներկեւան,  
Հայրն ու որդին մօր գոկին մէջ՝ սիրագորով:

Յետոյ դէմքեր կը շառաչեն ու կը պայթին.  
Մարդասպան սուր մը կը յածի ամենուրեք.  
Հեծեծանքներ կը յաջորդեն խաղին, կայթին,  
Ու լավաններ, ցաւի ձիչեր՝ գիշեր ցերեկ:

Ու կը տեսնեմ հէք կիներու թափօր մ'ամբու.  
Սեւ լաչակով կու գան կ'անցնին վաշիս, թըշուառներ,  
Անօթի են ու խոշտանգուած, մերկ ու ծարաւ,  
Արիւն արցունք լալով կ'ինոն հոն կիսամեռ:

Ուրիշ թափօր մըն ալ անվերջ և անըսպառ,  
Մանուկներու ծով մ'ալեկոծ փրփուր փրփուր,  
Զոր չար հով մը կը մորակէ անգըթաբար  
Ու կը թափէ մեծ անդունդին փոսը թափուր:

Յանկարծ շող մը կուս խաւարէն, բոցեղ, հրթիռ,  
Կը րեկբեկի, գուրս կը սուրայ եթերին մէջ.  
Ամէն կողմէ կայծկլտուքներ, լոյս և յայթիռ,  
Բիւր փայլակներ կը նըշուլեն, հրդեհ անվերջ:

Ու կը տեսնեմ նորէն պարը զրկեալներուն.  
Փարատած է հիմայ մէգը անոնց ճակտին.  
Ծիածան մը կը պըսակէ զանոնք հեռուն,  
Զըւարթ դէմքեր կը փողփողին ու կը ժպտին:

Արշալոյսն է որ կը ծագի հորիզոնէն,  
Անուշ արեւ, քու լոյսիդ մէջ սուզը չ'ապրիր,  
Եւ դժբախտներն ու զրկեալներն ըզքեզ կ'օրհնեն.  
Արդարութիւնն ես դուն յաղթող միշտ անխըստիր:



Հուսկ, խաւարը, մեծ ջղջիկ մը թեւատարած,  
Կը սաւառնի աչքիս առջեւ. համայնակուլ  
Դագաղ մըն է բոլոր աշխարհք. և ես յառած  
Աղջամուղին, կը մաքառիմ. պայքար ամուլ...

Հիւսիսայցներ լուսափողփող ինձ կ'երեւան,  
Արտեւաններ կանանչ, կապոյտ բըլուրներով.  
Արծիւները բոյնին մէջ են աներկեւան,  
Հայրն ու որդին մօր գրկին մէջ՝ սիրագորով:

Յետոյ գէմքեր կը շառաչեն ու կը պայմին.  
Մարդասպան սուր մը կը յածի ամենուրեք.  
Հեծեծանքներ կը յաջորդեն խաղին, կոյթին,  
Ու լալիւններ, ցաւի ձիչեր՝ գիշեր ցերեկ:

Ու կը տեսնեմ հէք կիներու թափօր մ'ամբաւ.  
Սեւ լաչակով կու գան կ'անցնին: Վա՛խ, թըշուաներ,  
Անօթի են ու խոշտանգուած, մերկ ու ծարաւ,  
Արիւն արցունք լալով կ'իշնան հոն կիսամեռ:

Ուրիշ թափօր մըն ալ անվերջ և անըսպառ,  
Մանուկներու ծով մ'ալեկոծ փրփուր փրփուր,  
Զոր չար հով մը կը մորակէ անգըթաբար  
Ու կը թափէ մեծ անգունդին փոսը թափուր:

Յանկարծ շող մը կուս խաւարէն, բոցել, հրթիռ,  
Կը բեկբեկի, գուրս կը սուրայ եթերին մէջ.  
Ամէն կողմէ կայծկլտուքներ, լոյս և յայթիռ,  
Բիւր փայլակներ կը նըշուրեն, հրդեհ անվերջ:

Ու կը տեսնեմ նորէն պարը զրկեալներուն.  
Փարատած է հիմայ մէգը անոնց ճակտին.  
Ծիածան մը կը պըսակէ զանոնք հեռուն,  
Զըւարթ դէմքեր կը փողփողին ու կը ժպտին:

Արշալոյն է որ կը ծագի հորիզոնէն,  
Անո՛ւշ արեւ, քու լոյսիդ մէջ սուգը չ'ապրիր,  
Եւ դժբախտներն ու զրկեալներն ըզքեզ կ'օրհննեն.  
Արդարութիւնն ես դուն յաղթող միշտ անխըտիր:



Զըդառնով իր ետին .  
 Ու մենք ասպին ,  
 Ալ չենք նայիր իր ետեւէն ,  
 Մեր խընծլղներն ու վայելքներ ցորշափ տեւեն ,  
 Ալ մեր յոյզը , մեր ցրնորքներ նորեկ տալւոյն  
                         կը դառնան ,  
 Անոր կ'ուղղենք մեր մաղթանքներն ու իղձեր ,  
 Ան մեր կեանքն է , մեր սէրն ան ,  
 Մինչեւ հինայ , ու ալեւոր ծերունի  
 Հատնին օրերն անուրջներով ծիրանի .  
 Յետոյ դարձեալ նոր տարիներ յուսատու  
 Կանոնաւոր ու անսայթաք  
 Նոր երեւան պիտի ելեն  
 Ժամանակին ալքերէն ,  
 Ալիքներու նըման արագ ,  
 Կոհակ կոհակ  
 Յաջորդելով իրարու :  
 Ու անոնց հուտ պիտի քալենք  
 Դէպի ո՞ւր ...  
 Անդունդներու փոսե՞րն ի վար ,  
 Կամ լեռներու սեպ կատարին  
 Աստիճաններն ի վե՞ր արդեօք յամրաբար ,  
 Զըդառնալով մեր ետին  
 Թէեւ անդուլ անդադար  
 Սիրելիներ , զոր կը թողունք ,  
 Ըղմեղ կոչեն , ա՞հ , ի զո՞ւր ,  
 Եւ անծանօթ մըշուշին մէջ ,  
 Խարխափելով , լուրիթ խաւերուն տակ եթերին ,  
 Պիտի վաղենք , պիտի վաղենք հեւ ի հեւ ,  
 Փետուրներու պէս դարձ դարձիկ ,

Արծիւներու պէս հոլախեւ ,  
 Դէպի վերին լոյս արեւները անշէջ :  
 Քերոբէներն , հուր քերթուածներն երկինքին .  
 Խընկենիներն հոգեպարար  
 Եւ նըւագներն հրեշտակներուն համար հազար  
 Պիտի տեսնենք , պիտի լըսենք , պիտի անցնինք ,  
 Մինչեւ հասնինք  
 Ճերմակ կամար խորաններուն տակ խորին ,  
 Որոնք անցեալ հին տարիներն են մերին .  
 Եւ որոնց տակ  
 Մեզ կը սպասեն թեւաբաց ...  
 Ո՞վ Աստուած  
 Սիրելիներ , զոր մենք հողին ենք ոըւած :

1908





Հոգիս լի է կըրակներով ըղձանքի .  
Կը կայծկլտայ, կը բոցրոցի ու կ'այրի .  
Ո՞ր փայլակին, ո՞ր կայծակին յանձնեմ զայն  
Որ անցեալի մոխրին ներքեւ գոնէ կայծ մը հըրահրի :

1903

Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ

## Ս Պ Յ Ա Խ Ա Դ Ա

Տառապար կամացած է մի օքրու  
Անցու ոչ անցու ոչ անցու ոչ  
Կամաց է մի անցու ոչ անցու ոչ  
Իմաստ ոչ անցու մասու անցու ոչ անցու ոչ ոչ

Անցու ոչ անցու մասու է մի օքրու  
Անցու ոչ անցու մասու ոչ անցու ոչ  
Կամաց է մի անցու ոչ անցու ոչ  
Իմաստ ոչ անցու մասու անցու ոչ ոչ

## Կ Ա Ր Օ Տ

Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ  
Երանեալ անցեալ բարձր անցեալ

Բիւրեղ ամսին պրիոմակին մէջ պարուրուած  
Պատկերի մը հեռաւոր ու դիւթական  
Յառիլ, թըսիլ, ինչպէս աղօթք մ'առաջըւան  
Ո. Աստուած :

Բոցեղ, անյագ ըղձանքներով խնդրել զայն .  
Միշտ երազել, զարթնումի ցաւն ըղգալ սուր .  
Աչքէդ արցունք, սըրտէդ արիւն թափել զուր  
Եւ անձայն :

Անզուսագ ծարաւ մ'ըզգալ այրիլ, տըւայտիլ.  
Ցամքած տեսնել գետն, անձրեւներն ու աղբիւր,  
Եւ զըրկըւիլ, աւա՛զ, ջուրէ զովասփիւռ  
Մէկ կաթիլ:

Բուրվառ ըլլալ, մըխալ խունկի ալէս մաքուր,  
Կուռքիդ համար աներեւոյթ ու աննիւթ,  
Զօնել անոր հոգւոյդ բոյլերն հաղուազիւտ  
Թաքթաքուր:

Վանկ մ'որսնել տիեզերքի ձայնին մէջ,  
Զոր կը կազմէ անհուն համերգը կեանքին,  
Միշտ ունկնդրել հեւքոտ տենդով մը մ'անձկազին  
Ու անվերջ:

Տեսիլքի մը գիշերին մէջ գաղանացահ  
Միշտ սըլանալ, սակայն երբե՛ք չըհասնիլ.  
Պատրանքներու թովանքովը սընանիլ  
Սովամահ:

Ճախրչաց մինա միւտ առ մազդանմ  
Երաւ ուրի և մազդա մասն պատմ  
Տաշ անապայ անապայ ով մեջ տիզով ով  
Երաւ ով ուրի ուրի մաս ինելուսով

Ճախրչաց ուրի մինա մազդանմ  
Երաւ ուրի և մազդա մասն պատմ  
Տաշ անապայ անապայ ով մեջ տիզով ով  
Երաւ ով ուրի ուրի մաս ինելուսով

## ԱՆՑՆԵԼՈՒ ՄԾ

Կոյսի փունջ մը, շող շիւղերու կուռ հիւսկէն,  
Հորիզոնէն վար հուր և բոց կը թափէ,  
Լերան ծայրը ցուլքեր մութը կը պըրկեն  
Ցանցի մը մէջ լայն վերտերով սատափէ:

Քունէն զարթած կ'երգէ մարին, վարուժան  
Ոստերն ի վար կախուած բոյնին մէջ տամուկ.  
Դաշտերուն մէջ հոյլ հոյլ գառներ կը խըժան  
Շաղով օծուած մարմանդներուն մէջ ճամուկ:

Շամբերուն հոծ շուքին տակէն դողդոջուն՝  
Դէպի ծովուն ափերն ի վար աւազէ,  
Ուր վըրփութին կը նըշմարես վախկոտ չուն,  
Լուսածիծաղ առուն վէտ վէտ կը վազէ:

Ոչ հմայքէն առուին տենդոտ կարկաջին,  
Շողին, ցօղին լոյս ծիծաղէն արծաթի,  
Ոչ ալ այգուն ջերմ համբոյրէն առաջին  
Մեր ոըրտին մէջ վարդ անուրջ մը կը ծաթի:

Մենք չենք սիրեր կեանքն յորդաշունչ, կենդանի,  
Անցնելու մօտ իրերն ըզմեղ կը կարթին.  
Ու կը ցաւինք, երբ բազգն հեռու կը տանի  
Ինչ որ երէկ արհամարհած ենք արդէն:

Մենք կը սիրենք, երբ արեւը ծիրանի՝  
Հալած, հատած մոմի նըման ոգեվար՝  
Ալիքներուն գոգն իյնալով շիջանի  
Սողոսկելով խարակներէն զառ ի վար:

Մաղիկները, զոր կը թողունք որ ցամքին  
Թօնուտ օգին, ցուրտ արեւուն տակ աշնան,  
Մասաներու յանձնած կոպիտ իւրնամքին,  
Թոռմելու մօտ՝ կարծես յանկարծ կ'անուշան:

Սըրուակները, որոնց բոյրը կը հատնի,  
Ա՛լ աւելի մեղ սիրելի կը գառնան,  
Ինչպէս դեղնած սիրոյ թըղթիկ մը գաղտնի,  
Զոր կը պահենք գուրգուրանքով անսահման:

Եւ մեր սէրը, ոսկեփետուր թըռչուն բիլ,  
Զոր անսըւաղ կը լըքանենք շատ հեղ մենք,  
Երբ թեւ կ'առնէ կ'ուզէ մեղմէ խուսափիլ,  
Դողդըդալով մեր հոգւոյն մէջ կը սեղմենք:

Մըրմունջները որսնք հեռուն կը մարին  
Կոչնակները, հաչիւնն անգամ շուներուն,  
Գորշ ամպերն իսկ վակած կապոյտ կամբորին,  
Մէկնելու մօտ՝ հըմայք մ'ունին օրօրուն:

Ցուղմունքներն ալ կը վըրդովեն մեր հոգին  
Եթէ չըլլան երազի պէս իւեւաւոր.  
Եւ կեանքն արդիօք կ'րլլա՞յ այնքան թանկագին,  
Այնքան անուշ, երբ չըսպասնայ մահն անոր:

1900

Նիստուն առջև գործ կա վեհապար ըմբռամի  
Նոր շնորհ ուժամբար մահման կ'ու մայստ  
քայլու ոչ ու համ մենք խաղաղում զիրու ու  
առի ու ուժի

Համեմարդ առջևի մահման վեհապար ըմբռամի  
ու ուժ ու համ մենք առաջ քայլու ու մայստ  
քայլու ոչ ու համ մենք խաղաղում զիրու ու  
առի ու ուժի

0001

## ԿԵԱՆՔԸ

Երաղել, երաղել վարդերուն քով թառամած,  
Երաղել և յուսալ և երկինքն ամպամած,  
Աստղերէն անգորով, և ամպրոպէն, շանթէն ալ  
Գուլթ մուրա՛լ:

Հաւատալ, հաւատա՛լ տիեզերքին բարութեան,  
Զինաթափ, անձնատուր բախտին սուրին անվարան,  
Կեղեքուիլ, արիւնիլ սակայն չըլլալ սրտարեկ  
Ո՞հ, երաղետ

Տառապիւ, գալարի՛ այլ ապրու միշտ երազով,  
Բոցին մէջ գեհենին հովանիներ տեսնել դով,  
Եւ ժպտիւ անվրդով արիւն հոսի երբ որտէզ  
Վէտ առ վէտ:

Երազել, երազե՛ մինչեւ իղձերդ արվաճուշ  
Փշըւին ու մարին, հոգիւդ պատէ քար ու փուշ,  
Եւ թաղուի երազդ ալ մոխիր կորած հողին տակ  
Անյատակ:

1930

## ՅԱՅԱԾ

## ՀԵՌՈՒԷՆ ԵՒ ՄՕՏԷՆ

Հորիզոնին սա լեռները մանուշակ  
Վերտ վերտ վառով փաթթըւած,  
Ուր կը տեղայ ձիւնն իր սառը, եթերն՝ իր տօթն ու խորշակ,  
Իրենց տեսքով, որքան դիւթիչ, ի՞նչ աղուր են  
Հեռուէն:

Սա ամպերը եթերաձև թիթեռնիկի թեւերով,  
Ծալք մը կարմիր, ծող մը ծարիր  
Թափթելով թաւշոտ, բամպակ քըղանցներէն,  
Երբ կը հերձեն անջրպետը անյարիր,  
Ի՞նչ անուրջներ մեզ կը բերեն  
Հեռուէն:

2021

-- 61 --

Սա կիները քնքուշ մարմաշ գլխարկնուն տակ ,

Զոր կ'եղերեն սիւգէն սարսոստ սմբուլներ ,

Խորունկ խորունկ նայուած քներով անյատակ ,

Որքա՞ն սիրտեր կը դիւթեն ու կը վառեն

Հեռուէն :

Սա քերթողն ալ հուրէ , սէրէ շինուած էակ ,

Որուն սիրտը , շաքարի պէս , չիթ մը ցողով կը հալի .

Միտքն համակ բուրաստան է , քըքում նարկիզ ու հալի .

Ի՞նչ կ'զմայլինք իրեն վըրայ ,

Յափշտակուած մամոստ , մեղրոտ բառերէն ,

Հեռուէն :

Սա նըւագի խաղերն համեղ ու փայփայուն

Զոր կը բերէ հովը ծովէն , անտառէն ,

Իրենց բեկող , փարող , մարող մեղեղիքովը անհուն ,

Ի՞նչ պատկառիկ և աղու ին

Հեռուէն :

Ուսինները , ձիւնէ բիւրեղ գըղեակներ ,

Ուր արեւուն ցոլքը փարփառ երբ խափանցէ .

Շողակներուն նըւան անցած արծաթ ցանցէ

Կը փալփրւան , մեր աչքերը կը բուրգառեն

Հեռուէն :

Իսկ մօտէն . . .

Մարդիկ իրերն իրենց սրտէն կը դատեն .

Մաղձոտ հողին ամէն բան մութ , տրխուր հիւ անդ ,

Սեւ կը տեմնէ մանաւանդ :

Մինչ արնւով , ճառագայթով փայլուն սիրտեր

Ցոլք մը , հուրք մը կը փոխանցեն

Ուսիններուն , ժայռերուն իսկ ապալեր :

Դժնիկներէն վարդ կը քաղեն , արցունքէն՝ ցող ,

Երգ կը հիւսեն ցաւէն կըծող ,

Եւ նախանձէն , սուգէն , կեղծէն՝

Հաւատք , յոյս , սէր կ'ստեղծեն :

## Ա Ն Ց Ե Ա Լ Ը

Մութ պարտէզէն , ցուրտ ու ցամքած ,

Ուր հովն աշնան միայն կու լայ ,

Հոյլ մ'ուրուներ թափառայած ,

Ցուշիկ կու գան կ'անցնին ահա' :

Եւ ծառերուն տակ ոստաքանց

Յիշատակներ կը փնտըռեն ,

Մին սէր մ'ունի այնտեղ թողած ,

Ուրիշ մը՝ կայծ մ'իր հանձարէն ,

Զոր հեղձած է մահը՝ փուշ փուշ

Տատառկներով համատարած :

Բայց վիշտեր կան այնքան անուշ,  
Զոր սիրտերնին է կարօտցած . . .

Գիշերային այդ պահուն լուռ,  
Երբ խաւարն իսկ կը սարսափի  
Բուխն ձայնէն մահասարսուռ,  
Այդ հոյն ուհա կը խուսափի  
Մեծ հանգիստէն իր մշտակայ.  
Եւ անյագուրդ արտահալած  
Անցեալ կեանքէն՝ այցի կու դայ  
Տենչանքներուն մարտծ, հալած . . .

Այսպէս հոգիս որ կը նիրհէ անյուսութեան  
Ցուրտ գամբանին մէջ անըզգայ,  
Մերթ կը զարթնու ամբուռքներէ հալածական,  
Կը գալարուի, կը սարսըսայ,  
Եւ դառնալով նորէն պարտէզն իր անարեւ,  
Ուր յոյսի ծիլ մ'անգամ չըկայ,  
Մարտծ հալած անուրջներու շուքին ներքեւ  
Անցեալ կեանքին վըրայ կու լայ:

Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ

Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ  
Եղանակ անուշ անուշ անուշ

## Յ Ո Ւ Շ Ե Ր

Հեռուն, հեռուն, լուրթ մըշուշին ծալքին տակ,  
Թըրթըս ոցով աղատ լոյնին պէս անոոչ,  
Նայուածքներ կան մերթ արցունքու, մերթ յըստակ,  
Որ կը յուզեն կեանքիս իղձերն ինձ անյուշ:

Պուրակին թօշ լստուերներուն ոտակ մըթին,  
Ուր զեփիւոներ ծաղիկներուն կ'այցելն,  
Ուր բուրմանց թարմ ծիածաններ կը փըթթին,  
Միշտ կը գրտնէ հոգիս յուշիկ մ'անցեալէն:

Լայն հոսանք մը՝ որ ծոպերով լուսաձիր  
Կը կոծկոծի սորսորելով սարէ սար,  
Յուզմունք մ'ունի, տենդ մը վաղքին մէջ անծիր,  
Ուր կը յիշեմ մըտքի ծըփանքս իմ հաղար:

Ծովս ու երկինք և տեսիլներ անհամար,  
Կեանքն՝ ուր մարդիկ տենդով կու լան կը խրնդան,  
Յիշատակներ են հոգեցունց ինձ համար,  
Ուր կ'ապրի սիրտս անուրջներով անկենդան:

1893

Ժապաւէնի գոյն մը կարմիր կամ դեղին  
Կապուած ազուոր, փափուկ վըզի մը ձերմակ,  
Բոց մը կու տայ հոգւոյս մարած կանթեղին,  
Ուր երաղիս թոյրերն հալած են հիմակ:

Իրիկուան գէմ պայծառ օդին մէջ ծաւի,  
Ջըւարթ սոյլեր կը սըլուըլան ինձ ի զուր.  
Տըխուր վանկ մը, հեւք մը, հրծծիւն մը ցաւի  
Լոկ սրբուն մէջ իր արձագանգն ունի ոուր:

Առտըւան մօտ, խաւարտներու մէջ ոսին,  
Կամ ծորի մը հոծ թուփերուն մէջ թառած,  
Ցայտ մը ցօղի, շաղի կաթիլ մը, ա'հ, սին  
Ինծի համաը արցունքի շիթ մ'չ սառած:

Գիշերուան լուռ ժամերուն մէջ թախծալից՝  
Ագուաւներու ձայներն հովէն երր կ'ուսոին  
Դողգըզալով, միշտ մրտածել կու տան ինձ  
Հիւանդի մը, իր հուսկ ահեղ սարսուոին:

ու այս պատճենի առջևում և պատճեն ու այս  
առջևի ով մեր գոյքան քննում ու ու մահաւ  
ու ապահաւ ու ապահաւ անզարդութեան ու ու  
անզարդութեան բարձրացնելու ընթացքում ու ու

200

նախայի ու նախայաց ու այլ պատճեն զայ  
մերն իրա բարձր մահաւ:

նախայաց միան անոն ու անոն անոն ու անոն մահաւ  
մահաւ ու անոն անոն անոն անոն մահաւ:

մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:

մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:  
մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:

մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:  
մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ  
անոն ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:  
մահաւ ու անոն անոն անոն անոն անոն մահաւ:

## ՍԻՐՈՅ ՑՆՈՐՔՆԵՐ

201

Ճերմակ փըրփուր փետուրներով աղաւնիները կ'անցնին,  
կ'անցնին կ'երթան հոյլ ի հոյլ,  
Եթերին մէջ թակթը փելով անբիծ անուրջը ձիւնին,  
կոյս անուրջներ լուսածոյլ:  
Ամպին տակէն մութ աղռաւներ ու մարմաշով փաթթը լուած  
վար կը սուրբան երկինքէն,  
Աղջամուղջէ թեւերովնին տե՛ս կանգ կ'առնեն, ո'վ Աստուած,  
Ու կառաչներ կ'արձակեն:  
Շառ վարդերէն անուշաբոյր թարմ շափրակներ կը թափին  
վէտվէտումով ծիրանի:  
Եւ ծաղկագեղ բեհեղ պըստկն այերտահիւս ու նըրրին  
Հովը իր հետ կը տանի:

Զոր տերեւներ գօս, ցեցակեր, բըղըկտուած ու կարկամ  
 Գետնին վըրայ դեփ դեղին  
 Թուփերուն տակ կը մընան միշտ, իբրեւ յետին բարեկամ  
 Փարած հողին ու ցեխին:  
 Փըպիտները ճառագյթէ վըթթումներով՝ կը մարին  
 Ելրթունքներու վըրայ լուռ,  
 Հընչուն ծիծաղը արծաթի մինչեւ համնի կամարին  
 Կ'ըլլայ վըշուր ու վըշուր:  
 Գեղը, լոյսը, շափիւղաներն ու ջինջ լոյսերը շուշան,  
 Սիրոյ հաւատքն անվըթար,  
 Կապոյտ օրերը գարունին, կեանքի գրգանքն անսահման  
 Երազներ են մեզ համար:  
 Յըրտացումներ, մոռացումներ, սիրոյ պատրանքն ահաւոր,  
 Եւ վարանքներն ու կարօտ,  
 Հրաժեշտի ցաւն ու լըքումներ, սիրտհատնումներ ամէն օր  
 Պիտի մընան մեզի մօտ:

1902

## Ս Է Ր

Հողն ալեակին կ'ըսէ. «Աւա՛ղ, ծարաւ եմ.  
 Վէտ վէտ արծաթ կոհակէդ  
 Այրած կուրծքիս ցողէ՛ կաթիլ մը նամէտ»:

Ալեակն ասողին կ'ըսէ. «Կայծ մը ցոլացո՛ւր  
 Գիշերուան մէջ մութ ճամբուս  
 Ինձ առաջնորդ, մինչեւ ծագէ արշալոյս»:

Արփին կ'ըսէ ջինջ այերին խաւերուն .  
«Ճամբայ բացէ՛ք որ երթամ  
Ոգեւորեմ տրառում սիրտերը տարտամ» :

Ամառուան հուր տապին ներքեւ գլխիկոր ,  
«Ա՛հ , հովանիդ ինձի տո՛ւր» :  
Կ'ըսէ ծառին քնքուշ ծաղիկն առաթուր :

Մառը դալար կ'աղաղակէ արեւուն .  
«Ոստերուս լո՛յս արձակէ ,  
Զիս պահպանէ՛ մրրիկներէ կայծակէ» :

Ալեակն հողին , ծառը ծաղկին անդաղրում  
Գորովանքով կը զեղուն  
Իրենց ցօղը , լայն հովանին , չողն անհուն :

Մա՞րգն է միտյն , աղբիւր ոիրոյ անհատնում  
Որ արցունքին ըլլայ խուլ  
Սով սեղանին , սառ երդիքին կիսափուլ :

1930

## Կ'ԱՆԶՐԵՒԷ

Կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .  
Մութ , կապարէ եթերին մէջ աննըշոյլ .  
Սեւ ագռաւեներ կ'իջնեն վերէն հոյլի հոյլ  
Յուղարկաւոր վաղուց մեռած սէրերուն  
Զոր այնքան հեշտ ձայնով երգեց . եղ գարուն :

Կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .  
Կաղամախի ոստերուն մէջ նիհարցած ,  
Մրմունջի պէս գեռ կը լսուի հեւք մը ցած ,  
Արձագանդը հոգինելու առանձին ,  
Որոնք իրենց արիս ու ուէրերը լացին :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .  
Եւ այդ հեղիկ շրջիւնին մէջ , ես յանկարծ  
Սնուշ վանկեր կ'ընդնշմարեմ սիրարծարծ  
Որոնք հոգւոյ աշխարհներէն մեզ կու գան  
Հովին , ջուրին կառչած ձայներ սիրական :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .  
Դեղնած թերթերը ճմլելով պուրակին  
Որոնք երէկ դեռ արեւուն կըրակին՝  
Իրենց կեանքոտ բուրման նըւերը շրքեղ  
Կը խնկէին վէտվէտերով լուսագեղ :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .  
Եւ օր մըն ալ մեր դամբանին հողին վրայ ,  
Որ դեռ մեղի սուտ երազ մը կ'երեւայ ,  
Պիտի երգեն այդ անձրեւնիրն ու խնդան  
Մեր խեղճ սրտին յուղմանց վըրայ անկենդան :

1902

## Լ Ք Ե Ա Լ Տ Ա Ճ Ա Ր Ը

Հոգւոյ լըքեալ տաճարին մէջ մենաւոր ,  
Սնողարագիր ասուս ծոյ մը նըւիրուած ,  
Ազօտ կանթել մ'իսկ չի հեւար ամէն օր .  
Բայց արեւ մը կը հրդեհի փողփողուն ,  
Յիշատակներոյ իրենց քունէն երբ զարթնուն  
Ամէն առտու իրիկուն :

Իր գուռները ամուր փակուած են արդէն .  
Ուխտաւոր մը ժամուոր մը ներս չի մտներ .  
Բայց ազօթքով կը լեցուի ժամն համօրէն ,  
Երբ հին յոյսերու արցունքներով պատարուն  
Սաղմոսերգել գան իրենց լացը անհուն  
Այսակ , առտու իրիկուն :

Ալելուներ, երգեր մարած են բոլոր .  
Ծնծղաներուն արծաթ ծափերն են լըռեր .  
Աւ չի լըսուիր երգեհոնը գաշնաւոր .  
Բայց պատարագ մը կ'սկսի վեհագոյն ,  
Հին հաւատքներս երբ ծնրագրել գան զարթուն  
Այնտեղ, առառու իրիկուն :

Խորանին մէջ չը կայ ծաղիկ մը քնքուշ .  
Պատկերներուն առջեւ բուրվառ չի ծըխիր :  
Ուրկէ՞ կու գայ թարմ բուրումը իննկանուշ  
Որ կեանք կու տայ բող տաճարին սուրբերուն,  
Երբ հին սէրերու հոն իրենց խանդը զեղուն  
Ամէն առառու իրիկուն :

1921

## ՍՐՏԱԲԵԿՈՒՄ

Ո՞հ, ուրտիս մէջ փայլող բոցը կը մարի .  
Խոնջ իւղձերու տարտամ հոյլ մը մեղմաբար  
կ'անօրանայ, ինչպէս խունկը յամպարի,  
Ու կը ցնդի հէք յոյսերուս պէս յլումար :

Ա՛ւ կը ցնդի հէք յոյսերուս պէս յիմար  
Բոցը ուրմէ կեանքիս մէջ լոյս կը թորի .  
Կը ուրւաղին հուր տենչանքներս իմ յամառ,  
Ինչպէս հատնող վանկերն յետին կիթառի :

ինչպէս հատնող վանկերն յետին կիթառի ,  
Կը քայքայուին հոգոյս երգերն իմ տիպար .  
Եւ սըրտիս մէջ սուրբ արիւնըս կը սառի  
Հալոցէն դուրս նետուած զերի կոյտ մը կապար :

Հալոցէն դուրս նետուած զերի կոյտ մը կապար  
Կամ առաթուր ինչպէս բեկոր մը քարի ,  
Հոգիս՝ սառած , անբոյս անջուր առապար ,  
Իր շուքէն զատ ոչինչ իրեն կը փարի :

Իր շուքէն զատ ոչինչ իրեն կը փարի .  
Զի աւկոնը , կեանքիս բոցեղ այդ լավպար ,  
Մըթնոլորտին ներքեւ խոնաւ փապարի ,  
Կը շիշանի հէք յոյսերուս ուս յիմար :

Կը շիշանի հէք յոյսերուս ուս յիմար ,  
Կ'անօրանայ ինչպէս խոնկը յամպարի ,  
Խոնջ իղձերու տարտար հոյլ մը մնալուրար .  
Ո՞հ , սըրտիս մէջ փայլող բոցը կը մարի :

1908

## ՀՐԱԺԵՏՏ

«Մնաս բարեա՛ւ» . ողջոյն անդարձ և անդութ  
Որ կը յուզես , կը փոթորկես զիւ ամբողջ .  
Բեկանուններ ողատկերելով , ցաւեր մութ ,  
Իր ցողունէն փրթած ծաղիկն ու բողբոջ ,  
Սրտեր որոնք կու լան դալկաս ու դողոջ :

«Մնաս բարեա՛ւ» . ո՛վ բառ մըսայի , սրտաթունդ ,  
Ի՞նչ արցունքոտ տեսիլքներ ցոյց կուսաս գուն .  
Անջրպեաններ , փոսեր , վիճեր , խոր անդունդ ,  
Որոնց երկու եղերքներէն շատ հեռու ,  
Բիւր բազուկներ կը կարկառին իրարու :

« Նոս բարեա՞ւ» . ծաղիկ կեանքիս մէջ խաղաղ  
Սիրտ իր լոյսէ երադներէն չըսվափած ,  
Այս չարագոյժ զանգակն հնչած է . աւա՛ղ ,  
Մոռացումի , կործանումի դառն հարուած ,  
Սրտի վէրքեր , որոնք երրեք չեն բուժուած :

Մնա՛ս բարեաւ . ոյս բառէն ես կը սսոկամ . . .  
Ու կը նայիմ դէպի ճամբան յարաբաց ,  
Ուրկէ անցան ոիրելիներ շատ անգամ . . .  
Եւ պատկերը , ոհւ շղարշով ըսքօղու ած՝  
Արյունքներուն կը խառնըւի միզամած :

1915

## ԱՐՏՈՅԱՆ

Մարգարոսաշող մըշուշն հազիւ փարատած  
Ծաղիկներու թարմ լանջքերէն գունավառ ,  
Արեւելքէն կը հեղհեղէ բոց ու կայծ .  
Ծիածանի անձրեւ կ'իշնէ սարէն վար :  
Անդորրութիւնն է դեռ անեղծ գիշերուան .  
Դեռ խըզուած չէ մեծ լըսութիւնը ցայգուն .  
Առէջքները լուռ անուրջ ո՛ը կը հեւան .  
Բոյնն է քաշուած արդէն ջղջիկը անքուն :  
Ու կ'արթնաս ճամանչներու մէջ , արտո՛յտ ,  
Անդրաշխարհի երազներէդ արփաւէտ ,  
Զոր կր բերես սփոռել օդին մէջ կապոյտ՝  
Քու խանդավառ , սիրասարսուռ երգիդ հետ :

Լոյսն հոգիդ է, և գուն ոգին ես լոյսին,  
Առանց քեզի, եթերն համայն կ'ըլլայ լուռ.  
Թռչունները անտառին մէջ կը խօսին,  
Մինչ երկինքին երգիչն ևս դուն քաղցրալուր:  
Ու կը թրոխ բացած թեւերդ անհունին  
Դէպի վերին բարձրութիւններն անմասոյց.  
Քեզի համար ոլորտները թումբ չունին,  
Եւ մառախուղն ու ամպերն են անհանգոյց:

Հրձուանքն ես գուն սրտին յոյսով բաբախուն,  
Տենչանքներով արբշիս հոգին սըլացիկ,  
Որ լոյսին մէջ կը թեւածես օրն ի բուն  
Միշտ անհատնում հեշտանքով մը երջանիկ:  
Ի՞նչ ըդգլախիչ, վըսեմ տեսիլք մը անհուն  
Կը թովէ զքեզ անդունդներէն անծանօթ.  
Ի՞նչ յուզումներ արդեօք հոգիդ ըզդայուն  
Կը լեցընեն այդ երգերով եռանդսու:

Սըլացի՛ր միշտ, մեր երկրէն վեր բարձրացիր  
Գեղեցկութեանց ու որբութեանց հնատազօտ.  
Ազնիւ սիրուեր երբեք քեզ չեն նախաճակիր.  
Քու կհանքըդք լայն հորիզոնի է կարօտ:

Գուցէ այդ խուլ վարքէդ յոգնած, անխըլիքատ  
Կամ ամպերու սառ ըստուերէն հայածուած  
Օր մը իլնաս, աւա՛զ, հողին վըրայ սիրտ,  
Թեւտոտ, տըխուր և հիանթափ, գետնամած:  
Եւ սովուններն ու միջատներն երկրաքարչ  
Մօտենալով անզօր մարմնոյդ ուժասպառ,  
Ծաղրեն խոյանքդ որ մընացած է անշարժ,  
Եւ խըրոխտ երգդ հատած, մարտած, ոգեվար:

Ի՞նչ փոյթ + գուն միշտ երկինքին մէջ ապրեցար,  
Խանգոտ հոգւոյդ սուրբ կոչումին նուիրուած:  
Մահն օրէնք է, և երանի քեզ հազար  
Ելէ կ'ըլլաս զոհ սիրոյդ յաղթապանծ:

1911

## ԱԳՈԱԻՆԵՐԸ

Սեւ պատանքին ներքեւ ամպոտ գիշերին  
Արիւնի թուխ մառախուղ մը կ'երկարի.  
Հըռնդիւններ լացի կոծի կը մարին  
Մահամարսուս գաշտին վըրայ ոլայքարի:

Հիմա ճիչերն համակ լըռած են արդէն,  
Դիակներու վըրայ մահը կը շրջի,  
Եւ ագռաւներն իրենց սեւը կը բարդեն  
Համատարած խորունկ սուզին հետ շուրջի:

Կը մօտենան կոչնականները մահուան.  
Կըտուցներնէն շիթ շիթ արիւն կը կաթէ.  
Լանջքերն իրենց քաղցի տենդով կը հեւան,  
Ու կը կառչին մագիլներնին երկաթէ:

Այնտեղ ինկած զինուոր մ'որ զեռ մեռած չէ  
Բայց գնդեր մ'իոկ խըլըտելու ապիկար՝  
Իր սէրերը, իր յուշքերը կը կոչէ  
Հերոսական գըլուխն հակած զէպի վար:

Ագուաներու հոծ թափորը կը թառի  
Ծաղիկ կեանքին վեհ արիւնը ծըծելու.  
Այս սիրատենչ սրտին վըրայ քաջարի  
Զինուորն, աւաղ, հիմա բախտին է հըլու:

Ամէն կողմէ կըսինչքներով կը վաղեն,  
Եւ արիւնի ճապաղիքներ կը հսսին,  
Թըզքտելով յօշ յօշ դէմքէն ու վլուէն  
Դեռ բաբախուն թարմ բեկորները միսին. . .

Անգութ, անգութ սեւ ագուանիր մարդակուլ,  
Անկարեկիր իր թարմութեան ու գեղին,  
Ի՞նչպէս իր հուսկ հեծեծանքին կ'ըլլաք խուլ.  
Անէ՛ծք ձեզի, անէ՛ծք բոլոր ձեր ցեղին . . .

Բայց . . . կը խորհիմ, ո՞րն աւելի է անգութ.  
Մարդի ո՞գ, որոնք գիտակցօրէն գիշակեր,  
Կը յօշոտեն զիրար փառքի համար սուտ  
Քայքայելով բիւր երազներ ու կեանքեր.

Թէ, թոչուննե՞րն անբան, անմիտ, անօթի,  
Որ անգիտակ մեր ըզգացմանց թանկագին,  
Կ'արշաւեն հոն ուրտեղ կեանքը կը դադրի,  
Յագուրդ տալու իրենց քաղցին, պապակին:

1915

## ԹԻԹԵՌՆԻԿԸ

Գիշեր մըն էր լուսընկայով անըստուեր,  
Ծովն էր տափարակ,  
Մասն անձրեւի պէս չիթ չիթ վար կը մաղուեր,  
Թելերով բարակ:  
Կ'աշիստէի պատուհանիս առջեւ բաց  
Վլխակներու տակ,  
Երբ թիթեռնիկ մը ցուրտ ցօղէն թըրջըւած  
Ներս մըսաւ չիտակ,  
Ու թօթվելով նուուր թելիկները նարօտ  
Թուղթերուս վըրան,  
Եկաւ առջիս դըրաւ քընքոյշ ու սարսոսաւ  
Իր փոքրիկ իրան:

Առասամ վորիս վարդ գիտակէն երանգուած  
 Վառ վառ ծիրանի,  
 Նախ նարընջի, հուսկ շառաղոյն պերճ կիտուած  
 Դարձաւ հոլանի;  
 Եւ ուլունքներ բոյլ բոյլ՝ բոլորքը թեւին  
 Ու մանրիկ զբլիսուն  
 Կը զընէին խորունկ հըմայքը սեւին  
 Լոյսով փողփողուն:  
 Իր մինինիկ նուրբ տոտիկները ծածուկ  
 Բերաւ քովէ քով,  
 Եւ ըսկըսաւ աչուկներովը սեւուկ  
 Դիտել վարանքով  
 Բեկրեկ լոյսը, ծըծելով ցոլքը բուրվառ  
 Կարմիր լա հպարին,  
 Որ բուստ հեղեղ մը կը ծորէ՛ր վերէն վար  
 Հանդարտ ու լըսին:  
 Յետոյ, առջիս պարզեց իր գեղը բոլոր,  
 Յակինթ ու զանակ,  
 Որ կը ցայտեն թըռիչներէն իր կըլոր  
 Սիրուն գարգմանակ:  
 Հսքանչացած այդ հըմայքոտ արքանքէն  
 Կը նայիմ իրեն.  
 Ի՞նչ աղուոր է երանգներուն իր հիւսկէն,  
 Թեւերն ալ հիր են:  
 Կը մըտածեմ չոր փունջի մը կիսաւարտ,  
 Ծաղիկներու կարժ,  
 Ուր զետեղել չեմ յաջողած զոյգ մը վարդ  
 Մատներովս անվարժ:  
 Թիթեռնիկը, նըրբին գոհար պերճանքի  
 Իմ փունջիս վըրայ,

Ասեղի մը ճարմանդին տակ փանաքի  
 Պիտի թըրթըռայ:  
 Քօղանեղձի, շիւղէ ծոպի մը միջեւ՝  
 Հուրի՛ թեւաւոր,  
 Իրեն թաւշոտ փետուրներովը թեթեւ  
 Կիւսի պէս աղուոր,  
 Կեանք պիտի տայ չորցած փունջիս իմ նիհար  
 Փակուծ կոշտ թուղթին,  
 Եթէ զընեմ լոռուտ խորք մ'ալ՝ գալկահար  
 Թերթերուն ետին:  
 Այսպէս հրազ մը սըլացիկ տարաւ զիս,  
 Ծաղիկներուն ծոց,  
 Որոնց կ'ըզգար անոյշ քերթուածը հոգիս  
 Եւ վայելքն ալ հոծ,  
 Երբ լամպարէն խանձած ինկաւ անկենդան  
 Թեւերը կախած  
 Հէք թիթեռնիկս, ուրուն գեղովը այնքան  
 Սիրոս էր բաքախած:

1902

## Մ Ի Օ Զ Օ Թ Ի Ս

Քրոջս՝ Վիրզինիային

Նոր կը լըոէր ծառին ետև  
Սոխակին երգն այն գիշեր,  
Վարդին թերթերն հով մը թեթեւ  
Թուփերուն տակ կը քըշէր։  
Ծառն ունէր շուք, երկինք նըշոյլ  
Լըճակին մէջ սարսըռուն,  
Ուր կը պարէր սիւզն հեշտասոյլ  
Հետ եթերին կայծերուն։  
Հեռուն՝ գիւղին լոյսերուն փայլ,  
Հոն՝ քաղաքին խօլ շըշուկ։

Մարդին վրայ գորտերուն քայլ  
 Կր գըծագրէր կայթ մ'անշուղէ:  
 Ես մլայնակ լուռ և խոհուն՝  
 Մոցած աշխարհքը բոլոր,  
 Զէի ըզգար իսկ այն պահուն  
 Թէ մասն էի գէթ անոր:  
 Կ'ըզձայի վեր ելլել, միշտ վեր,  
 Ամպէն ալ վեր, թաչունէն,  
 Հոն ուր լոյսեր, բոյրեր, հովեր,  
 Հուրեր զիրար կ'ողջունեն:  
 Ո՛հ, ի՛նչ կայ հոն, արե՞ւ մ'անչէջ  
 Ճառագայթնե՞ր, կա՞յծ ու ցօլ,  
 Այդ անըզգայ տարբերուն մէջ  
 Ջըկա՞յ գէթ սիրտ մ'ըզգացողէ  
 «— Սի՞րտ մը կ'ուզես, զայն ունիս գուն,  
 Քու հոգիէդ անբաժան,  
 Հընչեց քովէս ձայն մ'եռանդուն,  
 Սիրտ մ'որ քեզ չէ անարժան»:  
 Փոքրիկ քոյրու էր, հէ՛ք վիրդինեան,  
 Գեղով փայլուն վերթ գոհար,  
 Իր ձեռքին մէջ ձիւնի նըման,  
 Ծաղկի փունջ մը կը գողար:  
 Նուրբ ծաղկներ էին փայունկ  
 Կապոյտ, փոքրիկ, յօղաթուրմ,  
 Որոնց անունն է անմոռուկ  
 Յիշատակի վըսեմ քուրմ:  
 «— Մի՛ մոռնար զիս, ա՛ռ պահէ՛ զուն,  
 Յարեց իր ձօնն ինձ տալով,  
 Թէ՛ մօտդ ըլլամ և թէ հեռուն,  
 Ո՛հ, միշտ յիշէ՛ զիս սիրով»:

Գըրքի մը մէջ պահեցի զայն  
 Իբրեւ գանձ մը թանկագին  
 Այդ գորովոտ սիրոյն վըկան,  
 Ուր ամփոփած էր հոգին:

\*      \*

Դեռ կը լըսուէր ծառին ետեւ  
 Սոխակին երգն այն գիշեր,  
 Վարդին թերթերն հով մը թեթեւ  
 Թուլփերուն տակ կը քըշէր:  
 Մինակ էի, լուռ և խոհուն,  
 Քունն աչքերէս կու տար խոյս,  
 Միտքըս կ'երթար հոն այդ պահուն,  
 Ուր կը թեւեն սիրտեր կոյս:  
 Ու կ'իչնէի բարձունքէն վար,  
 Միտքըս դատարկ, սիրտս ոսին,  
 Զի երկինքի լոյսերն հազար  
 Հոգւոյս ոչինչ կը խօսին:  
 Գըրքի էջ մը բացի իսկոյն  
 Ինձ համար շոտ թանկագին,  
 Եւ յեցուեցաւ հոգիս անհուն  
 Արցոննըներով զառնագին:  
 Փունջը գըուայ, ո՛հ, փունջն այն սուրբ  
 Այն պաշտելի ձեռքին ձօն,  
 Եւ կարգացի գիրերով նուրբ  
 «Զիս մի՛ մոռնար» գըրուած հոն:  
 Ծառն ունէր չուք, երկինք՝ նըշոյլ  
 Լըճակին մէջ սարսրուն,  
 Ուր կը պարէր սիւգն հեղասոյլ

Հետ եթերին կայծերուն,  
 Այլ, ո՞ւր իր ձեռքն, ո՞ւր իր պատկեր,  
 Ո՞ւր սիրող սիրտն այդ տաքուկ,  
 Ո՞ւր սեւ աչքերն իր լուսայիռ,  
 Ո՞ւր անուշ ձայնն իր փափուկ:  
 Արդ կը ծածկէց ցուրտ գերեզման,  
 Չեռքն որ տըւաւ այդ նըւէր,  
 Սիրտն, որ ըզզաց, ո՞հ, շա՛տ այնքան,  
 Հողերուն տակ է սառեր:  
 Եւ գուն հոս ես, միշտիքին,  
 Ո՞վ իր սիրոյն սի՞ն պատկեր,  
 Անոր ողբաշն ինձ կը խօսիս,  
 Մինչ իր շըրթունքն է լըռեր:

1890

## ՍՕՍԻՆ ՏԱԿ

Կը մարէր յետին ճաճանչն արեւուն  
 Լեռներուն կողէն ինկած մինչեւ ծով,  
 Երբ ծաղկանաս մայրն յուզմամբ սարսըռուն՝  
 Կը խօսէր անոր իր հոգւոյն բոցով:  
 Կը մարէր յետին ճաճանչն արեւուն:

Հովանւոյն ներքեւ սօսին դարաւոր  
 Տալով կաթողին իր յետին համբոյը,  
 Այրը կը մեկնէր յանձնելով անոր  
 Չըքնաղ մանկիկ մը խարտեաչ վարդաբոյր:  
 Հովանւոյն ներքեւ սօսին դարաւոր:

«Մի՛ լար, միշտ յիշէ՛ մեր քաղցրիկ օրեր,  
Կ'ըսէր ցաւագին հայրը մըտահոգ,  
Դուն Արէլն ունիս, իր ժըպիտն ու սէր  
Կըրնան ըսփոփել թախիծդ ու մորմոք:  
Մի՛ լար, միշտ յիշէ՛ մեր քաղցրիկ օրեր:

«Ես ձեզմէ հեռու կ'երթամ տարագիր.  
Թո՞ղ որ նայուածքէդ քիչ քաղեմ քիչ մը ոյժ.  
Որդիս շա՞տ սիրել ինձի խոստացիր  
Որ հոգի առնեմ քու ձայնէդ անոյշ:  
Ես ձեզմէ հեռու կ'երթամ տարագիր»:

Հըրուտ աչքերը արցունքով լիցուն՝  
Ձայնով մը նըւաղ, հաղիւ լըսելի,  
«—կ'երդնումթէ, ըստ, կեանքս, հոգիս համբուն  
Պիտի նըւիրեմ որդւոյս և քեղի»:  
Հըրուտ աչքերը արցունքով լիցուն:

Մինչ հայրն այդ ուխտին վըրայ կը ցընծար  
Գուժկան կառաջ մը թրուաւ ահարկու  
Յանկարծ կատարէն սօսին բարձրածայր,  
Բու մը ըսկըսաւ հեծել. «Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ»:  
Մինչ հայրն այդ ուխտին վըրայ կը ցընծար:

Մութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար.  
Իր ձիով ճերմակ ա'լ անհետացեր՝  
Մեկներ էր արդէն հայրը ոըրավար,  
Դեռ կը լըսուէլին ուն բուին կոծեր:  
Մութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար:

\* \* \*

Հովանւոյն ներքեւ գարաւոր սօսին  
Մայրը իր որդւոյն հետ նըստած մինակ՝  
Կը զիտէր տըմոյն հուսկ ցուքը լոյսին,  
Որ կ'երթար պահուէլ լուրթ ծովուն յատակ:  
Հովանւոյն ներքեւ գարաւոր սօսին:

Առոյգ տըղայ մ'էր Արէլն ալ հիմակ,  
Հասակը իր մօր կը հասնէր ուսին  
Սիրտը կըրակ էր, ինքը բոց համակ՝  
Աղուոր էր գէմքն ալ զերթ պայծառ լուսին:  
Առոյգ տըղայ մ'էր Արէլն ալ հիմակ:

«— Մա՛յր, կ'ըսէր, ինչո՞ւ հայրիկս ուշացաւ.  
Տե՛ս ըստուերները գաշտին մէջ լիցան:  
Երթանք քեզի հետ ձոր, գաշտ ու անձաւ,  
Նայինք, կորսնցո՞ւց արդեօք իր ճամբան:  
Մա՛յր, կ'ըսէր, ինչո՞ւ հայրիկս ուշացաւ:

«— Համբերէ՛ քիչ մ'ալ, Աբէ՛լս իմ սիրուն,  
Պատասխան կու տար մայրիկն անկտուկած,  
Ա՛լ պիտի չողբանք քեզ հետ օրն ի բուն,  
Զի հօրըդ գարձին վայրկեան մը մընաց:  
Համբերէ՛ քիչ մ'ալ, Աբէ՛լս իմ սիրուն:»

Ջուարթ էր սիրտն ալ ճիշդ իր դէմքին պէս,  
Քանդի կը սպասէր սիրելոյն դարձին,  
Եւ ի՞նչ պարծանքով, ի՞նչ հաճոյքով վէս  
Կ'երազէր ցոյց տալ անոր իր որդին:  
Ջըւարթ էր սիրտն ալ ճիշդ իր դէմքին պէս:

Բայց տըղուն սիրտը յուզմունքով կ'եռար,  
Եւ չուզեց լըսել խընդրանքն իր մօրկան,  
Ելաւ բարձրաբերձ այն սօսին կատար  
Տեսնելու համար հայրը սիրական:  
Զի տըղուն սիրտը յուզմունքէն կ'եռար:

Ա՛լս, մայրիկ, գոչեց ծառին գագաթէն,  
Կարաւան մ'ահա կու գոյ դէպի մեզ,  
Շատ ճիշտորներ շուտ շուտ կը դրոգեն.  
Հայրիկս ալ հե՞տ է, եկո՛ւր որ տեսնես:  
Ա՛լս, մայրիկ, գոչեց ծառին գագաթէն:

Հօրը կարօտէն հոգին սիրարծարծ  
Փութաց կաղնիէն իջնել հեւ ի հեւ,  
Ոտքը սահեցաւ, վար ինկաւ յանկարծ,  
Փըշրեցաւ գանկը ժայռերուն վերեւ:  
Հօրը կարօտէն հոգին սիրարծարծ  
• • • • • • • • • • • • • • •

Մութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար,  
Սնտառին խորէն իր ձիով ճերմակ  
Հայրն ուրախ զըւարթ հասաւ սըրավար  
Գըրկելու յոյսով իր սիրուն գաւակ:  
Ութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար:

Հովանւոյն ներքեւ սօսին գարաւոր,  
Մայրն, որ խելայեղ լալով կը թասար,  
Ճուցուց խեղճ հօրը իր գաւակն ալուսոր:  
Ուկրակոյտի մը եղած հաւասար:  
Հովանւոյն ներքեւ սօսին գարաւոր:

Եւ յանկ ործ «հո՛ւ, հո՛ւ», վայեց բուն վերէն:  
Որ կանխաւ լոցած էր մահը մանկան,  
Մինչ խոյս կու տային հէք հօրն ուլ սըրտէն  
Ոիրոյ, հըրձուանքի երազներն այնքա՞ն.  
Ու գոլոծեալ «հո՛ւ, հո՛ւ», վայեց բուն վերէն:

Բարձր աղքատ է մաս ինչ ապահո  
— զանուն մը ու ու ին աղքատուն  
— մաս ու ու ու ին աղքատ ու ու  
— աղքատ ու աղքատ աղքատ ու ու  
— աղքատ ու աղքատ աղքատ ու ու  
— աղքատ ու աղքատ աղքատ ու ու  
— աղքատ ու աղքատ աղքատ ու ու  
— աղքատ ու աղքատ աղքատ ու ու

## Բ Ա Ր Ե Ն Ը

(Մանկութեան Թիշատակ)

Բաղեղ մ'ունէի պատուհանիս քով,  
— Պարտէզով փակուած տունը մեր գեղին,—  
Որ եթերին մէջ կ'օրբէր նազանքով  
իր ծաղիկները կապոյտ ու դեղին:  
Լայն տերեւները թաւշի պէս կանանչ  
Փունջ փունջ կ'ինային բարձերուս վըրան,  
Եւ սաղարթներուն մէջէն զերթ ճաճանչ,  
Կը նըշմարէի դպրոցիս ճամբան:

Ժապաւէնի պէս կ'երկարէր հեռուն  
 Յորհններու մէջ այդ ուղին ձերմակ,  
 Ուր կը ծրփային անուրջներ գարուն  
 Եւ հիր հարսնուկներ շափրակ ու շափրակ:  
 Պատերուն խորքը, ծերպերու մէջ լայն,  
 Մութ թաւուտներու ներքեւ թանձրախտ,  
 Թափած բուրգերուս թելերովն երկայն  
 Բոյն կը շինէին սարեակն ու խայտիտ:  
 Ճառագայթներով, բուրմունքով, խանդով,  
 Առարկաներով սիրուած, մըտերիմ  
 Եւ գուրգուրանքով հիւսուած հոգեթով  
 Կ'երեւար կեանքը ինձ մինչեւ շիրխ:  
 Բայց տերեւները գալկացան տակաւ,  
 Եւ քամին թափեց ծաղիկն ու փետուր,  
 Թըռչուննելն հոյլ հոյլ հեռացան կարգու.  
 Զիւնով ծածուկ է պարտէզն ու կըտուր:  
 Թարմ բաղեղին տեղ պատուհանիս քով  
 Ցից պատ մը կ'ելլէ առշիս զեփ գեղին,  
 Զոր կը բաղդատեմ աղի արցունքով  
 Ճերժակ ճամբուն հետ մեր տանը գեղին:

1888

-- 112 --

## Ա Ն Բ Ի Ւ Ր Ը

Մեր պուրակին մէջ, մորչ տերեւներու, խոտի տակ  
 Աղբիւր մը կայ զով թաքուն  
 Որ, զինջ ջուրերուն ծրփանքէն գինով  
 Կը խնդայ, կ'երգէ առտու իրիկուն:

Վաղքն իր քերթուած մ'է. իր ալեակները ծալ ծալ  
 Ծիածաններ են. ծիրանի  
 Մեր արծաթ թելեր հարսի մը քօղքէն  
 Զոր գաղտուկ իւրլած քամին կը տանի:

-- 113 --

Ո՞հ, ցոլցրւանքը շողակի, այդի, ձևոնի խառնուրդին  
իր կայլաներուն  
Ճաճանչ երազի տեսիլքով ցնծուն,  
Ո՞հ, փայփայանքը իր գողտըիկ ձայնին :

Եղէկներուն հետ չի հեծեր երբեք, լուսնին հետ չի լար.  
Խաղաղ ու անդորր  
Խղձի մը ձայնն է որ կ'երգէ բոլոր  
Մոռցըւած լքուած սիրտերուն համար :

Գիշերուան թախծուտ ժամերուն՝ երբեք ես առանձին  
Թէ շանթեր թափիին,  
Թէ ծովը ալեսաստ ըսպառնայ ափիին,  
Ես միշտ իր անուշ ձայնը կը լըսեմ :

Ես մինչ դառնօրէն կը հեղնեն տարրելն իր կեանքը  
Որ միշտ կը սողայ լսոնարն  
Փապարներու տակ, տիղմերու վըրայ  
Երկնելով իր երգն անդուլ, անդադար,

Ան միշտ անվրդով կ'ըսէ. «Ես կ'երգեմ ու կ'անցնիմ  
«Ծերպերուն լսորէն, կ'երթամ

«Նոյն իսկ քայլիս տակ երբ փոսեր փորեն  
«Կամ պատուար կանգնեն ինձ ժայռեր փարթամ:

«Ու միշտ կ'երգեմ ես ու միշտ կը խնդամ անփոյթ  
«Սին և վաղանցուկ. ցաւերուն  
«Զի նըպատակու է իմ յոյսս ու նեցուկ.  
«Կեանք պիտի տանիմ ծարաւ արտերուն»:

1924

Յառաջնորդի պահանջանք Արտօնութեան վեհակ  
ամենայ ով զի՞ և մզկիմ  
ամենի մասի գուած  
մասակի վիճ մինչ ով ովհապէ սկըզբ  
մաս ով զի՞  
առաջ պահանջանք քամ միացութի մի  
մշարան ով զի՞ չմի լուսն  
ինչու անձնագիր և մասանունք Արմարձն  
պահանջանք ունաց ուղարկ  
առաջնորդի վեհական զարձաւ մասնաւ  
և մասափառք

## Ա Ր Ո Ւ Ա Կ Ը

Առուակն յուշիկ կը հասէ, մասմակա ունեալ ով մի  
Պրիսմակէ  
Ճերմակ ծոպեր ու ծաւի  
Ծածանելով զրասանգներն ին մեսաքսէ  
Արեւուն դէմ  
կը բեկրեկին, կը հալինչ առաջանաւորի ովն  
Փուլն իր լուսուտ պըտերները ժողվելով  
Անոր ճամբայ  
կը բանայ.  
Եւ հիրիկներն ու մարմանդ  
Յոյլ կը պառկին ջուրին երեսն աղամանդ,  
Վէտվէտումով սընդուսէ:

Հայութ ուն ով ամաց մասու մազդին

Փունջ փունջ արծաթ ցըրցքնումներ թըրթըսուն  
 Ափերն ի վեր կը ցայտեն,  
 Հուսկ կ'անձրեւեն,  
 Ինչպէս հըրթիու մը օդին մէջ ծիածան  
 Ցիր ու ցան:  
 Եւ կ'ոլորուխն այդ ասուպները շըղարչ,  
 Յեռոյ թել թել կը ճըլուխն  
 Մեղեսիկի, զըմրուխտի, կորկեհանի ցոլքերով  
 Աղուոր քըմշոտ մանեակներ  
 Կ'երթան ուկերը զարդարել ծաղիկներուն  
 Կարկառուն:

Այլ յանկարծ կը տարտընին հովը փըչէ երբ ուժդին:  
 Բայց առուն  
 Կը թաւալի, կը գըլգըլի ու կ'երթայ:  
 Փրիուրներուն ոչ տարփանքներն ու յայթիու,  
 Հարսնուկներուն ոչ նազանքները պըչըոտ,  
 Ոչ ալ յորձքը ալիքներուն ու կայտիու  
 Կը նասանքին:  
 Այսպէս կեանքը կը սահի մերթ ծիծաղով, մերթ կոծով  
 Մեր բերլընքը, մեր եռանգը, սէրն ու գութ  
 Ճիշտ առուակին  
 Փըրփուրներուն կը նմանին,  
 Որո՞նք կը նանան ըլլալ կապոյտ  
 Եւ կամ մութ,  
 Ականակիտ կամ տըղմուտ.  
 Դիգուածով  
 Կը նանան պոոթկալ կամ նիրհել  
 Մինչեւ առուն զանոնք իր հետ տանի ծով:

Պատառու մասի ուրագա նու նուռու ով  
 Անուն ով մասի մասի մասի մասի մասի  
 Անուն ով մասի մասի մասի մասի մասի  
 Անուն ով մասի մասի մասի մասի մասի

## ԾՈՎՈՒՆ

Մութ գլշերին լոռութեան մէջ խորասոյզ,  
 Պատուհանիս առջեւ նստած կ'երաղեմ.  
 Լայնածուալ ծովն հոն փըռուած է անյոյզ.  
 Ալիքներու հծծիւնն հազիւ կը լըսիմ:

Սակայն կ'զգամ լուռ թաւալումը ջուրին,  
 Դէպի անհուն, զէպի անծայր ափունքներ,  
 Անոր գաղտնի ոլորումները խորին  
 Խըսովքն անոր ալուցքին մէջ եռուզեռ:

Ու կը նայիմ իմ հոգւոյս խորն յուսահատ  
Որ անյատակ ծովուն այնքան կը նմանի.  
Երանի՛ քեզ, կ'ըսեմ, ո՛ ծով, որ աղատ  
Կը հետեւիս հովին որ գքեզ կը տանի:

1912

բառերու միավանական պատճեն  
վառակ կարծ միավանական պատճեն  
մաս ու առա ամսացար մասաց  
փառ միաւ առանձին պատճեն

## Հ Ա Վ Ը

Թաւուտ թրիոց չուքին տակ՝  
Զիս կը գգուէ հովն անհուն  
Եր մեղմ շունչովն անուշակ,  
Եւ կ'օրօրուիմ անյատակ  
Երաղներու մէջ սահուն  
Թաւուտ թրիոց չուքին տակ՝

Սոյլ մ'ունի պարզ և յստակ  
Երբ կը խօսի այդ պահուն

Իր նուրբ ձայնովն ըսպիտակ։  
Բայց կը հոսին զերթ վըտակ  
Աչքս արցունք օրն ի բուն  
Թաւուտ թըլիոց շուքին տակ։

Երբ կը տեղայ նետ, զնդակ  
Ծակելով ոիրոս երազուն  
Իր սուր ձայնովն անսայթաք.  
Ամպերն ի վար շիբ շիռակ  
Կ'իջնէ սարսուռ մ'անկայուն  
Թաւուտ թըլիոց շուքին տակ։

Անգունգներուն ալ յատակ  
Կը գողգղան ծուփք ծովուն՝  
Գուժկան ձայնէն մահերգակ։  
Կը թափթըլիոց զերթ կայլակ  
Դեղնած ծաղկունք աղազուն  
Թաւուտ թըլիոց շուքին տակ։

Հոգիս կ'իյնայ նահատակ  
Այն վշտակոծ ողբերուն  
Զոր կ'երգէ հովն անառակ,  
Եւ էք շրթունքս ալ կըտակ  
Սեւ անէծք մը կը թողուն  
Թաւուտ թըլիոց շուքին տակ։

## Ա Մ Պ Ը

Ամպ լուսեղէն, ուր երազներս ապրեցան,  
— երկինքին մէջ, լուսին աշխարհն արծաթի, —  
Ու քեզի հետ փըշրած կ'իյնան ցիր ու ցան.  
Այդ փըշրանքէն տաք տաք արցունք կը կաթի։

Բաժնըւելով քու շողելէդ մըտերիմ,  
Հովերու բիրոտ հարուածին տակ կը փըրթիս.  
Կեանքդ երկինք էր. հովը կ'ըւլայ քեզ շիրիմ։  
Ուր թալուեցան հուր տենչանքներն իմ սըրտիս։

Եւ կը ժըպտին վերէն արեւն ու եթեր  
Մեր վիշտերուն անկարեկիր ու անփոյթ,  
Փայփայելով թեւերնուն մէջ նոր սամպեր,  
Նոր սարսուռներ ու երազներ ջինջ կապոյտ.

Մինչ մենք զոհեր սիրոյ անհուն պապակին՝  
Անձրեւ կու լաս գուն, ևս՝ արցունք ցաւագին:

1892

## ԵՐԿԻՆՔ

Երկինք անբառ. ո'վ էռոթիւն վեհ, անձառ,  
Գաղտնիք անհառ, տեսիլ վըսեմ, սուրլ տաճառ,  
Այն խորհուրդն եռ գուն զոր հոգիս դեռ մատաղ՝  
Միշտ կը պաշտէր թէ՛ ալհկոծ, թէ՛ խաղաղ:  
Դուն այն առանցքն հս, որուն շուրջ վազվըզուն՝  
Կը թեւէին իմ ցընորքներս օգասուն,  
Եւ զըմբէթիդ վերեւ պայծառ ու շըքեկ  
Կը ժըպտէր ինձ լոյսերու բոյլ մը բիւրեղ:  
Անոյշ պատկերդ ու դէմքդ տղուոր լուսովառ  
Ճառագայթներ կու տար սըրտիս իմ խաւար,  
Ինչպէս արփւոյն լուսաճաճանչ կարմիր շող  
Կը փոսրատէ հոծ անկերուն սեւ ամբոխ,

Որոնց ծոցէն խիտ խիտ շանթեր ու փայլակ  
 կը խոյանան ժայթքելով թօն ու կայլակ:  
 Աւա՛ղ, երբեք ի՞մ ըդձանքիս չեղար խուլ,  
 Օրօրեցիր միշտ յոյսերով զիս խարիսուլ,  
 Արծարծելու համար տենչերս ու երազ,  
 Ինչպէս կին մը որ կը պըչըի հեղանազ,  
 Միշտ ցոյց տալով նոր հրայքներ ու հրապոյք,  
 Գուն գերեցիր նոյն խակ միտքերն անհամբոյք:  
 Ո՞հ, ի՞նչ ես դուն, ծո՛վ անմատոյց ու խորին,  
 Ո՞ւր է արդեօք ըսկիշքդ ու ծայրըդ քուկին.  
 Էա՞կ մըն ես արդեօք և կամ սին պատկեր,  
 Պատրա՞նք վաղանց, ի՞նչպէս բոլոր վայելքներ:  
 Միթէ սուտ չէ ի՞նչ որ խորհուրդ կը կոչեն.  
 Բոլոր բոյրերն ու սէրերը պատրանք չե՞ն:  
 Եւ մեր սիրտը՝ յիմար մեղու, հէք մանկիկ,  
 Ծաղիկներու շուրջ կը յածի թափառիկ,  
 Կամ լուսատարփ օգասուացիկ խօլ թիթեռ:  
 Միշտ կը զոհուի թ ցին որ զինք կր դիւթէր:  
 Իսկ թէ էակ ես կամ ոզի, ո՛վ երկինք,  
 Ունիս անշուշտ կիրքեր որով կը մըրկինք,  
 Գիտես ինչպէս մութին մ, ջ խեղճ միջատներ  
 կը փափաքին թեւել մ, նչեւ զագարներ,  
 Գիտես ի՞նչպէս կ'անձկան քեզի հասնելու,  
 Թէեւ խոնարհ, թէեւ կա քիոդ միշտ հըլու:  
 Թէ լուսեղէն էալներու սիրոյն լոկ  
 Բաց են սըրտիդ զըսներն ամուր անողոք  
 Եւ մեր աղօթքն ու պ զատանք եթէ պիղծ  
 Քեզ կը թուին, նախ փարատէ՛ մեր թախիծ.  
 Եւ յետոյ տե՛ս թէ լուսինէդ ալ աղուոր,  
 Զե՞ն շողլողար մեր ճակատներ սըդաւոր:

Այլ . . . կը ճանչնա՞ս ըզմեղ արդեօք, թէ դուն ալ  
 Բուռըն տենչով կ'ըղձաս մեղի մօտենալ  
 Եւ որ! նքին անաշառ ձեռքն երկաթէ  
 Ըզքել ամուր ցանցերու մէջ կը պատէ:  
 Կը ճանչնա՞ս զիս, թէ կ'երեւամ քեզ անշունչ,  
 Ինչպէս շիւզերն ու ցորեններն սոկեփունչ,  
 Որոնց շրջիւնն ու ճայներուն նուրբ սարսուռ  
 Մեղի համար յաւերժութիւն մըն են լուռ:  
 Այս խոն, աւա՛ղ, կը մըթագնէ կայծն հոգեոյս,  
 Կ'ուղեմ ըլլալ ես քու քերթու ածդ արշարոյս,  
 Կ'ուղեմ կեանքիս բոլոր ժամերն ու վայրիեան  
 Քու ձեռքովդ խոկ կազմեն անհւան, սուրբ մատեան,  
 Աւը տենչանքներս քեզի համար վառվառին,  
 Ինչպէս խունկը ծոցն սոկեշով բուրվառին:  
 Թո՛ղ, ո՛վ երկինք, թո՛ղ, կապուտա՛կ դուն կամար,  
 Ըզքեզ հոգւոյս յուզուած ճայնով կոչեմ մայր,  
 Եւ լուսնակդ ալ քոյր մ'ըլլայ ի՞նձ կարեկից,  
 Որուն պատմեմ բոլոր հոգերու ու կը կիծ:  
 Թո՛ղ որ նայիմ ազուոր դէմքիդ հրաշափառ,  
 Եւ հիացման խոր ըզգացմամբ անրարբառ  
 Ծունդի գալով աղաչեմ քեզ որ պարզես:  
 Խորհուրդներուդ անհաս անրաւ ասպարէզ:  
 Եթէ ժըդիին զիս համորիս սակայն միշտ,  
 Բաղձանքս եթէ քեզ երեւայ ա բարիչտ,  
 Յիշէ՛ թէ դուն մայր եղար ի՞նձ, և թէ դուն  
 Հսուեղծեցիր այս զընուճ կաւն եռանդուն:  
 Ի՞նչ մեծ իղձեր տըւիր նիւթին այս չընչին  
 Որ անոնցմով եղաւ էակն առաջին:  
 Դուն ես որ միտքս անդադար քեզ կը ձրդես,  
 Մարդն անդունդին հըրայք չունէր առանց քեզ:

Ծովուն ալքը . ծըմակին մէջ , վիհին խոր  
 ժայռին ծայրն իսկ կը հետեւիս գուն անոր :  
 Անպարագիր տեսարանէդ ազգըւած ,  
 Ան ալ կ'ըդձայ անհուն ըլլալ , ո՛վ Աստուած :  
 Եւ յանցանք է միթէ սուրալ ամպին հետ ,  
 Թրոչիլ մինչեւ արեւներուն արահետ ,  
 Խընդրելու թեւ հրեշտակներէն , այդէն հուր ,  
 Աղիներէն գոնէ բառ մը հեշտալուր ,  
 Որուն ճաշակն երազներու մէջ անցաւ՝  
 Իրեն ոոկի բաժակներով տրուեցաւ :  
 Սակայն , եթէ մեր աշխարհին չես դուն տէր  
 Աւ շանթարձակ ամպերէդ վար չես իջներ ,  
 Թէ չես տեսներ մեր կիրքերուն խօլ ալիք ,  
 Թէ մեր տենչեր քեզ կ'երեւան խաղալիկ ,  
 Փըշքէ' , ապա , մեր ըղձանքին խօլ թհւեր :  
 Դէմքիդ վըլայ ձըգէ քօղեր ու բատուեր  
 Եւ աշխարհի ցած իրերուն մէջ եւեր  
 Թող ցընորքներս , տենչս ու հողիս թաղուին գէթ :  
 Իսկ դուն , երկի'նք , տարրերու մէջ անըզգայ  
 Իշխէ' յաւէտ , ուր ոչ քընար , ոչ սիրա կայ :

1885

## ԼՈՒՍԻՆ

Ողջո՞յն կու տամ անհուն սիրով քեզի , լուսնա'կ ,  
 Ո՛վ մըտերիմ տըլսուր հոգւոյս իմ միայնակ ,  
 Թէ չըլլայիր դուն , և չողերդ այդ փայփայուն  
 Չըշոյէին ոըլացքն հոգւոյս երազներուն ,  
 Փոս մը կ'ըլլար կեանքըս , թափուր և ամայի ,  
 Փոս մ'որ մըուայլ դամբաններու լոկ կը նայի ,  
 Որուն եզերքն ա՛լ չի փըթթիր ծաղիկ և բոյս ,  
 Ուր կը մոռնայ ցօղել արեւն իր արշալոյս :  
 Ու կ'անցնէի ըստուերի պէս կեանքին մէջէն  
 Քըշուելով հոն ուր կը հեծեն , կը հառաչեն ,  
 Կամ նրւաղած կանթեզի պէս շիջելափառ  
 կը կըքէի ամէն հողի ես անբարբառ :

Բայց գուն, լուսնա՛կ, քանի վերէն ինձի ժըղտիս  
 Մըտքիս թըռիչք, աւիւն և հուրք կու տաս սըրտիս,  
 Քանի թողած չողերու հոյն եթերածեմ  
 Պատուհանիս առջին կու գաս երք կ'աղաչեմ,  
 Քու ըզգայուն, սիրող անոյշ սըրտիդ վըրայ  
 Տաք արցունքով լեցուած՝ հոդիս կը գուրգուրայ:  
 Ո՛հ, ո՛րքան բարձր ես, որքա՞ն սուրբ և ի՞նչ վըսեմ,  
 Նըշոյներուդ ներքեւ Աստուածն ես կ'երազեմ,  
 Տիեզերքի ոգի՞ն ես գուն, թէ ոչ հայլին  
 Որուն մէջէն սըրբութիւններ կ'արտափայլին:  
 Գըթութի՞ւնն ես կամ զիցուհի՞ն գուն Սթենաս,  
 Որ խըրճիթին ու գամբանին կը մօտենաս,  
 Եւ երբեմն ալ նոձիներուն մըշտագիշեր,  
 Որո՞ք տըրտում են, ինչպէս մահն ու իր յուշեր:  
 Դուն չես սիրեր ոսկեպաճոյժ ճոխ ապարանք,  
 Ոչ թաւիշէ սըրահակներ, ամո՞ւլ պատրանք.  
 Քու քըմայքդ են անտասն ու գաշտ, սարելն արձակ  
 Ուր կը թողուն վանկ մը հովը, թըռչունն ու ձագ:  
 Վիշտը հրապոյր մ'է քեզ համար, և փոսն ու փուլ  
 Շողերուդ տակ կը փալփըլին ինչպէս սըմբուլ:  
 Սիրտմըն ես գուն, ո՛հ, զայն կը զգամ, սիրտ քերթու-  
 երալներով, հըմայքներով ու խանգով լի, զի,  
 Կամ մայրիկիդ գիրկէն խըլուած աղջիկ մը կոյս,  
 Որ քօղի տակ կը պարուրես սարսուադ ու յոյզ,  
 Դուն չես խօսիր բընտ, լուսնտ'կ, բայց կը գիտեմ  
 Թէ շատ լալէդ կը տըրտունիս առալըւան գէմ,  
 Տըխուր նայոււածքդ ինձ կը պատմէ առատապէս  
 Թէ լոկ լոյս մը չես գուն ուրիշ գունտերու պէս:  
 Քեզի նըման ես ալ ցաւեր ունիմ, լուսի՞ն,  
 Չեն հըմայեր զիս ալ կեանքի փառքերն ոսին.  
 Հոգիս թեւ մը միայն կ'ուզէ, կապոյտ փետուր.

Ճառագայթ մը քեզմէ . բեկրեկ նըշոյլ մը առ'ւը,  
 Որուն կառչած վերաթեւեմ իբրեւ պարիկ  
 Մինչեւ բիւրեղ քու ապարանքդ օդապարիկ:  
 Ես քեզի ձօն տամ իմ հոգիս անոր փոխան,  
 Պատմէ՛ իրեն խորհըրդաւոր իղձերդ համայն.  
 Թո՞ղ գունտէ գունտ սաւառնելով մինչեւ հեռուն,  
 Արցունքդ ամբողջ տանի ցըրուէ հովուն, ծովուն,  
 Եւ դարերուն վըրայ կեցած միշտ անխափան՝  
 Էլլայ յաւէտ անմահ սիրոյդ քու երգաբան:



Եւ երբ հովդ լսկըսի թափել վար  
 Ծառերէն տերեւներ ,  
 Շատ կեանքեր անոնց պէս ոգեվար  
 Կը մեկնին երկրէն մեր :  
 Ի՞նչ ունիս գուն անոյշ և չըքնաղ  
 Քու քովիդ տակ թաքըռն  
 Որ արժգոյն վերջալոյսդ իսկ նուազ  
 Զեն փոխեր հեռ այդուն ,  
 Ոչ ալ գօս արօտներդ անմարմանդ  
 Կարմրագեղ վարդերուն ,  
 Որոնց մէջ ցօղն իրեւ ադամանդ  
 Կը շողայ երերուն :  
 Քու հրապոյրդ անծանօթ է որբախ ,  
 Եընորհքիդ անտարբեր՝  
 Որպէսզի պըչրանքով ինձ ժըպտիս ,  
 Կը սպասեմ անհամբեր :  
 Անձրեւոտ քու աչքերդ այդ հիւանդ  
 Զունին գեղ ինձ համար ,  
 Դալկահար չոր ճակտիդ մանաւանդ  
 Զեմ բընաւ սիրահար .  
 Զի հոգեր քեզմէ չատ ունիմ ես  
 Հոգւոյս մէջ հըրախանձ  
 Վաղանցիկ տըրտմութիւնդ ալ , գիտե՞ս ,  
 Թ'հ , չ'ազգեր ինձ նախանձ :  
 Թերթերուդ մէջ ունի՞ս դուն երեք  
 Թերթեր նուրբ ու մաշտ ,  
 Որքան թերթն իմ հոգւոյս աղեքեկ  
 Զոր վիշտերն են տաշած :  
 Քու հովերդ ալ արխուր ողբերգու  
 Զայն սւնի՞ն բաւական

Իմ որբախս յուղումներն երգելու  
 Մինչ ժայռերն ալ ըզգան :  
 Հեգնութեամբ կը նազիմ պատկերիդ  
 Թախմութեամբ լուսավառ ,  
 Որ արեւ մ'է արժգոյն , անժըպիտ  
 Հոգւոյս քով իմ խաւար :

1890

## ԱՐԵՒՈՒ ՃԱՌԱԳԱՅԹԸ

Զըւարիթ առառու մը գարնան,  
Երբ խուցիս բոլոր  
Փեղկերը նոր կը բանան;  
Ճառադայթ մ'ազուոր  
Արեւէն թել մը փըրթած  
Ցոլքելով շոկէն թաց՝  
Դեռ գիշերուան ցօղէն թաց՝  
Ներս կը սոզոսկի.  
Եւ սահելով պատերուն  
Ճերմակ ծեփն ի վար,  
Նազանքներով օրօրուն՝  
Շողալով վառ վառ.

Կը ակսի պար մը գառնալ,  
 Պար մը խոլ, թեթեւ,  
 Ու կը փախչին շուքերն ալ  
 Բարձերուն ետեւ:  
 Ճառագայթն արշաւասոյր  
 Անխներ չունի,  
 Սակայն փափուկ լուսաթոյր  
 Թեւ մ'է թըռչունի:  
 Իր խաղն աղուոր է այնքան  
 Եւ այնքան սիրուն,  
 Որ խորհուրդ մը խօլական  
 Կ'ունենամ իսկոյն:  
 Կ'ուզեմ բըռնել ոսկեթել  
 Լոյսիկն այն բարակ,  
 Շիշի մը մէջ բանտարկել  
 Իր կայթերն արագ,  
 Մինչեւ տընուր ձըմեռ գայ  
 Երկինքն ըլլայ մոթ,  
 Լեցուի գաշտը շըրջակայ  
 Զուրերով տըզմուտ:  
 Եւ ձանձրոյթի սեւ օձեր  
 Երբ հոգիս տանջին,  
 Իմ ճառագայթս հանեմ վեր,  
 Աըրուակին մէջէն,  
 Որ գայ պարէ, ծիծաղի  
 Իմ շուրջս հեզանազ  
 Մինչեւ հոգերս անտեղի  
 Փըշրին զերթ աւազ:  
 Ու ետեւէս վազելով

Շողիկիս պըչըռուն,  
 Որ խոյս կու տար ինչպէս հով  
 Շուրջը մոմերուն,  
 Բազմոցներէն կ'ելլէր վեր  
 Անկողնիս կատար,  
 Եւ յետոյ վար կը ցատկէր  
 Ու կը կայծկրլոտար:  
 Կարծես վըրաս կը խնդար,  
 Ու կը խորէր զիս,  
 Հիու գալով շուրջն անդադար  
 Գըլիսուս և վըդիս:  
 Ես կ'ընէի ամէն չանք  
 Զինքը բըռնելու,  
 Իսկ ան կու տար ինձ տանջանք  
 Փախչելով հեռու:  
 Վերջապէս ձեռքըս ինկաւ  
 Լոյսիկն անապակ,  
 Զոր փակեցի ըշտապաւ  
 Նեղ շիշի մը տակ,  
 Ու պահեցի փաթթելով  
 Թուղթերու մէջ հասու  
 Որ չըթըռչի ինչպէս հով  
 Շողիկս անըզգաստ:  
 Երբոր ձըմեռը եկաւ,  
 Ամոցերը սեւցան,  
 Հոծ սաղարթներն ալ կարգաւ  
 Եղան ցիր ու ցան,  
 Օր մը, երբ սիրաս էր կոտրած,  
 Եւ անձրեւ կու գար,

Յիշեցի չողըս յանկարծ  
Եւ խօլ մեր պայքար,  
Բացի սըրուակու անհամբեր,  
Ի՞նչ տեսնեմ, աւա՛զ,  
Մէջէն թրուե՛ր, փախեր էր  
Շողիկըս չըքնաղ:

1900

Համար մա այժմաւուս մեղադա պահի  
Այժմաւուս համա մեղա պահի այժմաւ  
Համար ու այժմ այժմ մեղամի պահի մ  
Այժմաւուս այժմաւուս մեղ մա այժմ պահի

Ասուզու ուն այժմաւուս ուն իշմի պա  
Պահի ու այժմ պահի պահի, ուն այժմաւ  
Ասուզու պահի պահի պահի պահի պահի  
Այժմաւուս ուն ու այժմ պահի պահի պա

Ասուզու ուն պահի պահի պահի պահի  
Պահի ու այժմ պահի պահի պահի պահի  
Ասուզու պահի պահի պահի պահի պահի  
Այժմաւուս ուն ու այժմ պահի պահի պա

## ՄԵՆԱՍՏԱՆԻՆ ԿՈՅԱԾ

Կէս գիշեր է. սենեակիս մէջ միայնակ՝  
Կանթեղ չունիմ. ոչ ալ երկինքն ունի չող.  
Իր լոյսն յետին մարեց դարպան ու տընակ.  
Եւ մընացի իմ խոներուս հետ մաշող:

Կը թափառին շուրջս ըստուերներ թանձրահոծ  
Մերձենալով հեռանալով յամբաբար,  
Եւ կը լըսեմ իրենց վայեւնն ողբակոծ  
Երբ կանգ առնել կու գան յոդնած ու մոլար:

Տըլսուր մըտքիս ուրուականներն են համակ,  
Ցընորք հոգւոյս հազլւ հասած արբունքի,  
Եւ մինչ կ'անցնին օրերս ցուրտ ու ցամաք՝  
Անոնք կու տան ինձ ըսփոփանքն արցունքի:

Զի մինակ եմ հոս դէմքերու. հետ արրտում,  
Կոյսերու հետ, որոնք չունին լիդ ու խանդ,  
Որոնց ձայնին վանկերն ազօթք անպատում  
Կը խորտակեն երաղս ու յոյս մանաւանդ:

Ապրիլ կ'ուղեմ. անոնք երկինք ցոյց կուտան:  
Սիրել կ'ըղձամ. կը գոչեն. «Սէր է Աստուած»  
Եւ կը պատմեն Դաւիթը, Յոքն ու Յուղան.  
Կ'ըսեն. «Միայն մահուան համար ենք հաստուած»

Զուր կը վառէ երկինք արեւն ու լուսին,  
Զօնելով կեանք ծաղկին, զաշտին ու մարդուն  
Ես կը դառնամ նորէն համեստ այն լոյսին  
Որուն ներքեւ լուս կը հըսկէ աչք մ'արթուն:

Բոցեղ շունչ մը կը խընդրեմ ես, սիրտ մը տաք  
Որ խառնըւի տենգոտ հոգւոյս յորձանքին,  
Եւ Սաղմոս մը կը գընեն, ա՛հ, բարձիս տակ,  
Խաչ մ'ալ փայտէ ընդէմ սըրտի փորձանքին:

Այդ փորձանքներն եռ կ'երազեմ անդադար,  
Կեանքի բոլոր մեծ պայքարներն, հուրն անհուն,  
Աշխարհի մէջ չընչին բաժինս իմ արդար.  
Եւ կը թողում երկինքն իրեն սուրբերուն:

Հայութիւն պատճեն ու առաջնական ազգի  
Եղանակը կարու առաջնական քառական  
Պատճեն պատճեն առաջնական ազգի  
Եղանակը կարու առաջնական քառական

Հայութիւն պատճեն առաջնական ազգի  
Եղանակը կարու առաջնական քառական  
Պատճեն պատճեն առաջնական ազգի  
Եղանակը կարու առաջնական քառական

## Խ Ո Ւ Ն Կ Ը

Խունկը կը ծըխայ խորանին առջին  
Բուրվառին մեղմիկ ձօճումովն արծաթ  
Մուխի վարանք մը պըլլըւած խաչին՝  
Մըշուշով կ'օծէ սուրբերուն ճակատ:

Պաղատանքներու սարսուներ երկայն  
Կամաքներուն տակ կը մարին տակաւ,  
Մոմերու տըժգոյն բոցերը լալկան  
Քըթթող աչքերով կը հեւան կարգաւ:

Սուրբ սիւներուն մօտ շըղարչ մը ճերմակ  
Գաղտուկ հեծքերու դողով կ'երերայ,  
Սիրտ մը փաթթըլւած ըստուերով համակ  
Խունկին պէս լըռին հըրայրքով կ'եռայ:

Խունկը կը ցնկի բուրգառին ծոցէն  
Ու եթերն ի վեր կ'ելլէ խոյանքով,  
Նիւթ էր, բոյր կ'ըլլայ լափուելով բոցէն  
Իր կեանքը ցօղուած լոյսի երանդով:

Հէք կնոջ սիրան ալ, որ հոն կը մըխայ,  
Պիտի չազատի իր պատեանէն կուռ,  
Մինչեւ որ հալի, լուծուի, տարրանայ  
Լափուելով բոցէն տենչերուն մաքուր:

1901

## ԴԱՐԱՎԵՐՁԻԿ ՀԻՒԱՆԴԸ

Արեւն հասած էր սինեակին խորշերուն  
Թափանցելով վարագոյրին ճեղքն ի վար,  
Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն  
Թեռ հիւանդին մահձին վըրայ կը հեւար:

Ծրփանուտ ծով մը վարսերու, մե ծ հեղեղ,  
Բարձին վըրայ կը թափթըլիէր իր սոկին,  
Որուն ծուփքը՝ զանգուր թելեր՝ զերթ բաղեղ  
Գալարսւելով կ'իյնան որ հոն սողոսկին:

ԶԵՔՆԱՊ ՃԵՌՔԻՆ ՎԱՐԴ ՄԱՍՆԵՐՈՒՆ ՄԱԿ ՃԱՎՈՎ ,  
ԿԸ ՊԱՀՈՒՅԹԻ ԳԵՄՔ մ'անորոշ , բուլորչի ,  
ԻՆՉՈՒ ՃԱՂԲԿ մ'որ սըրահին խուսափուկ  
ԲԱՏՈՒԵՐՈՒՆ մէջ ծըլած՝ լոյսէն կը խորչի :

«ԴԵՌ ՀԱՄ ԿԱՐԱԿ ՈՒՆԻՇՆ աչքերս իմ ծաւի ,  
«ՄԵՂՐՈՎ լեցուն են շըրթունքներս հեշտաբոյր ,  
«ՍԻՐՄԱ ըզգացման մեծ բեռան տակ կը ցաւի ,  
«Եւ այտերէս կ'առնեն վարդերն իրենց թոյր» :

Եւ կը նիրհէ . շունչը սիւգի պէս բարակ  
Մեղմ ու անոյշ բուրվասում մ'է բուրմունքի .  
Երազային սիրոյ ցոլքեր նոռըր , արտգ  
Ելեւէջներ կու տան լանջքին յուզմունքի :

Իր բողբոջուն գեղովն այսպէս երջանիկ՝  
Փըլրեց ոսքին տակ , ջախջախեց մահն հըզօր .  
Հիբակ անոյշ ցընորքներու խաղալիկ՝  
Քունին մէջ ոյժ , աշխոյժ կ'առնէ օրէ օր :

\* \* \*

Ամոէ մ'ի վեր տառապեցաւ , հէ՞ք աղջիկ ,  
Ծաղկախտին սեւ բոցերուն մէջ հըրախանձ ,  
Զայն կը լըլկէր տենդը փակած զերի ջըղջիկ  
Իր լոյս մարմնոյն , որ կ'աղջէր տենչ ու նախանձ :

Արեւն հասած էր սենեակին խորշերուն  
Թափանցելով վարազոյրին մեղքն ի վար ,  
Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն  
Դիռ հիւանդին մահճին վըրայ կը հեւար :

Մահն ալ անցաւ օր մ'իր քովէն , սեւ , խաւա՛ր . . .  
Ցուրտ սարսուս մը թափանցեց ներս իր սըրտէն ,  
Եւ նուազած աչքերուն մէջ հողեվար  
Նայուածքի բոցն անհուն մարած էր արդէն ,

Արշալոյսէն շող մը վըրթաւ չեշտակի ,  
Եկաւ համբոյր մ'առնել ճակտէն այդ յըստակ ,  
Եւ բացուեցան աղուոր աչքեր հրեշտակի  
Այդ լուսեղէն փայփայանքին ներքեւ տաք :

Բայց կեանքի ոէրն յաղթեց յանկարծ իր ախտին .  
«— Ապրիլ կ'ուզեմ , գոչեց , ծաղիկն եմ գարնան .  
«Ես չեմ վախնար հարուածներէն չար բախտին .  
«Ի զո՞ւր շանթեր զըլիսուս վըրայ կը գասնան :

Նայուածքն յածեց մատղաշ աղջիկն հեշտօրէն  
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսէ ,  
Որոնց վըրայ իր փալփըլուն մաղերէն  
Զանակներու յորդ անձրեւ մը կը հոսէ :

Ժըպիտ մ'ուղղեց ցայդազգեստին պըչրասէր,  
Որ փաթթը ըւած վեր քաշուելով ուսերէն,  
Ծալ ծալ ձիւնէ լայն քօղէքներ կը հիւսէր  
Իր թեւերուն որոնք ծաղիկ կը բուրեն:

Յետոյ ելաւ, վըրան ձըգեց վերարկուն,  
Մօտենալով դարաններուն ծանրագին,  
Որոնց վըրայ հըսկայ հայլին կար կանգուն  
Աւանդապահ շընորհքներու հըմայքին:

Բայց . . . նազելի, ջինջ պատկերին տեղ, աւա՛լ,  
Ծակ ծակ փորուած դիմակ մ'ելաւ իր առջին,  
Ճըճիներէ կերուած կըմախք մը ճիւաղ,  
Ուր մեծ որդ մը կըրծած էր փոսն իր վերջին:

Հարուածն ահեղ իջաւ սըրտին իրբեւ լախտ.  
Ճիչ մ'արձակեց սուր, ցաւագին, աղեխարչ.  
Հայելոյն դէմ զարկաւ գըլուխն իր դըժբախտ,  
Արիւնթաթաւ ինկաւ անշունչ գետնաքարչ:

Ու վազեցին եկան փութով նաժիշտներ,  
Արտասուալից մայրիկն հասաւ անխափան,  
Ամէն կողմէ բիւր օգնութիւն կը հասնէր.  
Եւ տեղացին բըժիշկներ, դեղ ու դարման:

Խե՛զ աղջիկը բացաւ աչքերն արդէն մութ,  
Դողզըլալով չոր տերեւի պէս տըկար,  
«Ա՛լ չեմ սիրել, մըրմընջեց, կեանքն այս անգութ,  
«Ու, ա՛լ մահուան մըռայլ փոսէն չեմ սոսկար:

«Ա՛լ թողէք դիս, թողէք որ շունչըս հատնի,  
«Չի գերեզմանն է վայր անել ու անանց,  
«Ուր հէգ դէմքըս պիտի պահեմ միշտ գաղտնի  
«Աեւ հողերուն վերմակին տակ անթափանց:»

Մահը որ հոն դարանամուտ կը սպասէր,  
Տակաւ եկաւ անոր հոգւոյն քով արբառում.  
«— Ծաղկախտն առաւ մըրմընջեց գեղդ ու յոյսեր՝  
Պիտի տանիսմ ես ալ ցաւերդ անպատում:»

Ու անոր կիրկն ինկաւ աղջիկն հոգեվար,  
Հոն իր բախտին վըրայ լացաւ ու լացաւ,  
Եւ համբոյրով մ'երկայն, խորունկ, խանդավառ,  
Այդ թախծութեան հեշտանքին մէջ հալեցաւ:

Արեւն հասած էր սենեակին խորշերուն  
Թափանցելով վարագոյրին ձիղքն ի վար,  
Գեռ կանթեղին յետին նըշոյլն երերուն  
Հէք մեռելին մահձին վըրայ կը հեւար:

## ԿԱՊՈՅՏ ԱՂՋԻԿԸ

Նոր ելած էր սուզէն, կապոյտ կը հագնէր.  
Գըլուխն ունէր ծաւի բեհեղ մը սիրուն,  
Որուն վէտ վէտ ծալքերուն նուրբ ծըփանքներ  
Կոյորուէին շուրջն իր սոկի մազերուն:

Միշտ լուսեղէն ծիծաղ մ'ունէր իր բերան,  
Հընչուն, անոյշ, երգի մը պէս սիրածարծ,  
Եւ խըռալիչ նայուածքին մէջ անոր լայն  
Մոյի իրեն գոյն, երկինք իր շողն էր դըրած:

Սիրած չեր դեռ, ո՞հ, զայն կ'ըսէր իր ճակատ։  
Զըքնաղ երազ մ'էր լոկ իր կեանքն ըսպիտակ,  
Անուբաջ մ'անձիր, ուր կոյս հոգին խանդակաթ  
Կը ծածանէր ջերմ իդձերու բոցին տակ։

Բընութեան մէջ ծովի էր իր տեհնչն առանձին։  
Ծաղիկներուն, գաշտին համար սէր չունէր։  
Ամէն առտու կարմիր արեւն այդածին՝  
Իր մակոյկով ծովուն մէջ զայն կ'ողջունէր։

Չէինք գիտեր, պըչըա՞նք էր թէ պարզ ճաշակ  
Այդ մակոյկն ալ կահուած գոյնով միշտ ծովուն,  
«Կապոյտ աղջիկ» կ'անուանէինք կամ «խաժակ»,  
Երբ կը նաւէր փոթորկին դէմ և հովուն։

Չէր որսար ան, և ոչ ալ գիրք կը կարդար,  
Անհունին մէջ մըխըրձելով իր հոգին՝  
Կ'ուզէր բաժնեւ չողերուն հետ անգագար  
Գաղտնիքները, զոր կու տայ ծովի երկինքին։

Հովին, վլուին, ալիքներուն բարեկամ,  
Յորձանքներէն, ամպէն, շանթէն չունէր վախ,  
Այդ անկայուն տարբերուն մէջ շատ անգամ  
Կըոռուած, յաղթած էր ամպրոպին ալեբախ։

Բայց գիշեր մը մօտեցաւ կուր մը փութով  
Սուր ճեղքելով ծալ ծալ ծըփանքն ընդարձակ։  
Իր առջեւէն տեսիլքի պէս հոգեթով  
Լոյս ճակատ մը անցաւ գեղով համարձակ։

Լուսնին տարտամ նըշոյլներուն ներքեւ ձիւն  
Սեւ ու ծաւի աչքեր զիրար հասկըցան,  
Եւ սիւգն աշխոյժ անոնց շունչին մեղմ հըծծիւնն  
Արձագանգեց սիրոյ բառով մ'աղուածայն։

Խոժոռեցաւ իսկոյն ծովուն ջինջ երես,  
Մըրրիկ մ'ելաւ, մարեց լոյսեր, կայծ ու բոց,  
Լեռներու պէս վիր բարձրացան փրփրագէզ  
Կոհակներու անսանձ ամպերն հոգմակոծ։

Ա՛լ հորիզոն չըկար, քառս մ'էր եթեր՝  
Ճիւաղներու հանդէս մը սեւ ու մըռայլ,  
Երկինք անդուլ սուր փայլակներ կը նետէր,  
Շանիթ կը տեղար հընոցներէն իր շըռայլ։

Նախանձու ծովի յանկարծ թօթվեց իր ուսեր,  
Բացաւ թեւերն, առաւ աղջիկն հեշտագին,  
Անոր կեանքին հետ հրապոյներն ալ ու սէր  
Չուզեց թողուլ կիրքերու մեծ վըտանգին։

ու առ այս առ այս առ այս առ այս  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

## ՀԵՇ ՅԻՄԱՐ ԿԻՆ

Կը վաղէ ան, չուտ չուտ կ'երթայ դէպի ծով,  
Եւ անդունդին վըրայ ծըռած ծարաւի,  
Կ'ուզէ պատսել խութն ու ծըփանքն իր կոծով,  
Ծըծել, քամել, հատցընել ծովն իւրովի:  
Կը վաղէ ան, չուտ չուտ կ'երթայ դէպի ի ծով:

Թաց նայուածք մը աղօտ աչքին մէջ տարտամ  
Կը թըրթըռայ ցընցումներով թախծագին,  
Եւ ցաւատանչ ըզգացումներ կը կարդամ  
Անոնց յատակն ուր մոլորած է հողին:

Տեսդու սարսուռ մ'ունի բերանն իր ցամաք,  
Խընդուք մ'որ սեւ օր մ'իր բերնին է փակեր,  
Եւ խօսուածքին մէջ շեշտ մը խօլ ու ճերմակ  
Կը ծիծաղի, երբ կ'արտասուեն իր աչքեր :

Չայն մ'որ երդի կը նըմանի ոըրտաքեկ  
Նիհար կուրծքէն դուրս կը թըռչի զերի բողոք,  
Խուլ անէծք մը, զոր չէ լըսած մարդ երբեք,  
Հեծկըտուք մը և մաշող հաղ մ'անողոք :

Յետոյ, յանկարծ քրրքիչ մ'ահեղ, հեգնական  
Քարին, ժայոին գէմ և լոյսին, խաւարին.  
Ինչո՞ւ չեն լար անոնք կորուստն իր մանկան  
Որ ծովս ինկաւ, մեռաւ անցեալ յունուարին :

Միակ սէրն էր զոր իր գըրկէն ծովն առաւ,  
Իր կաթողին պաշտած մանկիկն այն զըւարիթ.  
Վարդ մ'էր ինքն ալ. կըսկիծն ըրաւ զայն պառաւ.  
«Հէ՛ք յիմար կին» կ'ըսէ իրեն սմէն մարդ :

Հէ՛ք յիմար կին, որ կը պարէ ալ հիմակ,  
Մոռնալով ցաւն, անէծքն, արցունքն ու Առտուած,  
Վար կը նետէ իր վիշտերուն սեւ դիմակ,  
Կարծես մանկիկն հոն է լանջքին փաթթըւած :

Բայց կը վաղէ նորէն կ'երթայ դէղի ծով,  
Եւ անդունդին վըրայ ծըռած ծարաւի,  
Կ'ուղէ պատռել խութն ու ծըփանքն իր կոծով,  
Ծըծել, քամել, հատցընել ջուրն իւրովիւ  
Ու կը վաղէ, շուտ շուտ կ'երթայ դէղի ծով:

## Ա Զ Ք Ե Ր Դ

Ծով մը կապոյտ կը ծաւալի  
Աչքերուդ մէջ, ուր չըկայ սէր,  
Ծով մը հանդարս, ըզմացլիլ,  
Ուր կը ցոլան ցայտուն լոյսեր.  
Բայց բգացունն հոն կը հալի  
Ինչովէս տարին՝ պատառ մը սեր :

Երբեմն անկէ կ'անցնին բարակ  
Ճառագայթներ պայծառ ու ջինջ,  
Զըլուտ հոգւոյդ ցոլքեր կըրակ  
Երեւոյթով մ'աղուոր, անջինջ,  
Բայց կը մարին անոնք արսուտ,  
Ինչովէս հովին դէմ կայծ մ'ոչինչ :

Մերթ ծաղիկներ կ'ըլլան փափուկ  
Գորչ կապոյտով մանուշակի,  
Այսքան նըրբին և խուսափուկ  
Որ չունին գոյն որոշակի,  
Բայց կը թափին ինչպէս յափուկ  
Դաժան շունչին դէմ խորչակի:

Օր մ'ալ տեսնես շատ են յոզներ  
Մեծ թափիծի խոհով մ'անանց,  
Արցունքներու տաք կայլակներ  
Թարթիչներէդ կը մազուին թաց,  
Որ կը թըւին սեւ մանեակներ  
Գոհարներու շարքով բանուած:

Աշխարհներ են աչքերդ անհուն,  
Ուր կան լոյսեր, յոյզեր հըսկայ.  
Սառոյց, հըրդեհ, բոցեր փայլուն,  
Ժըպիտն ու յոյս չեն բացակայ.  
Կու գան, կ'անցնին անկէ սահուն  
Գութն ու արցունք. լոկ սէր չըկայ:

1892

— 158 —

## Կ Ի Թ Ա Ռ Դ

Մայրիկիս

Երբ սարսառու հեծք մը ոտւառնի կիթառի,  
Բուրումները եթերին մէջ երբ հեւան,  
Շըլարշ մըշուշն երբ ծածանուտ թափառի,  
Եւ թըրջըւած շաղ արցունքէն գիշերուան  
Երբ ըստուերին մըուայլ ծոցին մէջ թառի,

Բուրումները եթերին մէջ երբ հեւան  
Հիւանդի մը շունչին նըման դողդոջուն,  
Որ կը հեծէ հուսկ եղերերգը մահուան,  
Մըտքէս խոհեր կու գան կ'անցնին գերթ թըռչուն,  
Ինչպէս կ'անցնի անապատէն կարաւան:

— 159 —

Շըղարչ մըշուշն երբ ծածանուտ թափառի  
Հսքողելով աչքէս թախիծը մութին,  
Սըրտիս մօտիկ կը զգամ հրեշտակ մը բարի,  
Որուն ձայնէն ոէր և դորով կը կաթին,  
Հոգիս յուղուած երազներուս կը փարի:

Եւ թըրջըւած շաղ արցունքէն գիշերուան,  
Անոյշ աչքեր՝ յար գորտվով բարախուան՝  
Կիթառի մը ձայնէն կ'ելլեն երիւան  
Բերելով ինձ յուշեր անեղը ու անհուն,  
Որոնք եղան յաւէտ հոգոյս օթեւան:

Յայց ըստուերին մըույլ ծոցը կը թառի  
Կարօտակէզ սիրոյս երազն այս պատիր.  
Մահուան խոհին մէջ եռանդըս կը ստոր.  
Եւ երկիւղած քեզ կ'աղօթեմ ծընբագիր  
Երբ սարսոստ հեծք մը սաւառնի կիթառի:

1902

Եւ այլ ուժակա ու առաջանակա համար կ'անուն  
Եւ այլ հոգած նույնագի ըստը  
Եւ այլ աշխատ ու առաջանակա համար  
Եւ այլ ուժակա ու առաջանակա համար կ'

## ԱՆՈՐ ՀՈԳԻՆ...

Վարդով, ցօղով, լուրումներով  
Հիւսուած բերան մ'երբ ինձ ժպտի,  
Հազար քերթուած, հազար գորով  
Իր ձայնին մէջ երբոր փթթի,  
Ես խուլ, անտես այդ գիւթանքին,  
Կը գնարդում անոր հոգին:

Երբ ձոխ զարդեր կը ցոլանան  
Հայլիներու մէջ պերձաշուք,  
Մոպ ծոպ կապուած խանթուռներ շայն (կ  
Բարձերու վրայ կը ձըգեն շուք,  
Ես անտարբեր շըքեղանքին  
Կը գնարդում այնտեղ հոգին:

Քերթուած մ'աղուոր, վանկեր հնչուն  
Երբոր կարդամ յանգերով ճոխ,  
Զգայացունց բառեր թռչուն.  
Երբ կը կազմեն տաղեր յաջող,  
Ես անգայ այդ հիւսուածքին,  
Կը փնտըռեմ անոր հոգին:

Նոյն իսկ բերանն ըլլայ տըմոյն,  
Սրան ըլլայ անզարդ նըսեմ,  
Եւ քերթուածն ալ անփայլ անգոյն՝  
Զուրկ՝ այն խանգին գոր կ'երազեմ,  
Ինձի համար կ'ըլլայ անգին՝  
Ընդնշմարեմ երբ իր հոգին:

### ԳԵՐԱԳՈՅՆ ՆՈՒԷՐԸ

— Ի՞նչ նըւէր կ'ուզես որ բերեմ քեզի,  
Իմ աղուո՛ր հուրիս, պատանին կ'ըսէր,  
Տաղերդ մը նուրբ, գիրդ նըման բեհեղի  
Որուն մէջ կարդաս իմ պաշտումս ու սէր:

Եւ աղուոր հուրին աչքերով անթարթ՝  
Կը նայէր հեռուն, հեռուն, ամպերուն  
Որ կը սուրային ձերմակ ու հանգարտ,  
Ճերմակ անուրջ մը տանելով հեռուն:

Ու կը հարցընէր պատանին նորէն  
— Կ'ուղե՞ս մանեակ մը, վարսակա՞լ հիւսեմ  
Աշխարհի շըքեղ արեւակներէն  
Որո՞ք քեղ պատմեն իմ սէրըս վըսեմ:

Աղուոր աղջիկը անշարժ ու լըսին  
Կը նայէր ծովին կապոյտ ջուրերուն,  
Որո՞ք աւազին վըրայ կը խըրին  
Փըշքելով վիհին անուրջն օրօրուն:

Ու կը թախանձէր խանդավառ տըղան,  
Ուղելով ձօնել պերճանքներ անզին,  
Որո՞ց անունէն միայն կը դողան  
Կանանց սիրտերը տենդով մ'ահաղին:

— Գոհալիներ, տաղեր, ծաղիկ, խօսքով սէր,  
Հսաւ աղջիկը ձայնով մ'որ կու լար,  
Իմ չուրջո ամէն օր եռ շտո եմ տեսեր,  
Բայց սիրտըս կոյս է, և հոգիո՝ դալար:

Ես կ'արհամարհեմ ինչ որ ուրիշներ  
Միշտ կը վայելեն աչքերով ծարաւ,  
Կը բաղձայի որ վայելքը մեսնէր  
Տիեզերքին մէջ, հիւսիսէն հարաւ:

Կ'ըզձամ այն բանին որ ինձմէ առաջ,  
Ոչ լինձմէ ետքը չէ տըուած մէկուն,  
Կը հեծէ հոգիս միշտ լակահառաչ  
Զուր ըղձանքներուս վըրայ իմ թաքուն:

Կ'ուղեկի որ ինձ երկինք մը տայիր  
Բոցով, փայլակով, արեւով անշէջ,  
Որո՞ք հրդեհ մը վառէլն անձիր,  
Ահեղ հրդեհ մը՝ անմահ սիրոյդ մէջ:

Կ'ուղեկի միայն հ'ս տեսնել ըզքեղ,  
Նայուած քըդ մի՛այն իմ վըրաս յառեր,  
Իմըս ըլլային աչքերդ հրբակէզ,  
Եւ անոնց մէջ լոկ իմ սէրըս վառէր:

Ես կը նախանձիմ ձովէն ու հովէն.  
Զեմ ուղեր որ գուն աստղերուն նայիս.  
Կու լամ երբ ըզքեղ ուրիշներ թովեն.  
Զեմ ուղեր տեսնես ձաղիկն ու Մայիս:

Թրջըւեր էին աչքերն յուզմունքէն,  
Եւ խօսեցեալը, «Եսոստ պարմանի,  
Հսաւ. «Երէտը մը տա՛մ քեղ ապաքէն,  
Նըւէր մ'որ սիրոյդ ըլլայ արժանի»»

Կանուխ էր ելեր կաղանդին առտուն,  
Փափուկ մուշտակով ուսերը փաթթած,  
Բազմոցին վըրայ կ'երաղէր արթուն,  
Հիր տնուրջներու օծումով դեռ թաց:

Շունչի, համբոյրի շրշիւնով վարդեր,  
Ցընորքը ծաղկի, ձիւնի և հուրի  
Լուռ կը սաւանէր ու կը հեւար դեռ  
Աչքերուն առջեւ աղջըկան հուրի:

Եւ կը մըտածէր. միտքն իբրեւ ժիպակ  
Կ'ոստոստէր, նըման ջուրի կը հոսէր,  
Մալիմէն փետուր, փետուրէն դիպակ,  
Մինչեւ հըմայքը կեանքին, սէր, միշտ սէ՞ր:

Եւ իր նըւէրին խանդով կ'սպասէր:  
Լուսնի նըշոյլներ, ուրուներ բալի,  
Թովքը իրիկուան, ծաղկածին յոյսեր  
Կ'անցնին առջեւէն զերթ հօյլ հօբալի:

Բայց... տեսիլք մը նոր աչքը կը կարթէ.  
Դուռը բացուած է. քօղերով ճերմակ  
Կայթ մը կը բերեն հիւսուած մարգարտէ  
Հարսի պէս շըքուած բեհեղով համակ:

Ճերմակ յասմիկներ, չուշան, նունուֆար  
Վարդերու վըրայ ինկեր են ծոպ ծոպ.  
Լելակներու քով քամելեակներ վառ  
Զիւնոտ լանջքերնին կը ցուցադրեն ցոփ:

Եւ ծոցն այդ ծաղկոտ բոյրէ տարփանքին՝  
Գոհաբատուփ մը լայն սուտակներով:  
Գաղտնիքին հանդէպ կը դողայ հոգին,  
Եւ կը վարանի տարտամ ու խըռով:

Յետոյ, կը բանայ. թաւիշին վըրայ...  
Աորունկ բիբերը, ո՛հ, կը մըթագնին...  
Զոյգ մը աչք կայ հոն... ու կը սարսըռայ...  
Աղուոր աչքերն են իր սիրականին:

1903

ու առաջին մասունքները պատճենական մի  
համար առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

## ԾՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ

Այն աստեղավառ Մընունդին զիշեր  
Ամպերէն ծաղիկ թափեր էր ձիւնէ,  
Ինչպէս նըշենին հովէն տարուբեր  
Արփագոյն լրյու աստղեր կը ձիւնէ:  
Իմ մանուկ հոգիս, իմ հոգիս զեռ կոյս,  
Ո՞հ, ի՞նչ ջերմեռանդ խանդով ըգմայլուն՝  
Կաթողին խնդրեց քեզմէ ո՞վ Յիսուս,  
Որ աստղ մ'ինձ զրկես երկինքէդ կայլուն:

Այն խորհրդաւոր Ծընունդին գիշեր,  
 Ճաճանչի մը մէջ տեսայ ես Աստուած,  
 Սիրոը արիւնած , ճակատը փուշեր ,  
 Թըշուառ մարդկութեան երազին գոհուած:  
 Ծաղկատի հոգիս , հոգիս խանդավառ  
 Խնդրեց որ կեանքով օծես , ո'վ Յիսուս ,  
 Դուն որ մեր անհուն պատրանքը տեսար ,  
 Ուկի ըսկիհը իմ երազներուս :

Հիմայ Ծընունդի գիշերն է խաւար ,  
 Ու թեթևէմի աստղին տեղ արծաթ՝  
 Հորիզոնին մէջ կը շարուին երկար  
 Ծով անյուսութեան կուռ ամակեր երկաթ:  
 Բայց միշտ ջերմեռանդ այլ հիւծուած հոգիս  
 Կու գայ պաղատիլ քեզի , ո'վ Յիսուս ,  
 Զի շիջան աստղեր , երազներ կեանքիս ,  
 Դուն ցողէ՛ ինձի նոր հաւատաք , նոր յոյս :

1924

## Կ Ա Ղ Ա Ն Չ

Խոր խաւար է , երկինքն ամակեր կը հսկեն ,  
 Երկրի վրայ մեծ հանդէս կայ  
 Երջանկութիւնն է որ կու գայ ,  
 Փուշերը վարդ են դարձեր ,  
 Նոճին ծաղիկ է բացեր .  
 Լոյս կը տեղայ ծառէն , սառէն ու տկէն :

Ամէն շրթունք կը խնդայ , և հոգիներն են արթուն .  
 Պատրանքը սէր է հազեր ,  
 Իր ոտքին տակն են թագեր ,  
 Յոյսը ժպտուն կը ծածանի  
 Աչքերուն մէջ մանկան , կընոջ ու մարդուն :

Եւ թափոր մը շըքեղ կազմած են արդէն  
Հղձանքները բոյ ու կըրակ,  
Ոմանք ոսկի, ոմանք ճերմակ  
Իտէալի մը հետամուտ,  
Հաւատաքով լի այլ սրտաթունդ՝  
Հնծայաբեր հիւրին ճամբան կը դիտեն:

Կ'սպասեն որ բացուի գուռը բախտին չէն,  
Յոյսի հեւքէն յոդնաբեկ,  
Թշուառ մարդիկ որ անալժէք  
Մոմերն աստղեր կը կարծէք  
Այս խեղճ կեանքէն ի՞նչ կ'սպասէք...  
— Աւայնութիւնն է որ կ'անցնի այդ դռնէն:

1930

## ԺԱՆԵԱԿՆԵՐԸ

«Շատ նիհար է, շատ ալ տժգոյն», կ'ըսէին,  
Երբ փողոցէն կ'անցնէր երկայն մեկնոցով,  
Մէջքը սեղմած լարերուն մէջ օրսէին,  
Աչքն ալ հովէն պատըսպարած ակնոցով:

Ծըփին մայնքը բարեկամ չէր սեւերուն,  
Մութ ըգգեստով անշուք աղջիկ մ'էր խոնարհ,  
Մե թաւիչէ օձիքն երկար սեւեռուն  
Դէմքէն ցոլքեր, ուլէն թովքեր կը գովնար:

Իր քաղաքի արդուզարդովն ապերախտ  
Գեղանի չէր բնաւ այդ կինն աննման,  
Զոր դիտելով իսկ կ'ըլլայինք բարեբախտ  
Երբոր պարի սրահին մէջ կու գար մանւ:

Ի՞նչ աղուոր էր օթեակին մէջ՝ երբ ճերմակ  
Ժանեակով մը լոկ կը սքօղէր իր թեւեր,  
Եւ ուսերուն, լանջքին վրայ անդիմակ՝  
Բնեղի մը թեթեւ ծալքը կը թեւէր:

Մարած, հալած երանգներու մէջ պէս պէս՝  
Իր սեփական փայլը կ'առնէր դէմքն անոր,  
Եթերային, անծի՛ր, աննի՛ւթ ամպի պէս  
Միշտ անմատոյց, անըրջային և միշտ նոր:

Ժանեակներու այդ փըրփուրներ թափանցիկ,  
Ծակտիքն անոնց, ցանցը բարակ օդային  
Եւ մետաքսէ ծըփանքն ալ թոյլ ցոլացիկ  
Բոլոր անձին դիւթիչ բան մը կու տային:

Ճառագայթ մը, լոյս մը, աւիւն մը կեանքի  
Մութ նայուածքին մէջ հրապոյր մը կ'արծարծէր,  
Խորի՛ն անդունդ առանց ելքի ու յանդի,  
Որուն գաղտնիքն ունին շանթերն ու կայծեր:

Եւ ժըպիտ մ'ալ, չըքնաղ փըթթում մը վարդի  
Կու գար բանալ չըթունքներուն իր թերթեր,  
Ինչպէս արեւն իր ըզգեստովը զարդի,  
Որուն առջեւ կը բացուին այդն ու եթեր:

Եւ կը բացուէր սիրտն երազի մը հեշտին  
Այդ ժանեակէ մըթնոլորտին մէջ տարտամ,  
Զերմ, հըմայող զարկ մը տալով իր շեշտին,  
Զոր կը պաշտէր քերթողն ու ջոջն ալ փարթամ:

Բայց տմէնուն համար սիրտն էր անտարբեր,  
Լոկ կը սիրէր պերճ ժանեակներն անապակ,  
Որոնց հըմայքն անձրեւի պէս կը թափէր  
Այնքան խունկեր, այնքան վարդեր ոտքին տակ:

Կը փայփայէր զանոնք տենչով կաթոգին  
Կեանքը գըրած անոնց վըրայ հոլանի,  
Կըրքստ սէր մը, ուր կար հանճարն ու հողին,  
Ինչպէս զիտեն սիրել կանայք խելանի:

Սեւ առառու մը սակայն հազով մ'արթնցաւ  
Իր ժանեակէ լայն բարձերուն կըոթնած,  
Մէջքին վըրայ, կողին վրայ կը զգար ցաւ,  
Ու կը հեւար յոզնած, զեղնած, քըրտընած:

Թատըռնին մէջ ցուրտ էր առեր, կը յիշէր,  
Երբ օթեակին դուռը բացուեր էր ետին.  
Դեկտեմբերի հով մը սաստիկ այն զիշեր  
Կը գըղըրդէր անդուլ երկինքն ու գետին:

Ու մերժեր էր առնել մեկնոցն ուսերուն,  
Իր ժանեակներն ըստուերելու երկիւղով,  
Նըշուլագեղ ոստայն ճերմակ ու սիրուն,  
Ինչպէս աստղով լեցուն ձիւնէ նուրբ կողով:

Եւ մեռաւ ան ժանեակներուն փաթթըրւած。  
Վերջին շունչին հետ եղաւ հուսկ իր կըտակ,  
Ժանեակներով պըճնել իր մահ, սեւ քերթուած,  
Ժանեակներով թաղել մարմին հողին տակ:

«Ի՞նչ աղուոր է, կ'ըսէին, ի՞նչ մանկամարդ»,  
Երբ փողոցէն կ'անցնէր գագաղն ողբական,  
Եւ երգելու, բուրփառներու մէջէն ցարդ  
Կը ժըպտէր ինք ժանեակներուն սիրական:

1892

— 176 —

Հայոց այ նորովորա մաս ականուրուն Ա  
Հայուն պահպարզուն ու նորու Շահ  
Տափառ առաջ ու անձնա ական Շահ  
Հայուն այ նորուն ականուրուն Ա

Հայուն այ առաջ ու ականուրուն Ա  
Հայուն այ առաջ ու ականուրուն Ա  
Հայուն այ առաջ ու ականուրուն Ա  
Հայուն այ առաջ ու ականուրուն Ա

## ԺԱՆԵԱԿՆԵՐՍ ՈՒ ԺԱՊԱՀԵՆՆԵՐՍ

Կ'ըսեն. «Վարդին երգիչներն են բանաստեղծ»:  
Եւ վարդագոյն շըղարշին երգն երբ կարդամ,  
Ինչու կ'ըսեն թէ միտքս է թոյլ ու տըխեղծ  
Թէ չեմ ըզգար բընութեան գեղը փարթամ:

Ինչու ամպը երբ կը սիրեմ լուսաթոիչ,  
Ամպ ժանեակին ալ չզմայլիմ լուսացանց  
Որ վիշտելուն մէջ կը սքօղէ վրդովիչ  
Թովքը ծաղիկ թարմ մարմի մը գեղապանծ:

— 177 —

12

Մարգարտայեռ շաղն այգաթուրմ կը սիրէք.  
Ինչո՞ւ չերգեմ ես մարգարիտը անփայլ,  
Որուն ներքեւ լանջքի մը վառքը բեկրեկ  
Կ'եթերանայ փթթումներով գեղազմայլ:

Երբ արծաթի ջուր մանեա՛ը լեռներուն  
Իր վէտքին մէջ կը համբուրէ շէկ արփին,  
Ինչո՞ւ սնդուս ժապաւէնները սիրուն  
Շող վարսերու համբոյրին մէջ չըթափին:

Մեծ պերճանքը, դուստր արուեստին հարազատ  
Որ վլսեմին ու գեղեցկին է հաղորդ,  
Թըռիչ չի՞ տար արգեօք մըտքի մը աղատ,  
Չի՞ ներշնչեր միթէ հոգին սիրայորդ:

Սըրահներու ճոխ ջահերը բոցավառ,  
Ջութակները, ինչպէս երգը թռչունին,  
Թաւիչները, ինչպէս մարմանդը դալար,  
Այդ ամէնքը արգեօք հոգի մը չունի՞ն:

1913

Տունն այժմ հումքան ով շուրջա մասմէն դժն  
Շիքած ու մեջու մեջու և մեջու եւ առարած  
Շիքած ու մեջու մասմէն պահման, քանի

Շիքած ու մեջու մեջու և մեջու եւ առարած  
Շիքած ու մեջու մասմէն պահման, քանի  
2081

## ՕՐՈՐՈՒՄՆԵՐ

Կը մարի լոյսն ամպերուն տակ երերուն,  
Ա՛լ կը պարզէ կեանքի երազն իր շոգին,  
Խորհուրդներու մէջ փաթթելով մեր հոգին,  
Դեղնած մարած նայուածքին տակ լոյսերուն:

Ա՛լ կը պարզէ կեանքի երազն իր շոգին.  
Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն  
Դեղնած մարած նայուածքին տակ լոյսերուն,  
Անհոգ, անփոյթ գաղուան պէտքին ու հոգին:

Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն  
կապուած ծաղկին, երգին, շողին ու սիւզին,  
Անհոգ, անփոյթ վաղուան պէտքին ու հոգին:

Կապուած ծաղկին, երգին, շողին ու սիւզին,  
«Վարդը փուշ է, կ'ըսենք, ձմեռն ալ՝ գարուն»:  
Ու կը դիմենք դէպի անդունդը կեանքին:

1892

Հայոց առաջարկ առաջարկ առաջարկ  
պահանջանակ ու մուշ մասնած նարու  
և ապահ նախարար ով պահանջանակ ով

գալութեան մասնակցը ու մուշ մասնած նարու  
և ապահ նախարար ու մասնակցը նախարար  
էպահը ու մասնած չափանիկ ով ԶՅՆ հայուն

— 0001 —

## ՕՐՈՐՈՒՄՆԵՐ

(Վառիանի)

Լերան ետին կը հալի գունտն արեւուն.  
Հստուերները ցից սարերէն կ'իջնեն վար,  
Խառնըւելով շուշան, լելակ ամպերուն,  
Ուր կը յածին մեր անուրջներն օդապար:

Հստուերները ցից սարերէն կ'իջնեն վար.  
Խորհուրդներու լուս հըմայքովն ակաղձուն  
Մեր սիրտերը կը բաբախեն զերթ կիթառ  
Գլգուանքին տակ լուսնին բեհեղ ցոլքերուն:

— 131 —

Առաջուրդներու լուս հըմայքով ակաղձուն .  
Թողած կեանքի վիշտն ու հըմուանքն անհամար  
Մեր սիրտերը կը վերանան օրօրուն :

Թողած կեանքի վիշտն ու հըմուանքն անհամար  
Կապուած հովին ու երկինքի բոցերուն ,  
Երազի մէջ կը մոռնանք կեանքն ու աշխարհ :

1900

## ԴՅՍ ՍԻՈՂՈՂՈ

(բժամբայ)

Հայուս մասոց զիան ոչ միայն մայդա  
Դակ մեծաց մասրու ոնց զամանակուն  
Ճաղմբուն խայլ ուսչոց խաջորան  
Երարարա մզմազուն զնն մինալ ոչ ոչ

Դակ մեծաց մասրու ոնց զամանակուն  
Ճաղմբուն մասրունց ուսչ աղմարդուն  
Առաջ Աղմա մեծապահ ոչ զամարդ զնն  
Ճաղմբուն ունեց մինաւոչ խառ մզմազուն

Հայուս մասոց մայդան , Անդ  
Երարարա մզմազունց ուսչ աղմարդուն  
Ճաղմբուն ուսչ աղմարդուն  
Հայուս ունեց մասրուն աղմարդուն  
Ճաղմբուն ուսչ աղմարդուն  
Ճաղմբուն ուսչ աղմարդուն

## ՄԱՆԿԻԿԻՆ ՔՈՒՆԸ

Նիրհէ՛ , մանկիկս իմ սիրուն ,  
Անոյշ քունով նիրհէ՛ զուն ,  
Օրբանիդ քով եկան հիւր  
Արեւն , արծիւն ու զեփիւռ ,  
Թողած ծովերն , ամպն ու սար ,  
Համբոյր բերել քեզ հազար :

Բացաւ արծիւն իր թեւեր  
Գլւիսուդ վերեւ ոսկեհեր ,  
Եըրթունքներուդ վըրայ նուռ  
Սըրսկեց արփին վարդ և հուր ,  
Եւ փայփայեց քամին զով  
Այտերդ իր նուրբ բեհեզով :

Նիրհէ՛, մանկիկս իմ սիրուն,  
Անոյշ քունով նիրհէ՛ դուն,  
Բոյնը գարձաւ գոռ արծուին,  
Մարը մտաւ լոյս արփին.  
Թրուտ գընաց իր մօր քով  
Զեփիւռն անհուն նազանքով :

Սիւգին գարձին անձկալիր՝  
Մայրիկն հարցուց . «Ուր էիր,  
Դեւերու հե՞տ կըսուեցար,  
Յուզեցիր ծո՞վ ու մացառ» .  
Իսկ համբոյրով մը չերմին  
Պատասխանեց խօլ քամին .

«Ես ծառ ու ծովի չեմ յուզել,  
Դեւ հալածել չեմ ուզել .  
Մանկիկին քով ամէն օր  
Հսկ երգեր ու օրօր .  
— Նիրհէ՛, մանկիկս իմ սիրուն,  
Անոյշ քունով նիրհէ՛ դուն» :

1897

«Են առ պատճեն ու պատճեն և առ առ  
Դիւ ու առ առ առ պատճեն ու պատճեն պատճեն  
Վայ առ պատճեն ու պատճեն պատճեն պատճեն»

«Են առ պատճեն ու պատճեն պատճեն պատճեն  
Վայ առ պատճեն ու պատճեն պատճեն պատճեն  
Վայ առ պատճեն ու պատճեն պատճեն պատճեն»

## Ն Չ Զ Ե Ա Կ

Անհուն չողեր որ հոգւոյս մէջ կը ճաճանչէք,  
Ինչպէս աստղերն անպարագիր խորն երկինքին .  
Դուք վաղանցիկ և խուսափուկ նշոյլներ չէք .  
Դուք հրդեհ էք կեանքը վառող տիեզերքին ,

Թէպէտ նիւթին մէկը ջանայ զեեղ սքողել :  
Միթէ աստղն ալ մերթ չի՞ ծածկեր ամպ մը չնչին  
Կրնայ սակայն մարել անոր հուրքն ոսկեթել :  
Արեւները գիշերին տակ կը կորնչի՞ն :

Սուտ է խաւարն ու պատրանք են մշուշն ու մէգ,  
Զերթ վայելքներ մեր հէգ կեանքին մէջ ցանուցիր  
Ըզմեղ սագրող չքեղանքներ, սի՞ն խաղալիկ:

Դուք աւիւնս էք, դուք իզձերս էք, երազներս էք.  
Դուք իմ սէրս էք մշտաճաճանչ, անփիթ, անծիր,  
Եւ հոգւոյս մէջ, ինձմէ ետքն ալ պիտի ապրիք:

Արևոտը ոչին ոչ չափ ու ժամանում  
ուժուու ոչ զաւակու յնձ ուշուու մասի  
ովհանու առանց առանց ու առանց ու առանց

Աօմա պատ ձևու ուրբանի պաշտի ան  
ու հեծու միացաւու ունի հաւացն ին ու  
ովհան պատ ու ուրբանի յնձ ու առանց

6101

## Հ Ն Չ Ե Ա Կ

Տեսած էք ամպն որ կը սուրայ հիւսիսէն  
Աներեւոյթ յաղթ ուժէ մը մըրկուած.  
Ի՞նչ պայքարներ իր ընդերքը կը յուզեն.  
Իր ծոցին մէջ՝ ի՞նչ փայլակներ, բոց ու կայծ:

Կը կոծկոծի, կը գալարուի, կը գոռայ,  
Ամպրոպներու յորձանքներ դուրս կը ժայթքին.  
Յետոյ, հեղեղ մը կը զեղու մեր վրայ,  
Քայքայելով փիրուն երազն իր կեանքին:

Անհունութիւն մը կայ իմ մէջս անծանօթ ,  
Որուն հոգւոյս նեղ պատեանը չի բաւեր .  
Կը բեկրեկի , կը ճմլըւի , կ'արիւնի :

Կը փշրըւի , ինչպէս ամպէ նուրբ անօթ  
Իր մէջ մըզուած խեռ պայքարէն կարեվէր .  
Բայց այդ անել մրդիկներուն պէտք ունի :

1913

Համեմատած նոյն ուժը չնախ ուղարկութիւն ունի  
Անդաման այս ուղարկութիւնը դժմզրդեց ունի  
Համեմատած ուղարկութիւնը այս պահին անդաման ուղարկութիւնը ունի

ուղարկութիւնը ուղարկութիւնը , պահանջանքը , ունի  
Անդաման ուղարկութիւնը պահանջանքը ուղարկութիւնը ունի  
ուղարկութիւնը ուղարկութիւնը պահանջանքը ունի պահանջանքը

0101

## Օ Ր Ո Ր

### Հ Ն Զ Ե Ա Կ

Գիշեր է խոր , ամանորի գիշեր մ'անդոյն .  
Խաղաղութիւն կը ծաւալի եթերն ի վեր .  
Կու գան կ'անցնին յիշատակներս ամպի հանդոյն ,  
Փոթորկայոյզ ալիքներու առած թեւեր :

Արքունք , ծիծաղ կը թօթափին գլխուս թերթ թերթ .  
Ու կը ծրփան անուրջներու սեւն ու ծաւին .  
Ի՞նչ փոթորկոտ կեանքի ժամեր , ի՞նչ յասակերտ  
իտէալի յուշեր , հեծքը սրտի ցաւին :

Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի

Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի  
Ճնշութ զի ճնշութ զի ճնշութ զի

Յետոյ զըւարթ բոց ճաճանչներ իմ մանկութեան,  
Լուս բեկորներ ըղձանքներուս իմ լուսադէմ  
Որոնք անփոյթ զիս կը թողուն , կ'անցնին , կ'երթան...:

Ո՞հ , պայքարի , տառապանքի յուղումներ տաք ,  
Էզեղ հոգւոյս բոլոր թափով ես կը պաշտեմ .  
Զի դուքք միայն կեանքիս վայելքն ինծի կու տաք :

1910

## Ա Մ Ե Զ Ճ Ի

Երբեմն մեծածառական պատ է պատի  
զի և մասկ պատահ ոք մահապարան  
ճարման պատահառած միջնո՞ն մոր ոք  
ողածի ճառա առանձնական բարձրական

Արդե պատ առաջա մահապատ ոք քանին , զաւուի  
ուժաւու ու ծես առաջա մահա ոք ու  
առաջա ու ու առաջա մահա ու ու ու  
առաջա մահա ու ու ու ու ու ու

Հայութ առաջա ու ու ու  
ինչ առաջա ու ու ու ու ու  
ինչ առաջա ու ու ու ու ու  
ինչ առաջա ու ու ու ու ու  
ինչ առաջա ու ու ու ու ու  
ինչ առաջա ու ու ու ու ու

## Օ Ր Օ Ր

Օրօ՛ր , օրօ՛ր .  
Մանկի՛կս աղուոր .  
Արծաթ ցողի նոր գգուանքով  
Կու գայ լուսնակն օրրանիւ քով .  
Քեղ չողերով կը փայփայէ :  
Իր ցոլքին տակ նիրհէ՛ անդորր :  
Օրօ՛ր , օրօ՛ր :

Օրօ՛ր , օրօ՛ր .  
Մաղի՛կս աղուոր .  
Լոյս թիթեռներ ձիւն թեւերով  
Քեղ հովանի կը չինեն զով  
Համբոյրին գէմ արեւուն հուր ,  
Նիրհէ՛ անուշ , նիրհէ՛ անդորր :  
Օրօ՛ր , օրօ՛ր :

Օրօ՛ր, օրօ՛ր,  
 Թու չնի՛կս աղուոր.  
 Գիրդ թերթերու բիւր նազանքով  
 Վարդ կը թափի քու բոյնիդ քով  
 Ծաւալիով բոյր հոգեթով.  
 Այդ թովքին տակ նիրհէ՛ անդորր.  
 Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.  
 Հրեշտա՛կս աղուոր.  
 Կու գայ աշուղն օրրանիդ քով  
 Իր անուշիկ գեղգեղանքով,  
 Բոց տաղերով ըզքեզ կ'օրրէ.  
 Դուն երգին տակ նիրհէ՛ անոր.  
 Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.  
 Աղջի՛կս աղուոր.  
 Պերճ ոսկեփաշլ զարդարանքով  
 Կու գայ պարիկն օրրանիդ քով,  
 Հարսի թելով կը պարուրէ  
 Քեզ, մի՛ բանար աշուկդ աղուոր.  
 Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.  
 Հոգեա՛կս աղուոր.  
 Սէրը կու գայ օրրանիդ մօտ,  
 Անհուն խանդով սրանիդ կմրօտ,  
 Հիմայ զարթի՛ր, հուրի՛ս աղուոր.  
 Աւ չեմ երգիր քեզի օրօր:

## ՄՐԲՈՒՀԻ ՄԱՇՅՐ

Դարձո՛ւր աչքերդ երանութեան կայանքէդ,  
 Դիտէ՛ հոգւոյդ զաւակները պահ մը գէթ.  
 Այս յարկին տակ չըկայ տղէտք և ոչ սուգ,  
 Ոչ տառապանք, ոչ ցաւ և ոչ արտասուք,  
 Անհուն զոհիդ բողբոջումը ծաղկաւէտ  
 Բնղմանորեց անմահ երազդ առ յաւէտ,

Վեն ըզգացմանդ մեծ արեւէն առած կեանք,  
 Սիրով սընած, ըզքեզ պաշտել սորվեցանք.  
 Որբ էինք մենք և մազի մայր եղար գուն,  
 Ու երկնքէն ցարդ կը հսկես՝ միշտ արթունք  
 Քու հովանոյդ տակ թեւ տոխնք, ու երբէք  
 Թըշուառ օրերը չապրեցանք որբին հետ:

Գիտէինք թէ գուն վերն էիր շարունակ  
Եւ դէպի վեր, դէպի երկինք հայեցանք։  
Ունայնութեանց պատրանքներուն անհաղորդ՝  
Ազնիւ սգիդ եղաւ մեզի առաջնորդ,  
Եւ փարեցանք սուրբ գրթութեան պատկերին,  
Որուն դէմքդ էր ականակիտ հայելին։

Զերծ մընացինք մենք միշտ մեզի սարսափէն  
Որով տըղոց սրտերն յաճախ կը տրոփեն  
Ամենուրեք, քաղաքին մէջ, թէ՛ գիւղին,  
Պալատներու շուրքին ներքեւ կամ հիւղին։  
Մենք ապրեցանք այսուեղ անմեղ, անվեհեր,  
Զի գերընտիր հոգիդ մեր շուրջը կ'ապրէր։

Քու վեհ հոգիդ, ո՛հ, միշտ կը զգանք մեզի ժօտ  
Ցերեկ ըլլայ, գիշեր և կամ առաւօտ,  
Մենք կը խորհինք. «Մեր մայրն ըզմեղ կը գիտէ»։  
Այս գաղափարն ըզմեղ հոգւոյդ կը զօդէ։  
Եւ կը ջանանք ըլլալ մեծ կայծն արեւուն  
Որ կը վառէ մեզ բարութեամբն իր անհուն։

Մենք կեանքի մեծ ջրհեղեղէն խուսափուկ  
Պատըսպարուած այս տաք բոյնին մէջ փափուկ  
Մենք նորածիւ հիւր թուչնիկներ անփետուր  
կը ծըփայինք մըրիկներու անձնատուր,  
Երբ տապանին ազատարար աղաւնին  
Բերաւ մեզի խողաղսւթեան ձիթենին։

Խաղաղութեան սուրբ խորանին խնկարկու,  
Ըզմեղ վարող բարի աստղին ենք հըլու,  
Որ լայն ուղի մը ցոյց տալով մեզ մաքուր  
Կը զարդարէ ճաճանչներով ուկեհուռ,  
Ուր կը ծաղկի մեր մանկութիւնն ապահով  
Անմահութեան անուշաբոյր վարդերով։

Սրբուհի մայր, ի'նչ հրճուանքով կը գիտես  
Մեծ երաղիդ իրագործումն, երբ այսպէս  
Ժառանգորդներդ կը հետեւին քու շաւղիդ  
Բարքով ազնիւ, խիղճով անբիծ ու վըճիտ,  
Վաթսուն տարի վառ պահելով անվըթար,  
Մատղաշ կեանքիդ կոյս իզձերուն այս տաճար։

Ահա վառքը հետապնդած երազիդ.  
Հոս կը կանգնի վըկայ-կոթող անխըլիրտ  
Թէ գեռ մանուկ գուն տասերեք տարեկան  
Մեծ հըրայրքով նըւիրեցիր անվարան  
Անձըդ բոլոր Աստուծոյ սուրբ սեղանին,  
Հոգիդ համակ՝ թըշուառութեան դարմանին։

Տե՛ս... երազդ է որ կեանք կ'առնէ լոյսին մէջ,  
Եւ կեանք կու տայ լոյս էսութեան մը անշէջ։  
Արարչութիւն մըն է որ հոս կը փթթի,  
Փողփողում մը շողի, խունկի, սաղարթի.  
Եւ արփաւէտ սրբութիւններ կը ծաղկին  
Իբրեւ աստղեր ճակտիդ անմահ պըսակին։

Նայէ՛ մեզ ալ, զաւակներուդ սիրալիր  
Որ մեծապանծ ժառաքիդ առջեւ ծընթագիր՝  
Կ'ուխտեն մընալ միշտ ջերմեռանդ ու բարի,  
Բլլալ գործօն, ժիր, անվըհատ, քաջարի  
Ու սրտագին կ'աղաղակեն խանդավառ,

«Օրհնեա՛լ ըլլաս մայրերուն մէջ դուն՝ յամայր  
Սրբուհի մա՛յր»:

1926

## ԳԱՐՈՒՆԸ ՀՈԳԻՈՅԴ

Օր. Նարդիկ Եաղուպեանին

Ինչպէս թեւերն հարսնուկներուն  
Վառ կարմիրով ծխածանին  
Կը ծածանին.  
Ցորենով լի դաշտերն՝ հեռուն՝  
Հասկերն, ինչպէս ոսկի թըռան,  
Կը թրթըռան  
Հարս թիթեռները տարփագին  
Կը ծաւալին, գարնան հովեր  
Եթերն ի վեր.  
Շող թեւերով շերեփուկին

Կ' երփնաւէտի վարդին համար  
 Սիրով յիմար .  
 Շող-շող լոյսով եթերասլաց  
 Փոսուռաներ , փշրանք լւսնին ,  
 Մեզ կը համնին .  
 Շափրակներուն սրտէն ծըլած  
 Սնդուս բուրումը լելակի  
 կը վիլակի .  
 Ցոլք մ'ասուպէն , ծիլ մը լուսնէն ,  
 Բոլոր դիւթանքը միասին  
 Մեր Մայիսին  
 Ժըպիտներով կը բոլորեն  
 Մայր բընութեան պըսակ մ'աղուոր ,  
 Բայց անցաւոր .  
 Այսպէս և քու հոգւոյդ գալուն ,  
 Եընորհքներու գափիր մաքուր  
 Եւ թաքթաքուր ,  
 Հըմայքներով միշտ պատարուն  
 Պիտի ապրի ցորչափ տեւեն  
 Պատրանքդ ամէն :

1908

— 198 —

## ՎԱՂՈՐԴԱՅՆՆԵՐ

Աղջկան մը

Այն երազով զոր ապեցար երէկ գիշեր ,  
 Դեռ կը սեղմես մատերուդ մէջ վարդի թերթեր ,  
 Եւ դաշնակովն հիացական բառերու բիւր  
 Գըլուխդ ամբողջ լեցուն է դեռ :

Աչքիդ հանդէպ կապոյտ , կանանչ , հիր ուրուներ  
 Իրենց թովիչ ժպիտներովը տարուրեր  
 կը հեռանան ու կը հալին մըշուշին մէջ .  
 Դուն ըղձանքով կը նայիս դեռ :

— 199 —

Շուրջըդ կ'զգաս ճերմակ , բամպակ բարախումներ ,  
Բարախում մ'ալ հոգիիդ մէջ , անամպ եթեր ,  
Ուր աստղերէն փայլ փայլ շողեր կը թափթքփին ..  
Երազանքէդ զարթած չես դեռ :

Փունջ կապելով կոյս իղձերէդ երազասէր ,  
Քեզի համար տաքուկ գարուն մըն ես հիւսեք ,  
Մինչ կը պատէ սառը երդիքըդ յամրօրէն ,  
Սիրտըդ արեւ կը խնդրէ դեռ :

Ո՞հ , տըխուր են միշտ հրճուանքի վաղորդայններ ,  
Զի աղբիւրը վայելքներու մարգարտայեռ ,  
Արագ արագ թաւալելով կը խուսափի ,  
Մինչ քու հոգիդ ծարաւ է դեռ :

1914

## ԱՂՋԱՆ ՄԸ

Պատուհանին փեղկերը փակ ,  
Վառարանին մէջ կոճ մ'յուչիկ կը հայի  
Լուսամփոփին ըստուերին տակ  
Քնքուշ շողք մը կը փաւիլի  
Հօբալի :

Դուրսը , ձիւնը բամպակ բամպակ  
Դողդըլով ոլորտն ի վար կը թափի :  
Արդեօք աղուոր կոյս մը ճերմակ  
Երազներէն իր կարապի  
կըսթափի :

Հոյլ մը բոյրի , գորով համակ ,  
 — Հրեշտակներու շունչն է արդեօք — կը յածի  
 Ասրհուրդներուդ շուրջն անապակ ,  
 Մինչ աչքին մէջ հուրք մը կայծի  
 կ'արծարծի :

Վառ շրթունքէդ , մտքի փայլա՛ ,  
 Մարդրիսներու ցող մը մեղմիկ կը հոսի ,  
 Մինչդեռ ճակտիդ ներքեւ յստակ  
 Խորունկ փոս մը մէզի , լոյսի  
 կ'ակօսի :

Աթուին յեց , գեղահասակ  
 Դէմդ է կայնած գորովասիրտ պատանի ,  
 Լեզուին ծայրը բառ մը կը ակ  
 Կը վարանի , կը ծածանի  
 կը հատնի :

Ո՞հ , մի՛ թողուր , վէ՛ս աղջընակ ,  
 Որ այդ բառը աստուածներուն փարելի ,  
 Եյդ բառն այնքան քաղցրանըւագ  
 Իր շրթունքէն հըրայրքով լի  
 Թաւալի :

Զի շոշերուն համբոյրը տաք .  
 Հոյլը բոյրի քեզմէ հեռու կը թըռի ,  
 Եւ յոյսերուդ մոխիրին տակ  
 Գլխուդ վերեւ կոյտ մը սառի  
 Կը թառի :

1926

## ԱԼՊՈՄԻ ԷԶԵՐ (\*)

### I

Դուն երազն ես բանաստեղծին ,  
 Ո՞վ հայ աղջիկ փարիկասուն ,  
 Հայրենիքին հոգեակն ես գուն  
 Ուր յոյսերը կ'արծարծին :

Թէ կը բաղձառ որ լուսափայլ  
 Ըլլայ Հայուն ապագան ,  
 Պահէ՛ հոգւոյդ լոյսն անխափան .  
 Մըտքիդ ճրագն անմըռալ :

(\*) Զանազան ալպօմներէ արտազրուած են :

## II

### Սիրելի Արակսիիս

Դեռ լուսագեղ ու ծաղկատի,  
Այգուն ցօղի պէս մարգարտի  
Ինչո՞ւ աչքէդ արցունք կաթի,  
Սեւ աչքերով, ճերմակ սրտով  
Անո՞ւշ աղջիկ:

Մինչ կը զմայլին վարդն ու ռեհան  
Քու խնկաւէտ հոգւոյդ բուրման,  
Ինչո՞ւ անոր լարերը լան,  
Վեհ նայուածքով, լըճակ ճակտով  
Զքնա՛ղ աղջիկ:

Երբ քու տեսքիդ կը զուրգուրան  
Քընարները անհուն գարնան,  
Խոհերդ ամպով ինչո՞ւ հեւան,  
Հոգւով կըրակ, ժպտով ծաղիկ,  
Հընչտա՛կ աղջիկ:

1928

## III

### Ծաղկահաս աղջկան մը

Ի՞նչ իմ մտքիս մէջ գտնեմ ես յարմար.  
Ի՞նչ ըսեմ քեզի որ թարմ հասակիդ  
Զքնաղ յոյսերն ու իղձերը վըճիտ  
Մըթին ամպերու տակ չը խաւարին,

Ինչպէս աստղերը երկնի կամարին:  
Ըսեմ թէ կեանքը երազ մը անճառ,  
Կ'արժէ որ ապրինք տարիներ երկար  
Եթէ մեր ցաւին, վիշտին անտարբեր  
Մեր շուրջը սրփուենք կորով, լոյս և սէր  
Եթէ դժբախտին, տըկարին հէքին  
Կարենանք յոյսով լեցնել հոգին.  
Եւ լըքուած, մարած, վըհատ սիրտերուն  
Ներշնչել վըսեմ հաւատքը անհուն:

## IV

Ճերմակ ծաղիկներն ես կը սկրեմ շատ,  
Եւ գուրգուրանքով անոնց հետ կ'ապրիմ,  
Անոնք ալ ինձ հետ կ'ըլան մըտերիմ,  
Գիրկըս թափելով բուրումներ առատ:

Շուշանն ինձ կ'ըսէ. «Ես շրքեղ եմ հոս,  
Կը գիւթեմ շոշտերն ու աչքերն համակ,  
Բայց զիս իբրհւ զարդ ոչ մէկ աղջընակ  
Իր կուրծքին վըրայ կը կըրէ, ախս՛ս»\*

Յասմիկն ալ կ'ըսէ. «Ես գոյզն ու չընչին,  
Չունիմ շուշանին պերճ տեսքն ու հասակ.  
Բայց ամէն աղջիկ իմ փունջու հասարակ  
Միշտ կը պահէ մէջն իր տաքուկ սրտին»:

ԱՇ, կ'ըղձային շատ, որ գուն, հայ աղջիկ,  
Ըլլայիր, փոյթ չէ անշուք, աննըշան,  
Ոչ թէ դաշտերու զարդ շըքեղ շուշան,  
Այլ սիրտերու մօտ քաղցրաբոյր յասմիկ:

V

Կին մը գեղեցիկ առանց բարութեան  
Առանց բուրումի ծաղիկ մ'է գարնան.  
Կին մ'առանց մտքի, տուանց զգացման,  
Անլոյս և անփայլ աստղի մ'է նըման:  
Թո՛ղ չըլլայ տըդէտ և զուրկ տաղանդէ.  
Միայն իր սրտով ամէնուն յաղթէ.  
Թո՛ղ իր կերպարանքն ըլլայ աննըշան.  
Իր կեանքը անշուք, ես կը պաշտեմ զայն:

VI

Կեանքին մէջ սիրուն  
Երազ մ'է գայուն.  
Եւ այդ երազէն,  
Որուն կը վազեն  
Յոյսերն ու տենչեր,  
Թէ հոգին փախէլ,  
Զըմեռը կեանքին  
Յուշերէն անգին  
Կը մընար թափուր.  
Եւ այն ատեն ո՞ւր  
Սիրտը կը հիւսէր  
Վարդագոյն յոյսեր,  
Գիտունն իր լոյսեր,  
Եւ Քերթողն իր սէր:

VII

Երջանկութիւն, Երազ նանիր,  
Բստուե՛ր որուն ետեւէն մարդ չի հասնիր,  
Դուն ո՛չ սէրն ես, ոչ հանճարը, ոչ ոսկին  
Ոչ վայելքը սին՝ կեանքին:

Սփոփանքի բառն ես գուն  
Հիւանգին քով միշտ հսկող աչքն ես արթուն.  
Կաթիլ մ'արցունք, տաք նայուածք մը, սիրտ մը բաց,  
Դըժբախտներու նըւիրուած:

VIII

Օրիորդ Մարգիսին

Փայլ փայլ շովովն օծուած այգուն  
Պերճ հասկերուն մէջ ոսկեթոյր  
Հարսնուկներու կողքին թաքուն  
Մարգրիտը չես որ չունի բոյր:

Լոյս լանջքի մը վրայ հոսուն  
Մանեակի մը զարդը գոհար  
Մարգրիտն ալ չես անփայլ տըմոյն  
Որուն լոկ աչքն է սիրահար:

Իրու, մարգրիտ մըն ես և գուն  
Սիրով օծուած: Աստղի պէս վառ  
Ունիս աչքեր, քերթուած անհուն,  
Զի քերթողն մը եղաւ քեղ մայր:

Եւ երբ այսօր դուն հեղանադ՝  
Ո՞վ աղուոր կոյս ծաղկահասակ,  
Կեանքի բեմին կը մօտենաս  
Ճակտիդ դրբած հարսի պըսակ:

Թող որ սրտէս թռած մէկ վանկ  
Մաղթէ քեզի՛ որ տայ Աստուած  
Մարգրիտի պէս օրեր ճերմակ՝  
Արեւներով լուսաւորուած :

## ՀԱՆԸՄ ՆԱԶԱՐ

Վահանի իսահակեանին

II.

Այնտեղ ուր արեւն առտուն կը ծագի լիրան ետեւէն,  
Ուր չաբաթները եօթն օր կը տեւեն,  
Ուր ձմեռն ամբողջ չի բունիրը բընաւ վարդը գարունին,  
Կարկուտ չի տեղար, երբոր գաշտերը ծիլ ծաղիկ ունին.  
Այնտեղ, շատ անշուք տընակի մը մէջ կէս մը փրկւած,  
Որջի պէս աղտոտ, ջրհորի պէս թաց,  
Ամոլ մը կ'ապրէր. իրենց անունն էր նազար ու Կատար,  
Նազարը այրն էր, բայց ո՞վ կը հաւտար:  
Այնքան փափուկ էր հասակն ու դէմքը այդ խեղճ մարդուկին  
Որ զայն տեսնողը կը կարծէր տիկին,

Ու կը կոչէին կընզն անունով կատարիկ աղա:  
 «Ո՞հ, ի՞նչ անգութ է գիւղացին երբոր մէկուն հետ խաղայ»:  
 Խակ անոր կինը հսկայ մ'էր ոտքով ու ձեռքով խոշոր.  
 Թաւ ձայն մը ունէր և դէմքն էր խոժոռ.  
 Փոթորիկ կ'ելւէր, երբոր կը հազար  
 Ու կը կոչէին զայն Հանըմ նազար:  
 Իր կաշին թուխ էր մազոտ ու ճարպոտ, հառակն ալ երկայն,  
 Բայց նոճի մը չէր, այլ անտաշ գերան:  
 Ամէն բանի մէջ անկարող, անխիղճ, տըգէտ ու թեթեւ  
 Բայց գիտէր աչքին ծիրը ըստուերել ածուխով սեփ սեւ,  
 Յետոյ այտերուն, չըթունքին գոյն տալ, ակնարկներ որսալ,  
 Կեղտոտ տենչերով սընանիլ ու մեծ պերճանքներ յուսալ:  
 Անկրտն մը նստած պատուհանին քով, տոտու իրիկուն,  
 Միշտ ձիւթ կը ծամէր, և երբ անցորդներ նշմարէր հեռուն,  
 Թերմաշ թելերով քընար մը փութով կ'առնէր պատէն վար,  
 Որ իր ձեռքին տակ սայլի ճըոինչներ լալով կը հեւար:  
 Իրենց տընակը աւել տեսած չէր շինուելէն ի վեր.  
 Սարդի ոստայններ կը վիլակէին ձեղուններն ի վեր:  
 Խեղճ ամուսինը երբոր տուն դառնած, քրտընած,  
 Ոչ թան կը գտնէր, ոչ միս, ոչ ապուր, ոչ պատառ մը հաց,  
 Ու երբ դիպուածով փախցընէր բերնէն գանգատ կամ բողոք,  
 Մեծարժէք կինը ձայնով մ'անողոք [ժողվես,  
 Ուժգին կը գոռար. «Քու գործդ ի՞նչ է. բանջա՞ր կը  
 ՛կը վայլէ՞ յոգնիլ, բանիլ ու դատիլ կընոջ մ'ինծի պէս:  
 «Հասակիս նայէ», մատղաշ ու դալար ծառ մըն եմ տանձի.  
 «Քեզի պէս երկու մարդ վրայէ վրայ չեն հասնիր ինծի:  
 «Քաղքին իշխանը եթէ վայրկեան մը ձայնիս ունկնդրէ,  
 «Իսկոյն զիս իրեն թագուհի կ'ընտրէ»:  
 Ու կատար աղան, բերանը կղպած, կոկորդը չոփ չոր,  
 Ակնոցին տակէն աչքերը տնկած դեղին ու խոշոր,  
 Կը փախչէր կ'երթար անկիւն մը սքլած՝ ցաւը կրծելու,

Մինչև քունը գար այդ գժբախտ տունէն տանիլ զինքն հեռուն:  
 Գիշեր մը սակայն չկրցաւ զսպել իր զայրոյթն ահեղ.  
 Իր ցասումները բոլոր յորդեցին զերթ անսանձ հեղեղ.  
 Ու երբոր կինը հայհոյեց, գոռաց հեռացաւ տունէն,  
 Զարհուրելով որ մի գուցէ զղայ ետ գառնայ նորէն,  
 Անոր ծըրարը, քընարն ալ մէկտեղ նետեց կոնակին,  
 Ու զարկաւ փակեց գուռը ետեւէն շառաչմամբ ուժգին:  
 «Կորուրէ՛, ըսաւ, մեծ քերթողուհի, հեռացի՛ր իզմէ,  
 «Թագուհի եղիր և իշխաններու գահոյքը բազմէ՛»:

Բ.

Հիմայ փողոցն էր Հանըմ նազարը անօթի ծարաւ.  
 Ախոռը գընաց, ու լալով լալով հոն քունը տարաւ:  
 Ինչե՛ր երաղեց տաք յարգին վըրայ գոմէշներուն քով.  
 Տո՞ւն գտանալ, ըլլալ կի՞ն մը շընորհ քով.  
 Լըւա՞լ իր անցեալն արցունքով տուատ.  
 Ու վարել կեանք մը լուրջ, աշխատաէր, ազնիւ, անարատ:  
 Բընաւ: Երբ առտուն արթնցաւ կանուխ,  
 Հսկըսաւ ողբալ իր բախտին վըրայ ձայնով սրտաբուխ.  
 Այնքան հոգեցունց հատաշներ թոցուց, այնքան հեծեծեց,  
 Պոռաց, որոտաց, քընարն ալ ծեծեց,  
 Որ գոմէշները սարսափած, իրեն ձայնակից եղան.  
 Եւ Հանըմ նազար լըսելով անոնց բառաչումին ձայն,  
 Բսաւ. «Իմ ողբերու կը յուզեն նոյնիսկ պաճարներն անբան.  
 Ուրեմն ես մեծ երգչուհի մըն եմ»:  
 Ու գուրս նետուեցաւ զըւարթ, լուսադէմ,  
 Դափնիներ քաղեց ու ճակտին շուրջը բոլորեց պլսակ.  
 Դլիէն վար կախեց ոսկեթել քօղ մը, ու տեսակ տեսակ  
 Փայլուն գոյներով գէմքը սնգուրեց, հուրի մը դարձաւ,

Մոռնալով իսպառ. նախորդ գիշերուան տառապանքն ու ցաւ :  
 Ճիշդ այդ վայրկեանին բանջարեղէնի սալլակի մը մէջ  
 Կայտառ գեղջուկ մը իր քովէն կ'անցնէր երգելով անվերջ։  
 Վրսեմ երգչուհին քնարին լարերէն վեհ շեշտեր քամեց,  
 Մինչեւ որ իրեն դարձաւ գիւղացին ապշանքով մը մեծ։  
 Մուրացիկ ժըպիտ մ'ակնարկ մը յայրատ ու երգ մը պոռոտ  
 Խելքը թըոցուցին միամիտ տղուն ժամանցի կարօտ։  
 Ու Հանըմ նազար գընաց բազմեցաւ սայլակին վերեւ,  
 Շուրջը զետեղուած պրաս, կարոս, կանկառ ու շատ մը տերեւ։  
 Ճամբան, աղջիկներ՝ հագուած ու շըքուած երբ գինքը տեսան,  
 Հարցուցին. «Ո՞ւր է այս հարսին փեսան»։  
 Իսկ գպրոցական չափահաս տըզաք  
 Որ ամէն առտու կ'երթային քազաք,  
 Տեսնելով զինքը հոն դափնեպըսակ ու ձեռքը քընար  
 Կ'ըսէին, «Անշուշտ քերթողուհի մ'է շըքեղ դիցափառ  
 Որ Ելլադայէն կու գայ նըւագել Սափիովին երգեր»,  
 Ուրիշ մը կ'ըսէր, «Զէ», Մուսաներէն մէկն է հոս եկեր»,  
 Ու դափնիներու ոստիրով շուրջը կազմեցին թափոր,  
 Որուն կու գային միանալ խումբ գիւղացիք բոլոր  
 Աղաղակելով. «Կեցցե՛ս, ո՛վ Մուսա, երգիչ երկնային,  
 Կեցցես գուն անմահ բանաստեղծներու չընալ թագուհին»։

Գ.

Թափորը հասաւ մինչեւ իշխանին պալատն ընդարձակ,  
 Ուր մեծ հանդէս կար, կոչունք, սրար, նըւագ.  
 Երկրին չորս կողմէն գեղանի կոյսեր ձիրքերով անճառ  
 Հոն բերած էին իրենց սկերճանքը, շընորհքն ու հանճար  
 Իշխանին համար, որ կ'ուզէր ընտրել հարս մը գեղանի  
 Հարս մ'որ իր մտքին, սիրտին ու կեանքին բոլոր արժանի։

Հանըմ նազարը առաջ նետուեցաւ նազանքներով րիւր,  
 Ու անոր ուղղեց մըրոտ աչքերը, կեզծիքի աղբիւր։  
 Մինչ ընտանիքի պարկեշտ աղջիկներ գեղով ամօթխած  
 Համեստ կամ խըրոխտ դիրքերով կեցած։  
 Զէին մօտենար փառքի գահոյքին,  
 Նազար անձնատուր եղաւ պչըանքի ահեղ հաճոյքին։  
 Իշխանն որ անփորձ տըզայ մ'էր սրտով պարզ, նորաբողբոջ,  
 Դիւթուած քերթողի փառքէն, սնգոյքէն խեղկատակ կընոջ,  
 Իր մատնին հանեց Հանըմ նազարին րիւր մատը անցուց  
 Իրեւ հիացման վերին ապացոյց . . .  
 Ու հարսնիք ըրին քառասուն ցորեկ, քառասուն գիշեր,  
 (Այդ իշխանմանքի օրերը անշուշտ մոռցած են քիշեր).  
 Բոլոր շըջակայ գիւղերէն հոյլ հոյլ այստեղ տեղացին  
 Ազնըւականը, միջակորեարը, ինչպէս գիւղացին։  
 Հոն եկաւ նաև կատարիկ Հանըմ, մեզ հինուց ծանօթ,  
 Որ կընոջ փառքը տեսնելով, չզգաց նախանձ այլ ամօթ։  
 Իսկ Հանըմ նազար, երբ նշմարեց զայն գահին բարձունքէն,  
 (Դեռ մոռցած չէր ան իր վրէժն ու քէն)  
 Զայն քովը կանչեց, և իր բընական գէմքովը խոժոռ,  
 Աչքերը բացած կովի պէս խոշոր,  
 «Զիս ճանչցա՞ր, հարցուց, իմ ով ըլլալս հասկըցա՞ր հիմայ։  
 Ա՛լ կորի՛ր դընա՛»։

1914

շարք մի մաս է մեջ որ հոգի է տուն ու Առ  
շաբաթ անձնաւ մասնաւու տամար ու վա  
զարութիւնը ունետ ու ու Առաջակ ու ու  
ու ու անձնաւ ու ու ու ու ու ու ու ու ու ու ու ու

**ՊԱՐՈՒՀԻՆԻՆ**

**ՄԵծ ուրբահը «Կեցցէաներով կը գոռայ».**  
**Վարսերն երկար կը վէտվէտին ուսմ ի վար,**  
**Քօղին վրայ, զանակներէ փոսուուայ,**  
**Ուկի թելեր կը կայծկլտան լուսավառ :**  
**Մինչ կը կայթէ վէս պ սրուհին, կը ճըկի,**  
**Պարիկ մըն է կարծես ճարտար համբարու,**  
**Որ կը սուրայ մոլուցքովը կայծակի,**  
**Ճրցքնելով ծիածաններ ակնառու :**

**Թաթիկները, բամբիոները կ'րնդհարին,**  
**Նազանքներով ժապաւէններ կ'երկննան,**  
**կը փաթթւլին թոյլ թափերովը պարին :**  
**Տոտիկներն ալ թիթեռնիկներ են գարնան,**  
**Անոնց նման ճերմակ, քնքուչ ու թեթեւ,**  
**Անոնց նման սըլացը կ'առնեն օդին մէջ.**  
**Այդ սըլացքը յորձանք մըն է յարատեւ,**  
**Փողփողում մը գոհարիներու, լոյս անշէջ,**  
**Որոնք ուլէն, գլխէն, լանջքէն կը ցայտեն :**

**Եւ շատերը իր զարդերուն կը բաղձան,**  
**Այն վարդերուն՝ որ կը թափին իր այտէն,**  
**Հուր նայուածքին՝ դոր կը սրսկէ ցիր ու ցան :**



Յըրահներու մէջ երբ բոցը կը վառէր,  
 երբ ջահները կը շողային լուսարձակ,  
 Դուն մեկնեցար հոն ուր ցուրտ էր, խաւար էր,  
 Եւ հեռու էր լուսածագ:  
 Թափթրփեցան թարմ երազներդ անհամար.  
 Դեռափթթիթ օրերդ անցան հոգերով.  
 Զը ծաղկեցաւ ոչ մէկ գարուն քեզ համար.  
 Արտասուեց իղձդ ու գորով:  
 Պըսակուեցան վարդերով ցած գըլուխներ.  
 Աշխարհ չունի հերոսին փառք արժանի.  
 Փուշ-պըսակին ներքեւ՝ մաքուր, անվեհեր  
 իր ճակատը կ'արիւնի:  
 Զրպարտեցին ու դատեցին քեզ մարդիկ,  
 Մըրոտեցին սրտիդ յոյզերը պայծառ.  
 Դուն, ըզգացման, խտէալի վեհ մարտիկ,  
 Միշտ աննըկուն կըռուեցար:  
 Բարձրը բռնած ջահը լոյսին ծխածան,  
 Թափառեցար մագլցելով սարէ սար.  
 Հստուերները, մէկերն եղան ցիր ու ցան  
 Լոյս գրօշակովդ ուր հասար:  
 Ազգիդ տըւեր դալար ուժերը կեանքիդ,  
 Ու խամրեցար որ անոր յոյսը ծաղկի.  
 Արդ, աւերակ խորչերուն մէջ անժըպիտ  
 Չե՞ս տեսներ բոցը կեանքի:  
 Եւ մտածումդ՝ որ թեւ առած կը թըռի  
 Դէպի այգերն ու ըսմիւները հեռուն,  
 Քու անունիդ արձագանքը սիրալի  
 Միշտ կրկնելով դարերուն,

## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ (յանգաւոր)

Եթէ կ'ուզես ազատ ըլլաւ,  
 Զանա՛ մարդէ բան չըստանալ.  
 Թո՞ղ չը կապեն ըզքեզ յոյսեր,  
 Ոչ վայելք մը և ոչ իսկ սէր:



Փայլուն կամ անփայլ ոսկի է ոսկին.  
 Անբոյր ծաղիկն ալ ծաղիկ է կրկին.  
 Բայց առանց գութի, հըրէշ մըն է կին:



Նոճի հասակ, չըթունք բոսոր,  
Մարդրիտ, գոհար, ոսկի վարսեր,  
Զեն կարող կին մ'ընել աղուոր,  
Թէ աչքերուն մէջ չունի սէր:



Թո'ղ անարդեն որքան կ'ուզեն քեզ մարդիկ,  
Դուն կա'ց, մնա' յաղթ, անսասան զերթ մարտիկ,  
Ցորչափ հոգւոյդ ալքերուն մէջ առանձին,  
Կրնաս յարգանք պահել հանդէպ քու անձին:



Դժուար չէ օր մը բարիք ընել հոս,  
Ո՞վ իր կեանքին մէջ եղած չէ հերոս:  
Արդար արժանիք ունիս այն ատեն,  
Երբ այդ արարքներդ միշտ յարատեւեն:



Տաղանդը ձիրք մ'է երկինքէն տըրուած  
Կամքը կալուած մը ուժով գըրաւուած:



Եթէ մէկուն բարիք ընես,  
Փոխարէն շահ մ'ըսպասեր.  
Եթէ մէկէն շահ կ'սպասես,  
Անոր բարիք մի՛ ըներ:



Եթէ չըլլար ամալ ու խաւար,  
Լոյսն արեւուն մեզ սիրելի պիտ' ըլլա՞ր.  
Եթէ չըլլար արցունք ու սէր,  
Քերթողն իրեն տաղերն ի՞նչպէս պիտ' հիւսէր:



Ծաղիկ մ'է կ'ըսեն, կեանքը վաղանցուկ,  
Ես՝ «վիուշ մ'է» կ'ըսեմ, ծաղկի տակ ծածուկ.  
Թէ կ'ուզես մատերդ չարիւնոտին յար,  
Մի՛ ըլլար թոյրի, բոյրի սիրահար:



Զիւն, ձառագայթ, շիթեր ցօղի,  
Կարկուտ, մըրիկ, ձիւն յանկարձ  
Կու գան կ'երթան ամէն տարի,  
Միայն մեր կեանքն է անդարձ:



Պիտի ուզէի աշխարհք մը ապրիլ,  
Հեռաւոր, անծան,  
Հեռաղիտակով միմիայն նայիլ  
այս կեանքին վըրան,  
Ու իմ գիտակը վարդագոյն ըլլար,  
Ապրէկի դիտակ,  
Որպէսդի երբեք աչքիս չերեւար  
տեսիլ գըմնդակ:

Եղիշ առ շաբ

Այս քաշ-ամիս, եղայուս առ  
Հունիս, ամիս, որ ի տրամադրութեան  
» » պահ- առ եղայուսից  
Տօնաւոր, ամիս, ուղարկութեան  
» առ քաշ-ամիս, առ շաբ-ամիս  
Եղիշ առ շաբ-ամիսից

Պահ- ամիս, եղայուս առ  
» առ շաբ-ամիս առ ամայիս ամիսից  
» ամայիս առ ամայիս  
Քաշ-ամիս, ամիս, ամայիս  
» ամայիս առ ամայիս ամայիս

Ա մայիս ամիս առ  
Այս առ ամայիս, ամիս առ ամայիս  
» ամայիս առ ամայիս  
Ամայիս ամայիս ամայիս ամայիս  
» ամայիս առ ամայիս ամայիս  
» ամայիս առ ամայիս ամայիս

10 Հաւանի 1879

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԵՐ

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

ՀԱՆՐԻ ՔԱԶԱԼԻ

Արփին սիրտս է, արփին մարմինս է համայն.  
Սիրոն երկինքին՝ սիրտս արփւնոտ կենսաձիր.  
Ռոկի անօթ, իմ արփւնիս ծըխարան,  
Այն բաժակն է ուր կ'արբենայ միշտ երկիր:

Իմ աչքերս են աստղերն, աչքերս իմ անքուն  
Միշտ ձեր վըրայ յառած բիրեր բոցավառ,  
Տիեզերքին, սիրոյն վրայ ձեր անհուն  
Լոյս կը զեղուն սիրող աչքերս անդադար:

Իմ համբոցներս, հառաջանքներս են հովեր.  
Շունչն եմ, օդն եմ ես, և գուք բոցն էք միայն.  
Դուք կը փայլիք զերթ հըրավառ խանձողներ,  
Զեր հոգիէն անցնին հեծերս երբ ամրան:

Ծաղիկները իմ տենչանքս են, պերճաշուք,  
Ամէն կողմէ ձեզ նայուածքներ կ'արձակեն.  
Ծաղիկները իդաս ու նայուածքս են փափուկ,  
Եւ դուք կ'ըմպէք երազս անոնց բաժակէն:

Ամէն տեղ եմ. անտառներուն ևմ սգին,  
Կաղնին ուժ տալով, կ'ապրիմ անոր մէջ.  
Մերթ իր սստեր գաղտնիքս իմ ձեղ կը խօսին,  
Կեղեւին տակ նիրհող գաղտնիքս իմ անվերջ:

Սէրն եմ ես, սէր, կը կոծեն ծուփին ու ալին  
Խըսովք, թրթոռում կու տամ անծայր ծովերուն.  
Զերմութիւնն եմ որով ծիլեր կը ծըլին,  
Բոյսերն ամէն բնդնաւորող եմ գարուն:

Ամէն տեղ եմ. ես զովութիւնն եմ ցայգուն.  
Չեր սիրահարն եմ, եթերին լուսընկան.  
Ուրականն եմ, բոցեղ կայծակն այն փայլուն,  
Չի իմ քերթուածու է տիեզերքը համայն:

Եւ արցունքոտ այդ քերթուածին անսովոր՝  
Խոհերն էք դուք, ո'վ էակներ մարդկային,  
Դուք, ընկերներ խինդ ու ցաւիս և բոլոր  
Անէացած յաւերժութեանց ձանձրոյթին:

## ԲՆՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐ

ԷՏՈՒԱՐ ԿՈՒՆԻՔ

Ամենուրեք խորհրդատու րընութեան  
Մենք կը լըսենք զրգոտ ձայն:  
Լուրթ երկինքին խորը փայլող ցուքը հուր  
Կ'ըսէ. Եղի՛ր գուն մաքուր:  
Խօլ հովին տակ՝ թուփը դողդո՞ջ ու տըկար  
Կ'ըսէ. Եղի՛ր գուն արդար:  
Վերն՝ արծիւը տմպերուն մէջ թափառուն՝  
Կը գոչէ. Մե՛ծ եղիր գուն:  
Մեղուն մեղրով կ'օծէ փեթակն իր յարդէ,  
Եւ կը բզզայ. Աշխատէ՛:  
Ծառն ատենին պըտուղներուն երբ փարի,  
Կ'ըսէ. Եղի՛ր գուն բարի:

Ու շափիւղան կ'ըսէ . Անարդ չըկայ ինչ .  
Աւազ մըն եմ ես ոչինչ :  
Ծաղիկն , օդին բացուած , կ'ըսէ , հոտաւէտ .  
Սիրել գիտցիր դուն յաւէտ :  
Գեալ կ'ըսէ . Գընա՛ ուզիղ քու ճամբար .  
Գիտցի՛ր ապրիլ անվընատ :  
Չոր տերեւն ալ կ'ըսէ . Պէտք է ամէն ինչ  
Թօշնի ըլլայ բընաջինչ :

Ու գետ , ծառ , ցոլք , մեղու , ծաղիկ , ամէն իր  
կը դոչէ . Դուն մա՛րդ եղիր :

## ՄԵԾ ՄԱՅՐԸ

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

Կը քընանա՛ս , դարթի՛ր , մեծ մա՛յր սիրական :  
Ցարդ քունիդ մէջ բերանդ ըստէպ կը շարժէր ,  
Զի աղօթքներդ ալ քու նինջիդ են նըման .  
Բայց արձանն ես կարծես Կոյսին այս գիշեր .  
Շրթունքդ անշարժ և մեղմիկ շունչդ է լըոեր :

Ինչու ճակատդ այգպէս կ'իյնայ վայրահակ .  
Մենք ի՞նչ ըրինք որ ա՛լ ըզմեղ չե՛ս սիրեր .  
Զահն է տժգոյն , և կը մըխայ մեր կըրակ .  
Եթէ լըոես , պիտի մեռնինք մենք անտէր ,  
Մենք , կանթեղնիս , վառարանին հուսկ կայծեր :

Յուրտ են ձեռքերդ . աչքերը շուտ թող բացուին .  
Դուն կ'ըսէիր . աշխարհք մը կայ մեզմէ վեր .  
Թէ կայ երկինք և գերեզման . կեանքն է սին .  
Մահուան վըրայ կը խօսէիր անվեհեր .  
Ի՞նչ է մահը , մայրի'կ . ինչո՞ւ չես ըսեր :

Սուրբ Գիրքդ՝ աղուոր պատկերներով՝ մեղ ցուցո՛ւր .  
Երկինքն ոսկի , կապոյտ սուրբն ու սրբուհին ,  
Մանուկն Յիսուս , եղն ու մոգերն ու մըսուր .  
Մեզ կարգացո՛ւր մատովդ էջերն այն լարին ,  
Որոնք Տէրոջ՝ միշտ մեր վըրայ կը խօսին :

Մեծ մայր . . . . Տակաւ կը մարմըրի լոյսն ահա՛ ,  
Հստուերն ուրախ սեւ երգին շուրջ կը յածի .  
Ոգիները գուցէ մտնեն նե՛րս հիմայ . . . .  
Ո՞հ , արթնցի'ր , ձգէ՛ աղօթքդ , ա՛լ մէկդի ,  
Վա՞խ կուտաս արդ , սի՛րտ կուտայիր միշտ մեղի ,

Այսպէս ի զո՞ւր հեծիլուացին անյարիր .  
Այդն արթնցաւ . կը քնանար գեռ հանին .  
Զանգակն հնչեց խուլ հարուածներ օդային ,  
Եւ անցորդ մը տեսաւ դուռնէն հլւզակին  
Թափուք մահճին , Սուրբ Գրքին քով չակագին .  
Որբ տղաքն որ կ'աղօթէին ծնրագիր :

## ՑՈՐԵՆԻ ԾԱՂԻԿԸ

ՇԱՐԼ ՌԵՆՈ

Դուն պիտի չերթա՛ս , ո՛վ ծաղիկ սիրուն ,  
Գեղջկուհի անփայլ ,  
Սինեակի մը մէջ բոյրերով լեցուն .  
Ակնարկ մը մուրալ :

Մարմար և ակատ քաժակներն աղուոր  
Կը վայլեն՝ կապոյտ ,  
Փափուկ ծծմորին , մեկոնին բոսոր ,  
Ծոյլ ընկերներուդ :

Դուն չես բընաւ սէգ՝ նըման վարգերուն .  
Խեղձին կը ժպտիս ,  
Զի ան քրտինքովս իր կ'օծէ համբուն  
Հողն ուր կը փթթիս :

Ան կը հիւսէ միշտ քեզմով պըսակներ  
իր կոպիտ ձեռքով,  
կը տանի կախել իբր ուխտի նըւէր  
ձամբուն խաչին քով։

Թէ չես վարդագոյն, և չես գեղանի,  
Աղուո՞ր կ'աճիս դուն,  
Եւ մանանայովդ ալ կը սընանի  
Յաւէ՛տ մարդկութիւն։

Միշտ կը բողբաջիս դաշտին մէջ քումայթ,  
Երբ Յունիսն է տաք,  
Բեղմաւոր գործիդ վերջ տալով անգայթ  
Տէրոջ աչքին տակ։

Քու պըսակիդ մէջ, հոյզն հատիկներուն  
Լա՛ւ է ուռճացած.  
Արեւով կ'ըլլան հասուն, ոսկեգոյն.  
Ցորե՞նն ընե՛նք հաց։

Ողջո՞յն քեզ, ծաղի՛կ, ժիր ու անմեղուկ,  
Ծաղիկ յորենի,  
Դուն որ հասկին մէջ կը փթթիս անշուք՝  
Հասկին մօրուանի։

## Փ Ի Ղ Ե Ր Ը

Լըքօնթ ՏԸ ԼԻԼ  
Անծիր ծովու կը նմանի աւազն հիր  
Որ անշըշուկ կը շողշողայ իր լայն գոզին մէջ կըքած.  
Վէտվէտում մը կը լեցընէ անյարիր  
Մարդաբընակ հորիզոնը պըզինձ շոգւով միգամած։

Ոչ կեանք, ոչ ձայն։ առիւծները կուշտ համակ՝  
կը քնանան խորն անձաւին փարսախներով հեռակայ։  
Ընձուղտը ջուր կ'ըմպէ ակէն կապուտակ լայտ։  
Արմաւենւոյն տակ, հոն վարը, գոր յովազն ալ կը ճանչ։

Ոչ մէկ թռչուն կ'անցնի հոնկէ թեւատար  
Յանելով օդն ուր հիւր կուգայ բաց արնգակ մը անհուն.

Մերթ քունին մէջ տաքցած պօան մեղմաբար  
Կը վէտվէտէ իր քամակը լի թեփերով փողփողուն:

Այսպէս կ'այրի , երկինքին տակ , միջոցն հուր ,  
Բայց ամէն բան մինչ կը նիրհէ ամայութեանց մէջ մոայլ  
Կոշտ ճամբորդներ , այդ փիղերը ծուռ ու մուռ ,  
Բընավայրը կ'երթան իրենց , աւազուտէն յամրաքայլ :

Թուխ զանգուածներ , հորիզոնին մէկ ծայրէն  
Կու գան փոշին ամբառնալով , և հեռուէն կը տեսնես  
Թէ , որպէսզի ուղիղ ճամբէն գուրս չելլեն ,  
Լայն ոտքովնին կը փըցընեն կոշտ աւազներ բարձրագէզ:

Ժիր պետ մ'է որ կ'երթայ խումբին առջեւէն ,  
Մարմիննն է հերձ , կեանքէն կը ծուած , փըտած բոււ  
Նի մը հանգսյն .

Գըլուխը ժայռ մ'է , կը կամարի ուժգնօրէն  
Աղեղն ալ իր ողնայարին ճիգերէն իսկ փոքրադոյն :

Զի դանդաղիր իր քալուածքը , չերթար շուտ .  
Ընկերները փոշոտ շիտակ կը տանի բուն վախճանին .  
Եւ փորելով ետեւնին փոս մ'աւազուտ  
Եահապետին հետքէն կ'երթան ուխտաւորներն ահագին :

Ականջնին թօշ , վրիժակնուն մէջ պատիճին ,  
Կ'երթան փակաչք , ու կը մըխայ փորերնին ալ բաբախուն  
Իրենց քըտինքն հուր օդին մէջ կը ցնդին  
Մըշուշի պէս , ուր կը բզզան բիւր միջատներ բոցագոյն :

Ի՞նչ փոյթ ծարաւն ու ճանճերն ալ գիշախանձ ,  
Եւ արեւը , որ կը մըկէ սեւ կոնակնին փոյթ ու լայն .  
Սնոնք՝ ճամբան՝ կ'երազեն վալրը լըքուած ,  
Թըգենիի անտառները , իրենց ցեղին ապաստան :

Պիտի տեսնեն գետն ալ հոսող լեռնէն վար ,  
Ուր կը լողայ ձիագետին մըսընչելով ահալուր ,  
Ուր շուքերնին՝ լուսնով ճերմակ՝ կը ցուար ,  
Կնիւնները կոխկըստելով երբ կ'իջնէին խըմու ջուր :

Ռւստի կ'անցնին կ'երթան դանդաղ քաջասիրտ ,  
Սեւ տողի պէս՝ ծայրածաւալ աւազներէն ալ անդին :  
Անապատը կ'ըլլայ նորէն անխըլիրտ ,  
Երբոր ոյդ լորու ուղեւորներն հորիզոնէն կ'անհետին :

## ԳԱՅՆԻՆ ՄԱՀԸ

ԱԼՖՐԵՏ ՏԸ ՎԻՆԵԲ

Ա.

Կը սուրային ամպելն հոծ լուսնին վըբայ բոցավառ,  
ինչպէս ծուխը կը ուլանայ հրդեհին վրայ սըրարշաւ.  
Անտառներն ալ սեւ էին հորիգոնին մինչեւ ծայր.  
Կ'երթայինք մենք լըռիկ, մարմանզներուն մէջ խոնաւ,  
Ցախին մէջէն խիտ առ խիտ, մացառներուն վիթխարի,  
Երբ շոճերուն տակ, ինչպէս տափաստանին մէջ բոլոր  
Նշմարեցինք հետքերը ճիրաններուն տմեհի  
Մեր քիչ առաջ պաշարած չորս գայլերուն ուղեւոր:  
Ականջ զըրինք ուշազիր, խկոյն, մեր շունչը բըռնած,  
Ընդհատեցինք քայլերնիւր — Հիմայ գաշտն ու անտառներ  
Հեծք մը չէին արձակեր եթերին մէջ... մշտալաց  
Հողմացոյցը միմիայն կը գոռգոռար օդն ի վեր.  
Քանզի գետնին երեսէն հովը սաստիկ վերամբարձ՝  
Կը հըպանցէր իր ոտքով լոկ պորմերուն մենաւոր,  
Եւ կաղնիներն ըստորեւ՝ ժայռերն իրենց առած բարձ  
Աղըլկայեց ընկողներ՝ կը նիրհէին կարծես խոր:  
Ուստի ոչ շունչ, ոչ շըշունչ, երբ զըլուխը զետնամած  
Ամէնէն ծերը մեր հին որառողներէն խուզարկու՝  
Աւազուտին նայեցաւ, հոն պառկեցաւ և յանկարծ,  
Ան զոր ճանչցած ենք այստեղ միշտ անվլէս փորձառու,  
Ցայտարարեց մեղմաձայն թէ հետքերն այդ նորագոյն  
Ցոյց կուտային գոռ ընթացքն ու թաթուլներն ահաւոր՝  
Զոյգ գայլերու ամեհի և անոնց զոյգ ձագերուն:  
Պատրաստեցինք այն ատեն մեր զանակները բոլոր,

Եւ պահելով հրացաննիս ճերմակ լոյսով փողփողուն,  
Ուսերն ի բաց քեցելով կ'ընթանալինք յամբաքայլէ  
Երեք հոգի կանգ առին. ես իրախոյզ, տչքս հեռուն՝  
Կ'ընդնշմարեմ յեղակարծ զոյգ մը աչքեր բոցափայլ.  
Ու կը տեսնեմ ետեւնուն չորս արգուածներ հեշտօրօր  
Որ կը պարեն լուսնին տակ. ցախերուն մէջ ցատքըտուն,  
Ինչպէս կ'ընեն բարձրագոչ՝ մեր աչքին տակ ամէն օր,  
Իրենց աէրոջը գարձին՝ ժիր բարակները ցնծուն.  
Միւեւնոյն էր ձեւերնին, իրենց պարն ալ՝ միւեւնոյն.  
Բայց կորիւնները գայլին կը կայթէին հոս լըռիկ,  
Գլունալով թէ շատ մօտիկ, այնտեղ, կէս քուն, կէս արթուն՝  
Իր տունին մէջ պառկած է մարզը, իրենց թշնամին:  
Կանգնած է հայրն, ու էզն ալ քիչ մը անդին կը հանգչի  
Մասի մը տակ, անխըլիրո՛, ինչպէս այն գայլը մարմար,  
Հռոմայ պաշտած դիքն որուն յաղթ կողերը թաւարծի  
Կը թիսէին Հռոմուլսն ու Հռոմուը դիցափառ:  
Գայլը հիմայ կը նստի զոյգ թաթուլներն ուղղաձիգ.  
Եւ ձիրաններն անոնց կեռ աւալին մէջ միսրձած.  
Իր կորուսին իրազեկ՝ զի գըտած են զինք մարդիկ,  
Զի նահանջն է կորըւած, ճամբանները՝ պաշարուած:  
Ու այն ատեն բոցակէ՛զ իր երախին մէջ խածաւ.  
Մեր ամէնէն անվեհներ բարակին լանջն հեւասպառ,  
Եւ չըթուլցուց աճրակուռ իր կըզակները բընաւ.  
Մարմնին մէջէն կ'անցնէին մինչ գնդակներ վայրապար:  
Դանակներնիս սայրասուր, աքցաններու նըման բիրտ  
Կ'ընդհարէին իրարու որովայնին մէջ իր լայն.  
Մինչեւ որ շունն հեղձամահ, անշունչ ինկաւ անխըլիրտ  
Գլուրելով ոտքին տակ իրմէ տուած անկենդան:  
Փայլն այն ատեն թողուց զայն, յետոյ մեզի նայեցաւ,  
Դանակները կողին մէջ մինչեւ կոթը մըլիրձած.  
Կը գամէին զայն մարգին իր արիւնին մէջ թաթաւ,  
Իրբեւ մահիկ չարաշուք. հրացաններով բոլորուած:  
Եւ կը նայի գեռ մեզի, հուսկ, կ'ընկողնի վերլստին,

Լեզուին վըրայ լիզելով ճապաղիքներն արիւնի  
 Զի զիջանիր հասկընալ պատճառն իրեն կորուստին.  
 Եւ փակելով իր խոչոր աչքերն անձայն կը մեռնի:  
 Ճակատը յեց անվառօդ հըրացանիս բունին վրայ,  
 Խորհրդածել կ'ոկսիմ, բայց որոշել կարող չեմ  
 Թէ հալածեմ իր էզը և կորիւններն անխընայ  
 Որոնք իրեն ըսպասել ուզեր էին. և կարծեմ  
 Անոնց սիրոյն՝ վշտահար չքնաղ այրին ալ արդէն  
 Զոյգը ձըգեր էր մինակ իր տանջանքին մէջ դժխեմ.  
 Բայց զաւակները փրկել պարտական էր վտանգէն.  
 Որ կարենայ հրահանգել զանոնք քաղցի տոկալու,  
 Եւ մ'չտ ըմբոստ մնալու քաղաքներու դաշտին գէմ,  
 Զոր կնքած է մարդն յաւետ բարակներու հետ ըստրուկ  
 Որ խշտեակի մը փոխան, կը վլտարեն տարագէմ  
 Անտառներուն, ժայռերուն բուն տէրերը վեհաշուք:  
 Ափոսս, ըսի, իբրեւ մարդ՝ թէպէտ ունինք միծ անուն,  
 Ամօ՛թ մեզի որ այսքան անհարող ենք ու նըսեմ.  
 Թէ ինչով աէտք է թողուլ կեանքն ու վիշտերն իր անհուն.  
 Դուք էք միայն իրազեկ, անսառուններ գուք վըսեմ:  
 Տեսնելով թէ երկրի վրայ ի՞նչ էր մարդն, ի՞նչ է այսօր,  
 Լըռութիւնն է միայն մեծ, ուրիշ ամէն բան չնչին:  
 — Ահ, հասկըցայ ես ըզքեղ, ո՛վ վայրինի ուզեւոր,  
 Մինչեւ խորը թափանցեց ուրբտիս նայուածքըդ յետին:  
 » Եթէ կրնաս, ջանաղիր եղի՛ր, կ'ըսէր ինծի ան,  
 » Ապրելով միշո խոհական, մըտասոյզ, միշտ ջանասէր,  
 » Հոգիդ զէնիթն հասցընել այն ըստովիկ վէսութեան  
 » Ուր՝ անտառին մէջ ծընած, քեզմէ առաջ եմ հասեր,  
 » Լալ ու ողբալ, աղաչել, վատութիւն է ամէն բան.  
 » Դուն կորովով կառարէ՛ երկար պարտքըդ զըժուարին  
 » Այն ճամքուն մէջ ուր կոչեց ըզքեղ բախտը անսասան,  
 » Յետոյ, ինձ պէս, տառապէ՛, մեռի՛ր անձայն ու լըռին:



Երկու Խօսք	Թա. Ազատեան	5
Ի՞նչպէս կ'ըմբռնեմ քանաստեղծութիւնը	Սխալի	7
Հայ կեզուին		11
Ճշմարտութեան ծարաւ		15
Ժամանակին		17
Խօսք ընդ Աստուծոյ		21
Անէացում		23
Ինչո՞ւ... Ինչո՞ւ		25
Մոռնալ		27
Արցունքները		29
Խօսի՛լ		31
Մի՛ ըսէր		33
Իսէալը		35
Ինչո՞ւ		37
Ապրի՛լ		41
Աղուոր երազ		43
Իղծերուս Աշխարհը		45
Անուրջիս Մէջ		47
Տեսիլքներ		51
Դէպի Յափեանութիւն		55
Հայի Յափեանութիւն		59
Ճարցում		61
Կարօտ		63
Անցնկրու Մօտ		67
Կեանքը		69
Հեռուէն եւ Մօտէն		71
Անցեալը		74
Ցուշիր		77
Սիրոյ Ցնորքներ		79
Մէր		81
Կ'անծրեւէ		83
Լքեալ Տաճարը		85
Մըտարեկում		87
Հրաժեշտ		89
Արտոյտին		93
Ագռանները		97
Թիթեռնիկը		101
Միօգօթիս		105
Սօսին Տակ		111
Բաղեղը (Մանկութեան Յիշատակ)		113
Ազրիւրը		117
Առուակը		

Ծովուն	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	119
Հովը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	121
Ամսլը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	123
Երկինք	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	125
Լուսին	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	129
Աշուն	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	133
Արեւու ձառագայթը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	137
Մենաստանին Կոյսը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	141
Խունկը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	143
Դարավերջիկ Հիւանդը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	145
Կապոյտ Աղջկը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	151
Հէք Յիմար Կին	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	155
Աչքերդ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	157
Կիթառդ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	159
Անոր Հոգին	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	161
Գերազոյն Նուէրը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	163
Ծնունդի Գիշեր	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	169
Կաղանդ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	171
Ժանեակները	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	173
Ժանեակներս ու Ժապաւէններս	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	177
Օրօրութիւնը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	179
Օրօրութիւնը (Վարիանդ)	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	181
Մանկիկին Քունը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	183
Հնչեակ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	185
Հնչեակ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	187
Հնչեակ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	189
Օրօր	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	191
Սրբուհի Մայր	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	193
Գարունը Հոգւոյդ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	197
Վաղորդայններ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	199
Աղջկան Մը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	201
Ալպօմի Էշեր	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	203
Հանըմ Նազար	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	209
Պարուհին	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	215
Հերոսը	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	217
Մտածութիւնը (յանգաւոր)	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	219
Թարգմանութիւններ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	
Պանաստեղծութիւնը, Հ. Քազալի	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	225
Բնութեան Ջայներ Ե. Կորճիէ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	227
Մեծ Մայրը Վ. Հիւկօ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	229
Ցորենի Ժաղիկը Շար Ուեօ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	231
Փիղերը Լբիօնը որ Լիլ	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	233
Գայլին Մահը, Ալ. որ Վիճեի	.	.	.	.	.	.	.	.	.	.	.	236

ՀՀ Ազգային գրադարան



NL0369383

«Մ Շ Ա. Կ Ո Յ Թ» Հրատարակչականի Լոյս Քնծայած Գործերը

Դ.Բ.2.

1. ՈՍԿԻ ԱՐԻՇԻՆ ՏԱԿ, Մ. Մեծարքենց, 1934 (ապառած)	—
2. ԶՄՐՈՒԻՖԸ ՊԱՏՄՈՒՀԱՆ, Թ. Ազատեան, 1936	100
3. ԱԲՈՒԽԱՎԱՐԻ ՄՈՀԱՐԻ, Ա. Խսահակեան, 1936	25
4. ՅՈՒՅԱԿ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԵՐՈՒ ՀԱՎԱՐԱԾ	—
5. ՊԱՂՏԱՏԻ ԿԱՐԱՒԱՆԸ, Ե. Շահնազար, 1937	100
6. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՅԻՑ ԴԵՄԲԵՐ, Զ. Հ. Ասատուր, 1937	50
7. ՀԱՅ ՏՈՀՄԱՆՈՒՆԵՐ, 1937	100
8. ԱՐՄԱՂԱՆ, Մ. Դօչունեան և Թ. Ազատեան, 1938	100
9. ԱՆՅՔԵՐ ՈՒ ԱՆՁԵՐ, Յ. Ալիբանեան, 1939	100
10. ՔՆԱՐԵՐԳՈՒԺԻՒԽՆԵՐ, Կոմիտաս Վրդ. 1939	50
11. ՔԵՐԹՈՒԱՆԵՐՈՒ ՀԱւաքածոյ Սիսիլի, 1940	150

ԳԻՆ 450 ԴՐ.

ԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ Գ ՏՕՆԱՐ —